

# Սիոն

## ԱՐՄԱՆԱԳԻՐ

ԿՐՈՎԱԿԱՐ - ԳՐԱԿԱՐ - ԲՈՒԼԱԿԻՐՎԱԿԱՐ  
ՊԱՏՅՈՒՅՎԱՆ ՀՐԱՄԱՎԱՐԻ ԹԻՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԱՐՈՒԹԵԱՆ



Ի. ՏԸՆԻ - ԴԱՐ Ը. Հ. 1946

"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in  
JERUSALEM — PALESTINE

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	ԵՐԵՎԱՆ
<b>ԽՄԲԱԳԻԱԿԱՆ</b>	
— Թուականի մը առջեւ.	ԽՄԲ. 49
<b>ԿՐՕՆԱԿԱՆ</b>	
— Ցարութեան խորհուրդը.	ԳՐԻԴՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ 55
— Առանձնութեան մէջն.	ԹՈՒՐԴՈՒ ՎԱՐԴԱՊԵՏ 58
— Խօսեր եղանկութեան մասին.	ՔՐԴ. Տ. ԳԱԶԱԶՅՈՒՆ 63
<b>ԿՐՕՆԱՊԱՏՄԱԿԱՆ</b>	
— Զարշարանց գիտերը Աննա և Կայիքափայ Քա-	
նանայապահաց ապարանց մէջ.	ՊԱՐԳԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԵՍՍԱՆ 66
<b>ՔԱՆԱՍՏԵԱԾԱԿԱՆ</b>	
— Վանքի սուրբեանե.	ՃԵՆ-ՄԱՀ 69
— Լողիները.	ՔՐԴ. Ճ.-Մ. 70
— Տար, ճողիդ իմ...	Ն. ԿԱՏԱՐ 71
Զեկոյց և Տեղեկագիր՝ Աննա. Մըրազան Պատրիարք Հօր	
ուղեւուրեան ի Սուրբ Էջմիածին (3).	72
<b>ԳՐԱ-ՔՆՆԱԴԱՏՄԱԿԱՆ</b>	
— Քսան և իմզամեակ մը.	ԱԼԻԳ ՄԹՐՈՒԴ. 76
<b>ՄԵԹՈՒՏԱԲԱՆԱԿԱՆ</b>	
— Մակածութեան և Արտածութեան գերբ	
գիտութեան մէջ.	Լ. 79
<b>ՔԱՆԱՍԻՒՐԱԿԱՆ</b>	
— Կիրիկոյ Հայկան քազաւուրիւնը.	ԱՐՏԱԿԱԶՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ 82
<b>ԿԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ</b>	
— Արծարի դարի հայերեն.	ՊՐՖ. Հ. Ա. ՋԱՌՈԽՅԱՆ 87
Մեծ Վարպետ Աւետիք Խանճակեանի Յորբելանին առիրով. —	
— Անկիւնաղար մը.	Յ. ՕՇԱԿԱՆ 89
<b>Ը. ՑԱԿՈՐԻ ՆԵՐՍԵՆ</b>	
— Հեռագիր Ամենային Հայոց Վեհափառ Հայրապետի.	93
— Նկեղեցական և Բեմական.	93
— Պատօնականի և Այցելուրիւնն.	95
— Ուխտաւորներ.	96

## ԲԱԺՆԵՆԳԻՒՆ

ՍԻՈՆի Տարեկան բաժնեզինն է՝ բոլոր Երկիրներու համար՝ Անզլ. Շիլին 6  
կամ մէկ ու կէս Ամերիկեան Տօլար :  
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԿԱՆԽԻԿ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne SION

Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

# Ս Ի Ո Ւ Ն

Ի. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1946

ՀԱԳՐԻ - ՄԱՅԻՍ

4-5

## ԽՄԲԸԳ-ՐԱԿՎԱՆ

ԹՈՒԱԿԱՆԻ ՄԸ ԱՌՁԵՒ

1441-1946

Ճիշտ տարի մը առաջ, 16-րունիս 1945-ին, Էջմիածնի նույիրական կառողիկէին ներքեւ բացուող Ազգային-Եկեղեցական Ընդհ. Ժողովը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան առիթով գումարուած, կարգ մը սրտապնդիչ և գեղեցիկ յառաջադրութիւններու կարգին կ'որոշէր տօնել նաև Մայր Աթոռոյ Կիլիկիային Ս. Էջմիածնի փոխադրուելու 500 ամեակը, զեր առնելով այս առթիւ Էջմիածնի կատարած դերը անցնող այս հինգհարիւրամեակի ընթացքին, մեր Եկեղեցին ու ազգային կեանքին մէջ:

Ուրախ ենք հոս յայանել Կարենալու թէ, նորին Ս. Օծութիւնը Տ. Տ. Գէորգ Զ. Ամենայն Հայոց Հայրապետը վերոյիշեալ ընդունուած որոշումին համաձայն, հեռագրաւ կը հրահանգէ Յորբելինական Տարի ընդունիլ 1946-1947 ժամանակաշրջանը, սկսեալ չՃօն Կաթուղիկէ Եկեղեցւոյ Սրբոյ Էջմիածնի թուականէն, Բարացուցել առաջ Էջմիածնի տեղը և իր կատարած ու յետ-այսու կատարելիք դերը մեր պատմութեան մէջ, անհրաժեշտ կը նկատենք հակիրճ պատմականը ընել այս իրողութեան, որ թուական մը և շրջան մըն է նոյն ատեն մեր պատմութեան մէջ:

Հայաստաննեայց Եկեղեցւոյ կաթողիկոսութեան աթոռանիստ առաջին մայրաքաղաքը եղաւ Վաղարշապատ (Ս. Էջմիածնի). Սակայն մեր ազգային պատմական կեանքը, համաձայն մեր քաղաքական կեանքի վերիվայրումներուն, միշտ փոխած է իր հանգուանները, որոնք նոյն ատեն աթոռանիստ կայանները եղան հայ կաթողիկոսներու: Որովհեակ, Պետութեան և Եկեղեցւոյ գործակցութիւնը անհրաժեշտ պայման էր հայ ժողովուրդի գոյութիւնը պահպանելու և առնոր քաղաքակրթիչ ձգտութերը հովանաւորելու համար:

Այս էր պատճառ որ Հայոց Կաթողիկոսները թափառեցան աշխարհազրական հետեւալ զիխաւոր զիծերու վրայ:

Ս. Գրիգոր Լուսաւորչի և Լուսաւորչեան Տան առաջին աթոռանիստն եւ-

դաւ Վաղարշապատ (Ս. Էջմիածն) 303-405։ Դուլին, 485-ին, Մանդակունիքի ատեն։ Չորավանիք և Աղբամար 927-ին, Յովհան Պատմաբանի ատեն։ Արգիթա 947-ին Անանիա Մոկացիի շրջանին։ Անը 992-ին, Սարգիս Սիանցիի ատեն։ Թաւրլուր 1062-ին Խաչիկ Բ. Անեցիի օրով։ Մամնդաւ 1072-ին Գրիգոր Մեծ Վկայասէրի ժամանակ։ Ծովի-Դիետակ 1116-ին, Գրիգոր Գ. Պահաւունիքի ատեն։ Հռոմելլայ 1149-ին, գարձեալ Գրիգոր Պահաւունիքի ատեն։ Սիս, Կիլիկիոյ հայ թագաւորութեան մայրաքաղաքը, 1293-ին, Գրիգոր Է. Անաւարդցիի օրով։ Գարձեալ Վաղարշապատ (Ս. Էջմիածն) 1441-ին, Գրիգոր Թ. Մուսարէկեանի և Կիրակոս Վիրապեցիի ատեն։ Խնչպէս յիշեցինք, կաթողիկոսներու բոլոր այս տեղափոխութեանց, ինչպէս նաև կաթողիկոսական միւս առողներու կանոնական և ոչ կանոնական զոյաւորմանց ետք, միշտ քաղաքական աղդակիներ են եղած։ Նոյն է, շարժառիթը 1441-ին, երբ Սիսի մէջ կաթողիկոսական աթոռը ունեէր իր գահակալը, ասդին, Էջմիածնի մէջ Կիրակոս Վիրապեցին կաթողիկոս կ'ընտրուէր, և այդ թուականէն սկսեալ իր վերահասատուէր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Աթոռը իր Լուսաւորչահիմն պատուանդանին վրայ։

Կիլիկիոյ թագաւորութիւնը վերջին Լեւոնի միամեայ գրժախատ իշխանութեամբ (1374-75), Եղիպատոի Մեմլուքները իրենց քաղաքական վրէժխանդրութեան ու կրօնական մղեռանդութեան բովանդակ սարսափը թափած էին առևսարակ Կիլիկիոյ և մասնաւորապէս հպարտ Սիս մայրաքաղաքին վրայ, այնպէս որ 1375-1441ի շրջանին, Մեծն Լեւոնի մայրաքաղաքը անճանաչելի եղած էր աւերներու, ինչպէս նաև կոտորածներու և մեծազանդուած գաղթումներու հետևանքով։

Կաթողիկոսական աթոռը քաղաքական այս արագ և չարաշուք անկումներուն մէջ զերծ չէր կրնար մնալ քանդիչ ազդեցութիւններէն, քանի որ Հայ պետութիւն և Հայ Եկեղեցին միասին ապրած, միասին վայելած, և միասին տառապած էին։ Եկեղեցին զրկուած իրեն նեցուկ և նովանառոր քաղաքական ոյժէն՝ չէր կրնար կոթնի տիրապետող ու թշնամի Նդիպատոսին՝ իր հմայքն ու հեղինակութիւնը պահպանելու համար։

Ցեառոյ Կիլիկիոյ մէջ քաղաքական կործանումէն աւելի խորունկ վէրք մը կար, բացուած նոյնիսկ Կիլիկիոյ Պարոնութեան և Թագաւորութեան քաղաքական նկատումներուն և շահերուն ճնշող ծանրութեանը տակ։

Խաչակրական շարժումէն ի վեր, Հայկական Կիլիկիան մշակել սկսած էր պապական քաղաքականութիւն մը, քաղաքական թիվունք մը ունենալու համար։ Կիլիկիոյ հայ թագաւորներու այս հակումն ու միտումը իր գէնիթին հասաւ, երբ Լուսինեան կոչուած հոգուով և մարմնով լատին թագաւորներ ժառանգեցին Հեթում Ա. ի գան ու Մեծն Լեւոնի թագը։ Մեր գիտակից կաթողիկոսները արիաբար ծառացան թագաւորներու այս սխալ քաղաքականութեան դէմ, սակայն այլևս դժուար էր հաւասարակշռութիւնը պահել։ Ու Կիլիկիոյ քաղաքական անկումին զուգընթաց էր նաև Հայոց Կաթողիկոսութեան անկումը։

Արեւելեան վարդապետներ, բարի նախանձով, ուղեցին Հայոց Կաթողիկոսութիւնը ազատել Կիլիկիոյ այլևս անապահով և անբաղձալի դարձած միշտավայրէն, և վերահաստատել Էջմիածնի Աթոռը։ Արեւելահայոց բուռն նպատակն

Էր ոչ միայն կիլիկոյ վտանգաւոր միջավայրէն ազատել Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը, այլ նաև կաթողիկոսական միակ արքո մը ունենալ, Աղթամարի կաթողիկոսութիւնն ալ վեցներով . նպատակ մը որուն հաւան էր Աղթամարի Զաքարիա Գ. կաթողիկոսը 1441-ին : Աւրեմ Ս. Էջմիածնի Աթոռին վերանորոգութեան զիմաւոր պատճառներն էին նախ կիլիկոյ Աթոռին անկումը կաթոլիկ աղդեցութեան տակ, երկրորդ՝ Հոգկոր Խշանութեան մէջ կանոնական և վարչական գեղծումներու անհամեմատ աճումը : Արեւելեան վարդապետները, Հայոց կաթողիկոսութիւնը փրկելու համար այդ միջավայրէն և դնելու համար զայն բուն հայկական և հայեցի միջավայրի մը մէջ, զործեցին ժամանակի հրամայական պահանջներուն համեմատ, և յետազայ պատմական դէպքերը ցոյց պիտի տային թէ անոնք չէին սիալած իրենց այս նախատեսութեան մէջ, ինչ որ ալ եղած ըլլան այս մասին տարրեր մտածողներու պատճառարանութիւնները : Նուազ չէին կշռեր անշուշտ, կաթողիկոսական Աթոռին հայ հողին վրայ և մեր ժողովուրդի հոծ զանուածձին զիրկն ըլլալու առաւելութիւնը, և անոր նուիրականացած հմայքը հայ նոզիներու մէջ : Ի վերջոյ կիլիկիան ինչ վիճակ ալ ներկայացնելու ըլլար, հեռու էր Մայր Հայրենիքէն :

Մայր Աթոռոյ նկատմամբ եղած այս նոր կարգադրութիւնը բարեյալող շրջան մը կը բանար Հայոց Եկեղեցւոյ առջև, քանի որ այս փոխագրութեան չնորհիւ այլևս կը դարձէին կիլիկոյ մէջ սկիզբէն ի վեր ծայր տուած զիշողամիտ ձգտումները : Աղթամարի Աթոռու վերջնապէս Մայր Աթոռին կը միանար, կարող և ուսեալ անձեր կային զործին զուլիք, որոնց զործունէութիւնը բարեգուշակ կը թուէր Եկեղեցւոյ ապազային համար, ու Էջմիածինը համեմատաբար աւելի խաղաղ վիճակ ունէր Պարսկական տիրապետութեան ներքեւ : Եթէ այս զեղեցիկ յառաջադրութիւններն ու փափաքները իրենց լրիւ իրազործումը չգտան այն Աթոռին վրայ, ուր Գրիգորի, Ներսէսի, Սահակի և նմաններուն մէրը գրկախառն ապրեր էր շարունակ Աստումոյ և ազգին մտածումին հետ, ատոր պատճառը զիմաւորաբար ներքին ըլլալէ աւելի՝ արտաքին է եղած : Էջմիածնի զաղափարը, Լուսաւորչի Տան ըմբռնումը ամէն ժամանակ և ամենուն մտքին մէջ միշտ մնացեր է բարձր ու խորհրդաւոր, և Էջմիածնի բոլոր աթոռականները Մայր Աթոռի պայծառութեան և ջնութեան համար միշտ կատարած են իրենց պարտքը, իրենց հասկացողութեան և ժամանակի հանգամանքներուն թոյլատրած չափովը : Այդ հանգամանքները եղած են ծանր ու դժնակ, հակառակ ահաւոր իրականութեան, Հայ Եկեղեցին, իրեւ մայր որդեզորով կրցեր է ըլլալ Տուն Աստումոյ, և իր ծոցին մէջ զգուել ազգին փրկութեան յոյսը : Ի վերջոյ անհամաններն ու ազգերը աւելի չեն կրնար արժեկ, քան այն խորհուրդը՝ որուն պարտաւոր են յանզի մարդկային բոլոր մեծ զործօնները :

\* \*

Հոս պէտք չէ մոռնալ թէ Աթոռի փոխագրութեան 500ամեայ շրջանը, կը զուգադիպի մեր ամբողջական գերութեան շրջանին : Սակայն քաղաքական հարստահարութիւններու թափին տակ Հայոց կաթողիկոսները, սկսելով Ստեփանոս Ե. Էն 1545 - 1576 մինչև Ներսէս Ե. Աշտարակեցի (1843 - 1857) գաղտն կամ յայտնի, հետապնդեցին, հայ ժողովուրդը աիրող հարստահարութիւններէն

ազատազրելու ծրագիրը, հնարաւոր բոլոր միջոցներով։ Այս զուտ քաղաքական գործին ետև Հայ Եկեղեցին էր կեցած իր կաթողիկոսներով ու իր նոգուրական դասով։ Էջմիածինը, իր վրայ իշխող պետութիւններուն մէջ, ծածկուած պետութիւնը եղաւ, բարոյապէս թագաւորելով՝ մարմնաւորապէս հաղածուած և ընկնուած հայ հոգիներուն վրայ։ Էջմիածին, և անով հասկնալի Հայ Եկեղեցին, մեր ազգայնութեան կրօնական արտայայտութիւնն է։ ասիկա ոչ մէկ ուրիշ Եկեղեցի պարագային այնքան ճիշդ է, որքան Հայաստանեայց Եկեղեցւոյ համար։

Այս ՀինգչէսթիրԱմենակին Էջմիածնայ վիճակուած ազգային ու կրօնական ամփոխարիների գերը այսպէս շրջագծելէ, աւելի ճիշդ ուրուազգելէ վերջ, անպատճ չենք նկատեր մեղի շատ մօտ շրջանէ մը, (ժԹ. դար), հայ հաւաքական յղացքին մէջ Էջմիածնով մուտք ունեցած այլապէս լուսաւոր, սրտազրաւ, ինչպէս պատասխանատու նոր յաւելում մը։ Ծնթեցողը դժուարութեան մէջ չէ ալիսարկութիւնը ճշգելու Գէորգեան Ճեմարանի վրայ, որմէ դուրս ինկող սերունդն էր որ ազգային գործունէութեան բոլոր ճակատաներուն վրայ ինքովնքը դրաւ պայյաքարի թափին մէջ, և զիւղացիներու, վաճառականներու ժողովուրդէ մը, ստեղծեց մշակութային ժողովուրդ մը։

Ճեմարանցիներն էին որ, Բոլոդէնիայով օրինագրուած սահմաններուն մէջ, ազգային սրբազան զղայարանքին մշակները եղան։ Անոնք էին որ մեր Մամուլը դրին իրեն իսկական հունին, հաստատ հմտութեան, ինչպէս հաստատ հայրենասիրութեան, ժողովրդավար սկզբունքներու, ինչպէս յառաջահայեաց զաղափարներու բոլորափոյթ աշխատանքով մը, երէկ արեւելահայ որակուած, այսօր համահայութեան անունին արժանի, մեր նոր հոգեբանութիւնը, կերպեցին։

Արեւելահայ ուսուցչութիւն, բանասիրական գլորոց, պատմական ուսումներու մէջ գերանորոգ մեթոպներ, Արարատ թերթը, հոգեոր սպասարկուներու երամը, ազատազրութեան գաղափարին բոլորանուէր երիտասարդութիւն մը, զրչի, խօսքի, մտքի և գործի մարդեր, բոլորը այդ Էջմիածնի նուրիբական մըթնողրտէն պոռթէացին՝ զանգուածներուն մինչև հոգեյատակները ողողելու չափ լոյսով; Ճեմութեամբ և հաւատցով։ ԺԹ. դարուն՝ հայութիւնը ուրիշ կեդրոն մը չունի այս վերազարթնումի գերը այքան շքեղութեամբ իրագրոծող։

Այս իրողութեան ընդմէլէն, և անոնցմէ վեր սակայն կայ այն գերազոյն իրողութիւնը որով բարացուցուած է միշտ առաւելազանց չափով Էջմիածնի տեղը մեր գարաւոր պատմութեանը մէջ։ ատիկա իր կրօնական գերէն վերջ, ազգային հօրագոյն խորհրդանշանի իր հանգամանքն է։ Եթէ Հայաստանեայց Եկեղեցին առաջին օրէն վառարանն ու զարարանը եղաւ ցեղին իմացական և բարոյացին հոգացոյն գարանանշանը մինչ հանգամանքն է։ Եթէ Հայաստանեայց Եկեղեցին առաջին գարանանշանը մազնիսը, ուխտի տապանակը, որուն մէջ մինչև երէկ տակաւէն կը պահուէր իր կորսուած երկրաւոր իշխանութեան զաւագանը, և յոյսին սափորը։ Անիկա կորսուած փառքերու և պայգայ երաշներու տեսլարանը եղաւ, սերունդներու մտքին առջև և հոգին մէջ բիւրեղացած ըլուսաւորչ կանչեղը։

Էջմիածնը նուրիբապետութեան մը կեդրոնը չէ միայն։ անիկա հայուն հոգեկան հայրենիքն է, իմանալի այն բարունակը՝ զոր իւրաքանչիւր ժողովուրդ ունի. և կը ստեղծէ իրն գերազոյն ամրոց ոչ միայն իր անցեալին, այլ մանա-

ւանդ ապագային : Մեծ է կամիածնի կատարած գերը մեր գերութեան այս շրջանին, մանաւանդ այն մոռայլ ժամանակներուն՝ երբ ազգային-պետական գործունը վերցուած էր : Անոր մէկ հոոցէն, ուրիշ հայկական վանքէ մըն էր վերջապէս որ Մեծ Սեբաստոցին տարաւ կամթեղ մը՝ Եւրապայի մէջ վառելու համար իր փարոսը, Թիֆլիսի Նէրսէսեանէն և Գէորգեան ձեմարանէն մինչկ կով-կասի հեռաւոր անկիւնները վառուող մտքի լոյսերը, որոնց ամենուն մէջ կայծեր կային անարակոյս Սիւնեաց վարդապետանոցի հին կրակներէն, կամիածնի մտածութիւն ու սէրն էր որ ոգեւորեց սիրտերն ու միտքերը, ազգային կեանքը մշտնչենաւորելու համար :

Սառոյց է թէ քաղաքական իրադարձութեանց հետեանքով, կամիածնի վրայ օր մը չծագեցաւ բարի աստղ մը, ծնունդ տալու համար քարզաւաճ կեանքի նոր շրջաններու, այսուհանգերձ իր սէրը միշտ վառ մնաց ժողովուրդի սրախն մէջ, և իրաւունք ունէր Դաւրիթեցին՝ երբ կը գրէր . Ճի վերայ աշոյն և կամիածնի ամենայն ազն հայոց կապեալ կայց, որքան պատմական՝ նոյնքան քարոյական ճշմարտութիւն մըն է որ Կ'արտայայտուի նոյն բառերով :

Սուրբին արցունքներէն՝ այսինքն ազգին վիշտէն իր բոցին մնունդ ճարող կանթեղը ժողովուրդի հաւատքին ու սպասումին մէջ անշէջ մնաց միշտ, Արագածի բարձունքին վրայ, ու կամիածնին սպաւոր բայց որդեսէր մայր, ի Սփիւռ ցրուած իր զաւակներուն խօսեցաւ միշտ, իր յիշտատկին քաղցրութեամբը, իր սրբաւառ կոնդակներով և իր հայրենաքարոզ նուիրակներով :

Մայր Աթոռոյ գերը չէ դադրած, ինչ վոյթ որ տիրող պայմանները արդիեն զինքը լայնօրէն իրազրծելէ այդ գերը այնպէս ինչպէս կը սպասուի դարերու ուժով և ամբողջ ժողովուրդի մը հաւատքով զօտեպինդ նուիրական հաստատութեանէ մը : Կարեսը ողին է . և կամիածնը աւելի քան երբեք հոգի եղած է նոյնիսկ այն օրերուն՝ երբ իր կաթողիկոսները շղթայակապ կը պտտցուէին արքունիքէ արքունիք : Խաղաղութեան դար մը անոր դարձուց իր քերդ գերը . արեւելահայոց մէջ ազգային ողին գերազոյն վառարանը ծանօթ է ամենուա, ինչպէս ըսինք կամիածնի կամարներուն ապաւինած վարժարանը եղաւ : Խաղաղութեան ուրիշ շրջան՝ մը՝ վստահ ենք ատոր, պիտի ընէ զայն ընդունակ դարձեալ, սպասարկելու ցեղային հոգիի անմահ խորհուրդն :

Երէկ Մատթէոս Ա. իրբէ աշխոյժ և բանիմաց կաթողիկոս մը, Գէորգ Դ. իրբն մէծագործ հայրապետ մը և Մակար Ա. իրբէ բարեկրօն հօվուապետ մը երէկ կատարեցին իրենց պարտականութիւնները Մայր Աթոռի պայծառութեան և շինութեան համար . անոնցմէ քառասուն տարիներ առաջ Աշտարակեցին սուր ի ձեռին, Կովկասը զրաւող ուսւ բանակի կողքին, հայ բանակը կ'առաջնորդէր գէպի նուաճումը ազգային դարաւոր երազին, այս բոլորին մէջ հայ ժողովուրդի դարաւոր յոյն ու երազն էր որ կը փորձէր ինքնինքը իրազործել :

Հարցը այսպէս իր տարողութեան սահմաններուն մէջ ամփոփելէ վերջ, վստահ ենք թէ Աթոռոի փոխազրութեան այս 500 ամեակը ուրիշ բան չապացուցաներ բայց երէկ կամիածնի մեր ազգային կեանքի մէջ կատարած հրաշալի գերին վերբերութիւն ու պահապտումը, որ մեր տիսուր և պայծառ թուականներուն վերէ սաւառնող խորհուրդը եղած է շարունակ : Հայ Եկեղեցւոյ զգացութիւն է որ թէ կուտայ մեր հոգիներուն այս թուականին առջե կենալու :

«Էջմիածին» ո՞հ, այդ անունը, անոր սէրը միւռոնի սրբութեամբ կը կաթի ամէն հայու սրտէն ներս՝ ու նորէն, մեր ամէնէն հոյաշն տաճարներէն սկսեալ մինչև յետին հիւղաժամը, ուր կոտրած աշտանակին վրայ կճատի մը առկայց քոցը կը թարթէ, մեծ ու փոքր, ազգային և օտար յարկերու խորհրդագարդուած սրաներէն ներս, սրտաթունդ արձագանգումներով կը վերանայ Մայր Աթոռոյ օրհներդին ձայնը. «Եկայք շնուցուք սուրբ զիսրանն լուսոյ». ու սիրտերուն մէջ նորէն կ'իջնէ՝ կը մտապատկերուի տարազը աստուածային այէ մը լուսազդուած սրբարանին, որուն հովանին տակ, օր մը, Աստուածոյ հոգիով լեցուած մարդեր տեսան այս ժողովուրդին ճակատազիրը և լծուեցան անոր ծառայութեան:

Ճիշտ է թէ եջմիածնի պատմական և ազգային հմայքը ինքնին պիտի կրնայ շահագրգուել իրմով խորհրդազգաց բոլոր հոգիները, հիմակ մանաւանդ երբ իր կողքին կանգնած հայ ոստանը ամէն օր նոր նուաճումներ կ'իրականացնէ ազգային զետնին վրայ. Ճիշտ է թէ եջմիածնի խորհուրդն ինքնին, ինչպէս ըսկնք, բաւական պիտի ըլլար ցունց տալու զզացումներուն՝ խանդակառելով բոլոր հոգիները. բայց ոչ նուազ ճշմարիտ է նաև թէ սիրուած և պատուական Հայրապետի մը անձը, որպիսին է ն. Ս. Օծութիւն Տ. Գէորգ Զ. Սրբազնագոյն Կաթողիկոսն Ամենայն Հայոց, քաջ և ընտիր հովուապեա՝ որ համբուրելի խղճմութիւնը ունեցաւ աննախընթացօրէն դժուարին և փափուկ պարագաներու մէջ խոնարհելու ազգովին իրեն մատուցուած ծանրածանը լուծին տակ, զոր կը կրէ ահա այնքան զմայլելի իմաստութեամբ և համբերութեամբ, այո՛, ճշմարիտ է թէ եկեղեցոյ և ազգի այսպիսի արժանաւոր Հօր մը անձը իր մեծ նշանակութիւնը պիտի ունենա՞ իրօք և իրաւամբ արժեցնելու համար, որուն վստահ ենք, եջմիածնի 500ամեակը աստիճան մը աւելի սիրելի ընծայելու համար, երբ մեր աշքին առջև կը բերենք ի. դարու մեր մուայլութիւններն և այն ահաւոր մզձաւանջը, որուն ներսը խորասոյց կը մնար մեր ճակատազիրը, արդար և սրբազն սարսուռով չենք կրնար չհամակուլի այսօր մանաւանդ։ Երեք սերունդ տառապեցաւ, զոհուեցաւ ազգային երազի ճամբուն, ճակատազիր խաղ չէ երբ կը զտնենք որ այդ երազին զերազոյն յանձնանձիչը դարձեալ կը հանդիսանայ Լուսաւորչի Աթոռը։

Մեր Խմբազրականը թելադրուած է նորին Ս. Օծութեան հեռազրէն, ունինք լման յորելինական տարի մը, որու ընթացքին Ս. Աթոռը պիտի կազմակերպէ հանդիսութիւն և պիտի կատարէ աւելի լայն անդրադարձումներ 500ամեակի այս զաղափարին շուրջ։

ԽՄԲ.

## ԿՐԹՆԱԿԱՆ

### ՅԱՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Մանուամբ զման կոխեաց եւ յարութեամբ իւրավ մեզ զիշանս պարգևեաց»: (ՏԱՄԱՐԱ)

Քրիստոնէական իմացումին մէջ, Քրիստոսի ծննդեան չափ խոր ու իրական կը հանդիսանայ Անոր՝ մահուամբ՝ յարութիւնը: Եթէ Աստուծոյ Որգւոյն ինքնայայտութիւնը սկիզբը կ'ընէ Անոր փրկագործական առաքելութեան ակտին, Յարութիւնը կ'ըլլայ պահումը. այդ մեծ խորհուրդին, Քրիստոս ծնաւ, յաւիտենականութիւնը խրտացնելով մեր ժամանակին մէջ, և յարութիւն առաւ, մեր սահմանաւոր ժամանակը առնչելով յաւիտենականութեան: Քրիստոսի ծնունդը զինցը ըրա ։ «Ճարդոյ որդի», իսկ իր յարութիւնը յայտնութիւնը ըրաւ իր Աստուծոյ Որդի ըլլալուն գերագոյն իրողութեան: Քրիստոսի՝ մարդկութեան և Աստուծութեան, ուրիշ խօսքով Անոր ծննդեան և յարութեան շրջանակում մովզ, կը կազմուի անօրինակ այն համայնապատճեղը, որ Քրիստոսին է էապէս, իրք մէկը որ մեր ու Աստուծոյ կեանքերը ունի նոյնատեն, և իրք մէկը, որ մեր ժամանակը և Աստուծոյ յաւիտենութիւնը ապրեցաւ միանգամայն:

Երկու այդ կեանքերուն, մեր ու Աստուծոյ, ուրիշ բացատրութեամբ, մեր ժամանակի պայմաններով իրագործուող կեանքին և յաւիտենական վիճակներու մէջ յայտնուող կեանքին միջն, կը կանչնի մահ իրողութիւնը, իրք անցման անհրաժեշտ գոտի, մէկն է կեպի միւսը: Մարգերը մեր կեանքն կ'անցնին Աստուծոյ կեանքին, սահմանաւորէն յաւիտենականութեան, մահուան հանգուուանով: Ու յարութեան իրողութիւնը աւելի լուսաւոր կը դառնայ մահուան իրողութեամբ: Վասնի մահը նախապայման է յարութեան: Առանց այդ մահուան չենք կրնար զագրիլ այս կեանքին մէջ, և հետեւարօր սկսիլ յաւիտենական կեանքին համար: Սյո ըմբռնումով, ինչպէս Քրիստոսի յարութիւնը, այնպէս ալ մեր յարութիւնը կը բացատրուի այդ երկու կեան-

քերը իրարմէ բաժնող, բայց նոյնատեն զանոնք իրարու զօդող անխուսափելի իրողութեամբ — մահով:

Յարութեան իրուհութիւն հանդիսագործումը ընելու կանչուած այդ տողերը, հետեւարօր, պարտին ներքեն են ընելու կարելի վերլուծումը այդ մահուան, ատով աւելի լուսաւոր ընծայելու համար անհրաժշշառութիւնը մեր կեանքէն միւսին անցնելու պէտքին, և իմաստը՝ յարութեան:

\* \* \*

Ի՞նչ է մահը:

Մահը ամեզերական իրողութիւն մընէ: Ամէն ինչ որ գոյ է, ասկմանուած է վերջ մը ունենաւուր Ստեղծագործութիւնը ամբողջ, որ միութիւնն է զանազան գոյութիւններու, իր մահը ունի: Պիտի զայ ժամանակ, երբ ամէն կեանք պիտի զագրիլ, և մեր ժամանակին ու միջոցին մէջ յայտնուող ամէն երեսոյթ պիտի զագրիլ ունենալէ իր նախկին վիճակը: Ուրիշ խօսքով մահը, կասամն է մեր ժամանակին ու մեր միջոցին, և անոնց մէջ յայտնուող և անոնցմով պայմանաւոր իրագործութերուն:

Այս ըմբռնումով մահը ֆիզիքական աշխարհին տեսականացման արգելք հանդիսացող իրողութիւնն է, հետեւարօր՝ չարիքը անոր:

Եթէ այս է ճշմարտութիւնը մահուան, ֆիզիքական աշխարհին համար, որքան աւելի տիրական ու խոր է անիկա, հոգեկան աշխարհին, ուրիշ խօսքով այն կեանքին կապակցութեամբ, որ վեր է ֆիզիքական պայմաններէն, որ յաւիտենական է, որ մերը, բանաւոր մարդոցս ըլլալով հանդիրձ, և սեպականութիւնը Աստուծոյ:

Քրիստոնէական հասկացողութեան մէջ, առաջին առիթով մահը ժխտական արժէ-գով իրողութիւն մըն է: Վասնի մահը ամէն բանէ առաջ կը հակադրուի կեանքին: Ժխտումն է անոր, Միակ հակառակորդը գոյութեան: Մահը այս ըմբռնումով մէջն է կեանքին: Մեր գոյութիւնը լեցուն է մահուամբ: Մեր կեանքը շարունակական մահ մըն է: Փորձառութիւնը՝ ամէն ինչի վախճանը զգալու: Մեր կեանքը տեսական պայքար մըն է մահուան. հետզհետէ հատումը մը մեր ֆիզիքական ու հոգեկան գո-

յութեան : Մեր կեանքին էութիւնը կը կայանայ յաւիտենականութիւնը ունենալու հիգին մէջ : Բայց մակը ժամանակին է և միջոցը, հետեաբար ժխտումը այդ յաւիտենութեան : Այս կերպ ըմբռուած մակը կ'իմաստանազրէ մեր կեանքը : Կը լեցնէ զմեզ սարսափովը այն զգացումին, թէ մենք մահով սեպանականութիւնը պիտի ըլլանք ժամանակին որ միջոցին, և բոլոր անհնք և ամէն ինչ, որոնք այնքան պիրեն են եղած մեզի, պիտի դաշրջին մեր սիրելիութեան տարեկան ըլլալէ : Մեր մէջ յայտնուող ամէն իրաւ զգացումներ երբ անյայսանան, մահուան փորձառութիւնը կը ստիգմատ մեզ համար, և կամ երբ բաժնուինք մեր սիրած որեւէ անձէն կամ առարկայէն, մահուան փորձառութիւնը կ'ունենանք գարձեալ : Ուրիշ խօսքով ամէն ինչ մահ է, ամէն ինչ դատապարտուած է վերջ մը ունենալու :

Այս իմաստով՝ մակը գերազոյն չարիքն է : Մեղքը, Այս չարիքը մեր կեանքին մէջ ըլլալով, անիկա կը յայտնուի մարդերու արարքներուն մէջ, իրեն բացասական արժէքներ : Եւ ամէն չարիք մահ է էապէս : Սպանութիւն, ատելութիւն, նախանձ, վըրէժ, և ամէն կարգի մոլութիւններ, մահ են, և մահուան սերմեր : Ոչ միայն մեր արարքներուն, այլ նաև մեր զգայական ներքին վիճակներուն, ուրիշ խօսքով մեր յոռի կիրքերուն խորը կայայդ մակը դարանուած : Հպարտութիւն, ամբարտաւանութիւն, ատելութիւն, անխողսափելիօրէն չարիք են, և մեղանչական, հետեաբար մահացու են իրենց արդիւնքներուն մէջ : Մահն է միակ չարիքը մեր աշխարհին, և մակը առդիւնքն է մեղքին : Այս մեղքը ուրացումն է յաւիս տենական կեանքին, ժխտումը մեր գոյութեան : Մեղանչանչ չենք ըլլար, երբ ըսկենք թէ մեղքը գիմադրականութիւնն մըն է Աստուծոյ ստեղծագործութեան :

Բայց մակը յարակարծիք մըն է (բացառու) : Ան իրեն ժխտական իրողութիւն յայտնուելով հանգերծ, աւնի նաև դրական նըշանակութիւն : Մակը այս անգամ ամենասխանական լուսականութիւնն է կեանքին : Մակը եթէ արդիւնքն էր մեղքին և զերազոյն չարիքը, զոր հարկ էր նուանել, անիկա նոյն, մեր այս մեղացարտ աշխարհին մէջ, օրհուութիւն մըն է և արժէք մը, միանգամայն : Մակը իմաստ մը կու

տայ կեանքին : Մեր կեանքը ունի այդ իմաստը՝ որովհետեւ կայ մահը : Եւ առանց այդ մահուան, անիմաստ և անըմբունելիք պիտի ըլլային աշխարհն ու կեանքը :

Ինչի՞ մէջ կը կայանայ սակայն այդ իմաստը մահուան : Հարցում, որ տրամարանական գծով մը կը ցցուի մեր միտքին :

Այդ իմաստը մահուան, կը կայանայ այն խօր իրողութեան մէջ որ ինքը վախճան մըն է : Եթէ պատրհն ու կեանքը վախճան մը չունենային, և ընդհակառակը տեւէին անոնք անհուապէս, ոչ ոք պիտի մտածէր անոնց մասին : Անոնք պիտի ըլլային սովորականէն ալ վար իրականութիւններ, որոնք զուրկ են նպատակէ, զուրկ են իրենց վերջնական ըլլալիքը ունենալէ, և հետեաբար անոնք պիտի վերածուէր մաստէտ զատարկուած շարժումներու և ընթացքներու : Մինչդեռ աշխարհն ու կեանքը գոյութեան են եկած ասուուածային իրականութեամբ : Այդ իմաստութիւնը զրած է ինքզինքը անոնց մէջ, ատալով անոնց նպատակ, և վախճան : Այդ իմաստութիւնը զրած է զանոնք ընթացքի մը մէջ, որ իր վերջը ունինք Կարիլ չէ ըմբռանել անվախճան ընթացք մը, կեանքի և աշխարհի : Ամէն ընթացք վախճան մը ունի : Եւ այդ ընթացքը իմաստ, արժէք կը ստանայ իր վախճանով միայն : Մակը վախճան մըն է մեր կեանքին : Մակը այս ըմբռանումով կ'արժեկորէ ինքզինքը և ինքզինքով, ժամանակին ու միջոցին պայմաններով իրագործուող, մեր կեանքը :

Բայց այդ իմաստը մահուան, աւելի կը խորանայ, երբ անոր վախճան մը ըլլալու յատականիշն վրայ աւելցնենք նաև թէ մակը սկիզբ մըն է մասնաւանդ, ժամանակին ու միջոցին պայմաններէն անդին ու վեր իրագործուող կեանքին : Այս իմաստով ալ մակը ինքն իր մէջ յարակարծիք մըն է : Վախճան մը և սկիզբ մը միանգամայն : Վախճանը ժամանակաւոր մեր աշխարհին, և սկիզբը յաւիտենականութեան : Վախճանը, ժամանակի մէջ կեանքին, և սկիզբը յաւիտենութեան մէջ կեանքին : Այս ժուածումին անիմիջապէս կը հետեւի որ մակը կամուրջ մըն է այդ երկու կեանքերու անիրաւութիւն : Այդ երկու կեանքերը բաժնուած են անանցանելի վիճով, զոր պէտք է կամրջել : Այս կերպով մակը կ'ըլ-

լայ անկրաժեշտութիւն մը : Կ'ըլլայ խորհրդաւոր մասը կեսնքին : Սեր կեանքը իր իրական ճակատազրին առաջնորդող, և մեր ժամանակը՝ յափառենութեան տանող միակ կարելիութիւնը :

Այս իմաստով մայց կը գագրի սարսափեցոյ տագնաա մը ըլլաէկ : Կը գագրի տգեղութիւն մը ըլլաէկ : Ան այլեւս մեր նիւթական աշխարհի ստորին տարրերը կազմալուծող և զանոնք փճացնող փոթորիկը չէ : Անիկա այս անգամ միսիթարութիւն մըն է : Երբեմ ալ անկրաժեշտութիւն մը : Վկայ սուրբերը, մարտիրոսները, եկեղեցւոյ հերոսները : Մահուան կը փափաքէին, երինքի յափառենական կեանքին հասնելու համար, չուտով : Մահը գեղեցկութիւն մըն է միանգամայն : Ան շատ անգամ աւելի մեծ և ազնուական կ'ընէ մարդերը : Ան յանախ կը սրբէ տգեղ անցեալը, և լոյսիողեր կ'արձակէ զիակնացած դէմքերէ : Մահը նթէ կը փճացնէ ու կ'ապականէ, բայց նոյն արեն կը սրբազործէ, և կուտայ կիրքը անմահութեան Մարդերու բարոյականն ալ կ'իխայ կշիռն ներքեք մահուան : Անոր անխոսափելի իրականութիւնը, չափ և սահման է գծած մարդոց արարքին : Մահուան պայովը մարդիկ կը տանեն վախանան իրենց արարքներուն : Եթէ ըլլար մահը, մարդերը մարդերու գայլ պիտի ըլլային, անվերջ կերպու :

Ոչ մէկը մեզի ծանօթ իմաստասիրական գորութիւններէն, և ոչ ալ կրօններէն, կրցած է այնքան իոր ներթափանցել մահուան այս իմաստին : և հետեւարար օգտագործել զայն արժանաւորապէս, որքան Քրիստոնէութիւնը :

Մեծ է տեղը մահուան, Քրիստոնէութեան մէջ, և այնքան անկրաժեշտ անիկա մեր կրօնքին առաջադրած իրագործութերու յաջողութեան համար :

Քրիստոնէութիւնը արդարէ կրցաւ շահագործել, և ամուր կառչի մահուան յարակարծային հանգամանքին : Անոր՝ մեղանչ չական նկարագիրը չսարսափեցուց զինքը : Ընդունելով հանգերձ այս կերպ ողբերգականութիւնը անոն, պայքար կազմակերպեց մահուան դէմ : Քրիստոնէութիւնը իշջաւ մեր ժամանակին ու միջոցին, հետեւարար մահուան պայմաններուն մէջ . բայց չտիրապետուեցաւ անկէ : դէմ կանգնեցաւ

մեղքին ու չարիքին . պայքար բացաւմահուան դէմ : միշտ յանուն յափառենական կեանքին եւ այս է քրիստոնէութեան արւած նշանակութիւնը մահուան : Մահը խորհուրդն է կեանքին, որ հաւասարումը կ'ընէ յափառենական կեանքին, մեր կեանքին ու մահուան մէջ :

Պատուելեան ամբողջ ընթացքին մարդկիկ միշտ փորձը ըրած են, այս իմաստով, պայքարի մահուան դէմ : Ոմանք այդ պայքարին մէջ մոռցած են մահուան մասին . ուրիշներ գաղափարականացուցած են զայն, և շատեր ալ սարսափած անկէ, զագրեցուցած են պայքարը մահուան դէմ :

Ինապաշտ իմաստասիրական կարգ մը վարդապետութիւններ, կը մերժեն հոգեկան աշխարհի մը գոյութիւնը մեր նիւթական աշխարհի կողքին : Կը մերժեն յափառենական կեանքը, և հետեւարար բոլոր այն միջոցները, որոնք կը տանին դէպի հու : Այս ըմբռնումով, այդ վարդապետութիւնները կը ժխտեն մահուան իրողութիւնը, և անոնք գոյաւորուած ամէն սարսափ և ողբերգութիւն կայ միայն բնական անմահութիւնը մահական ընթացք մըն է, անիմասա, որուն մէջէն կը քալեն մարդիկ, իրենց տեսակներուն ծնունդ տալով :

Իսէապաշտ մտածողներ, ընդհակառակներ, կ'ընդունին թէ կայ յափառենական կեանքը, բնական պայմաններէն անդին, և անիկա անանձնէին, ուրիշ խօսքով, զաղափարին յափառենականութիւնն է : Միակ գոյութիւնը հոգեկանն է, զաղափարականն է : Անկէ գուրս նիւթական մարդը և նիւթական ձեերը, գատապարտուած են հոս վերջանալու : Նիւթական աշխարհին համար մահը չարիք է, և սարսափ : Մինչդեռ անանձնական հոգեկան իրականութիւնները վեր կը մնան մահուան տիսուր պարտադրանքներէն :

Իրարու հակագրուած այս ըմբռնումներու կողքին, ուրիշ մտածողներ, ձանձնած ըլլալով ողբերգական նկարագիրը մահուան, հրաժարարողական, և սարսափարին կեցուածք մը ունին մահուան դէմ Այս կերպ մտածողները կ'ըմբռնին մարդը իրեն

անհատ անձնաւորութիւն, որ չունի իր մէջ հոգեկան այն բաւարար՝ զօրութիւնը, կարենալ պայքարելու համար մահուան դէմ, և յաղթելու զայն։ Մասնաւորաբար այս է նկարովիրը Պուտուայական կրօնին։ Ան ընդունելով հանդերձ մահուան իրողութիւնը, ինքը նըք անձկարող կը զգայ պայքարելու անոր դէմ։ Նիրվանան խորապէս, այս անկարողութիւնն է, և անշարժութիւնը հռափին, որ կը դիմէ յաւիտենականութեան, ինքը նըք թուլգելով իր ճակստագրին։

Քրիստոնէութիւնը սոկայն կը զատուի այս բոլորէն։ Ան կը մերժէ նիւթապաշտ անմահութեան ըմբռնումը։ Զախորժիք անանձնական գազափարները իրեւ յաւիտենական ընդունելէ։ Ընդհակառակ նիւթական այս տիեզերքը պիտի հասնի իր վախճանին, և մարզը որ կատարելա անհատ անձնաւորութիւնն է, ին նիւթական մարմին ձեւին մէջ կը կրէ պատկերը Աստուծոյ, իրեւ յաւիտենական և անմահ նիւթակայութիւնը ու կեանքը Անոր։ Եւ ճիշդ այս պատճառաւ քրիստոնէութիւնը չի սոսկար մահէն, այլ կը պայքարի անոր դէմ։ Քրիստոնէութիւնը իր պայքարը մահուան դէմ կը պսակէ յաղթութեամբ։ Քրիստոսի Յարութիւնը այդ յաղթութիւնն է արդարեւ։ Մահը Ժիտական վկայութիւնն էր Աստուծոյ զօրութեան։ Կ եթէ Քրիստոսի Յարութիւնը տեղի չունենար, մահը շրջէր թերեւ բովանդակ նկարագիրը մեր ճակատագրին։ Քրիստոս, մեր Փրկիչը, հարկին ներքն էր ընդունելու մահը, որպէսզի իր մէնքնազը կարողութեամբը սրբազրծէր այս մահը։ Հոս կ'ըմբռնուի թէ ինչ Քրիստոնէութիւնը մահը կ'ըմբռնէ իրեւ մեղք և իրեւ գրական արժէք միանգամայն։ Քրիստոս յաղթեց մահուան իր մահուամբը։ Եւ ասիկ միակ կարելիութիւնն էր սապահովեալու համար այդ յաղթանակը։ Այս կերպով իր մահը կը վերածուի օրհնութեան մը, և գեղարգոյն արժէքի։ Քրիստոսի մահը, երթն է դէպի յաւիտենական կեանք։ Այդ կեանքը կը ստացուի Քրիստոսի յարութեամբը, որ գերազոյն յաղթութիւնը եղաւ մահուան։ Որպէսզի կարելի ըլլայ մեղքի յասնել, անհրաժեշտ է որ մեռնինք։ Մեր ամբողջ կեանքը այդ մահուան ընդմէջն միայն կը հասնի յարութեան և յաւիտենականութեան։

Քրիստոս ծնաւ, և իր ամբողջ աշխա-

## ԱՌԱՆՁՆՈՒԹԵԱՆ ՄԷՋԵՆ

«Եւ չեմ միայն» (ՑՈՒՀ. Ժ. 32)

Իրենց երազին քալած մարդեր միայն պիտի կարենան ըսել թէ մինակ չեն իրենք, երբ մարդկօրէն ապրած իսկ ըլլան ամէնէ տրոտու լքում մինակ մալուն։ Օխուլ զիտէր թէ աստուածամբն մարդու մը ձայշն իշեալ աշխար իսկաքար իրմէ այդ վայրկեանին, երբ մահուան ստուերներուն իջնելը յատակ էր մէջ, իրեն համար, յաղթութեան մը պէտ Պէտք չունէր ինք ատոր մատածելու։ Ինքը իշեալ աւելին՝ իր աշքին կը բացուեին գալիք օրեւը իրմէ սիրուած ափ մը հոգին կեղուն։ Անոնց հետ ապրած իր ժամերուն տեսիլքը։ Պիտի մաս՞ր ատիկա, լոյսի պէս կախ, մութ խորշելուն զերե իրենց կեանքին։ Ահա տառապանքը անսուռգութեան։ Իր երազին քալող հզօր մարդու մը արտօնութիւնը քիչ անգամ եղած է այնպէս քննուու, այնպէս խաղաղեցնող, ինչպէս կը

տանքը եղաւ յաղթել մահուան, և անով պատրաստել իր և աշխարհի յարութիւնը, և յաւիտենական կեանքը։ Այս ըմբռնումը Քրիստոնէութիւնը միայն կրցան զիմագրել Վտանգը մահուան, որ չարիքն ու սարսաւելած էր մեր աշխարհին։ Քրիստոս պատրաստուեցաւ խաչի մահուան, և այդ մահով յաղթանակը շահեցաւ վիմափոր գերեզմանին ընդմէջն։

Հոս կը յայտնուի արժէքն ու խորհուրդը խաչելութեան։ Խաչը գործիքն է մահուան։ Միեւնոյն յաղթանակի զէնքը այդ մահուան դէմ։ Մահը անկարու եղաւ կիմագրի։ Տեղի տուաւ խաչին, տեղի տուաւ յարութեան։

Յարութիւնը զինը եղաւ Քրիստոսի մահուան։ Եւ այդ մահը առաջինը եղաւ տալու աշխարհին ճաշակը յաւիտենական կեանքին։ Ներկայութիւնը Աստուծոյ և Պաղափարը Անոր յաւիտենական թագաւորութեան։

Ահա թէ ինչու մահուան իրողութիւնը լուսաւոր կ'ընէ Յարութեան խորհուրդը։ Յարութիւնը մարդոց։ Եւ Յարութիւնը Քրիստոսի։

Փառք երաշափառ Յարութեան և Տեր...։

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱԿԱԳԵՏ

զգանք ատիկա, ձայնին ու բառերուն մէջը մահուան զացող երիտասարդ նազովքեցին։ Այդ պահանան ի՞նչ փոյթ մերկութիւնը սեղանաներուն, կահաւորումէ անմասն հրապոյը տունին վերի սենեակին, ուր հաւաքած է ինք, իր տեսիլքին հաղորդ իր աշակերտները, զորս իր բարեկամները կը կոչէ ա՛լ, մութէն առաջ, վերջին անգամ խօսելու անոնց հետ իր քովը, իր շուրջն են ամէննքը, բացի մէկէն։ Յուղան իրեններէն պիտի ըլլար։ Զէ՞ որ ի՞նք էր ընտրած զանոնք։ Յուղան ալ։ Ու ընտրած՝ իր երազին ապարանքը կերպելու համար Բայց ուր էր մէկնած ան մութին մէջ, զիշերին հետո։ Ա՞ն ալ մեռնելու կ'երթար, իր ճամքով։ Եթէ ոչ՝ կ'երթար ճիշդ այդ երազը ծախելու, իր բարեկամը անարգելու, իր վարդապետը վաճառքով մատնելու։ Յուղան քարձեր էր ետ, գործ ելու համար աշխարհի որդիներուն իմաստութեանը ուղիով։ Աւան մինակը աւելի զօրաւոր էր քան միւսները, որոնց նայուածքը գեռ չէր տեսներ տագնապը զալիքին։

Ու ըսել թէ մինակ չէր Յիսուս։

Ինքինն քը իսաքէր արտօօք, տեսիլքին պատրանքովը վարշամակուած։ Աւժգին է իր խօսքը։ Հակագրութեան ուժգնութեամբ սակայն — և եւ չեմ միայն։ Պարզ շաղկապ մը չէ եւը այստեղ։ Այլ, եւ սակայն իմաստով, երկոր եղբեր իրարու բերած՝ ստեղծելու համար հակագրութեամբ քանածեւած նոր իմաստը գաղափարին։ Իրողութիւնները զիմակալել գլուցող հոգիի մը զօրաւոր շեշտը կը գտնենք հոն։

Իմաստին ուժգնութեան չափ սակայն անուշութիւնը մեր լեզուին։ Աւետարանին մէջ յանձնի հանդիպելի։ Խորքի ու ծերի, խորուրդու ու թափանցման այս հակագրութէն ներդաշնակ արտայայտութիւններով։ Յովհաննէս Աւետարանիչ ամէնէն աւելի հաղորդն է՝ նոց բանին ներգործութեան։ Եւ Յիսուսի անձը, անոր գոյսութեան, անոր գաղափարներուն խորհուրդը հասցուցած է երբեմն paradoxal բանաձեւու գեղեցիկութեան։ Իր Աւետարանին առաջին իսկ համարներէն, ան պիտի գրէ։ «Աստուծոյ լոյսը, Բանը աշխարհի մէջ կը բնակէր, աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ոչ ծանեւ»։ Երբեններուն եկաւ, եւ սակայն

իրենները զինք չընդունեցին։ Ուրիշ տեղ մը Յիսուս պիտի ըսէ։ «Ես եմ կեանքին հացը. ձեր հայրերը անապատին մէջ մահանան կերան (ապեկու համար) եւ սակայն մեռան (Յովհ. Զ. 49)։ Եւ կամ իր առաքելութեան չհաւատացող կրեաները համուկելու ատեն պիտի շեշտ։ Քիննեցէք գըրուած քնները, բանի որ կը կարծէք անոնց միջոցաւ յաւիտեանական կեանքը ունենալ. եւ սակայն անոնք իսկ, որոնց միջոցաւ կը խորհիք կեանք ունենալ, անոնք են որ կը վկայեն իմ մասին։ Եւ դուք ոչ կամիք գալ առ իստ։ «Ես եկի յանուն Հօր իմոյ, եւ ոչ ընդունիք զին» (Յովհ. Ե. 39; 43)։ Իսկ այս հակագրութիւններուն ամէնէն ուժգինը ա՛յն զոր, Վերնատան մէջ, իրեն բարեկամ ըրած աշակերտներուն ականչները լսեցին, բայց չհասկցան։ Ինք գիտէր թէ քիչ յետոյ, իր բարդոքորէն ամէնէն աւելի կարիքը պիտի ունենայ իրմէ սիրուածներուն մօտիկութեան, առնուազն ներկայութեան, անոնք լքած պիտի ըլլան զինք։ Դիտէր թէ յահուան քրտինքը պիտի արիւնէ իր հոգին։ Տառապանքը պիտի գալարէ զինք իր իսկ երազին լքումով։ Պիտի տարտղնուին բոլորը, ու զինք մինակ պիտի թողուն։ Բայց գիտակցութեան ի՞նչ պայծառութիւն է որ ըսել կուտայ իրեն։ «Եւ սակայն մինակ չեմ ես»։

Բայց մինակ էր Յիսուս։ Փաստովն իսկ իր ժխտումին։

Վերջին իրիկուններու քաղցրութիւնը։ Հոգին քակող բաժանումին տրտութիւնը։ Երկուքն ալ իրական։ Մահուան մտերմութեանը գացող հոգիին գիտակից խաղաղութիւնը։ Մահուան ներկայութեանէն լքուն սիրտին անդիմադիր խոռո՞քը։ Երկուքն ալ բնական։ Յիսուս մէջն է այս երկու հոգեւ վիճակ հուաններուն, յաջորդաբար ու նոյն ատեն։ Ասէկ՝ ուժգնութիւնը իր խօսքին հակագրութեան։

Մէկ անգամ միայն անոր հոգին թէրեւս ցնծաց, թօթափելով մինակութեան մշուշը, երբ իր առաքեալները, վերադարձած, կը պատմէին թէ ի՞նչպէս իրենք ալ յաջոներ էին թժկութիւններ կատարել։ Այսինքն գգալ համը այն կեանքին, ուր երջանկութեանը ծառայելն է, տալն է ուրիշին։ Իր խօսքին, իր նայուածքին թաքան բարութեանէն։ Իր ձեռքին, ու ներքին աւժերուն

ջերմութենէն։ Իր հաւատքին ու հաւատարմութեան խորութենէն ու քաղցրութենէն թայց այս ցնծութիւնը այնքան կարճ ու պատրողական էր եղած։ Անոնք այնքան յաճախ մինակ էին թողած զինք իրենց ըմբռոնողութեան, զգացողութեան տհաս թմասութեանը պատառաւ։ Հմամակ ալ վերնատան մերկ պատերն մէկ, իրմէ միրուածներուն իսկ չունչին գտնուելու երանական ալ թուող այս վայրկեանին։

Բայց ան պիտի չըսէ անսնց ինչ որ խոռվքն է իր հոգիին, խորունկ բաժանումի ու մահուան ստուգութեան դիմաց։ Անոնց հասունութիւնը անբաւական էր իր հոգիին գոլարումը ըմբռոներու թափանում ու մահ բառեր պիտի ըլլային որոնց պարունակութիւնը անգործութիւն, մղձաւանջ, սարսափ միայն պիտի զնէր անսնց մտքին առջև։ Մինչդեռ ինք հեռու էր ստուերէն իսկ այդ բոլորին։ Կեանքին ու մահուան արծէքներուն նոր իմաստով ըմբռոնումը պիտի տարինք մարգկութեան, Մակով՝ մակը, ու կեանքով՝ կեանքը պարտելու։ Իր այս ճակատամարտին մինակ էր թիսուս։ Որովհետ իր աշակերտաները անկարելիին կասկած պատցուցած էին միշտ իրենց հետ, իրենց գարդապետներէն նու չէին կըրցած առենել թէ ընկերական շրջանակներու մէջ այնքան զուարթ, մարդերուն հետ այնքան հաղորդական իրենց գարդապետը, արտօւմ ու մինակ լւս կը բարձրանար, ամէնէն աւելի իրենց համար ազօթելու։ Զի՞ որ անսնց մէջ, և անոնց միջցաւ ուղած էր ինք իր հոգիին խոռութիւնը ապիրի Ռէնչ կը սպասէր ամրոխէն։ Բայց զոնէ լըրենք վեր մասային ամբոխէն, սիալ չհասկալու չափ իր երազը։ Կը իշեն անսնց իր ձայնը, երբ փափուկ մորթով ու վառվառն աչքերով մանուկի մը մազերուն իր մատներուն գգուանքը պատցնելով կուտար պատգամը մեծութեան, գիրքի համելուն, կեանքը ժառանգելուն։ Սշխարհի մէջ, այդ վայրկեանին մինակ էր թիսուս։ Որովհետեւ իր տեսիլքովը խանդավառ իր աշակերտներն էին որ անձնական փառասիրութեանց ու թաքուն մղումներու թելադրութեամբը ասպարէզ իշած, կը պարզէին իրենց հասկացողութիւնը իր երազը ըմբռոներու, իրենց զգացումներն ու եռանզը վարելու ու ինք իր ներքին վիշտը թաղած անմե-

ղութեանը մէջ ամրողջ քաղցրութիւն ծորող այդ մասնուկին աչքերուն, առեր էր ձայնը երկինքներու հեռաւորութեան։ Կը լիչե՞ն անոնք իր գէմքը, երբ մարդկի իր երեան ի գիր ըսած էին անկարողութիւնը, թերահաւատութիւնը իր անոնց մէջ և իր սորվողներուն։ Ասոնց ձախողանքը՝ կիւնանդ մը իր կապանքներէն արձակելու։ Մինակ էր թիսուս էր կապկետ։ Կասկածը կասեցուցած էր անոնց մէջ ալպրերը իրենց ներքին կենսունակութեան, իրենց հաւատութիւնը էր բունած էր կապանքներէն արձակելու։ Վասուութիւնը բռնած էր անոնց քայլ։ Անահանջ մը կար անոնց հոգիին մէջ։ Ոչ իսկ տեղ քայլ։ Ու պատճառ էին եղած որ մարզիկ ծուռ նայէին իրենց, և իրենց մով ձեւ առնելիք նոր տեսիլքին վրայի, նորովքին խորչումէն քիչ անդամ փոթորկող անուշ ծովակին հոգերուն մէջ։ Իր հօրը կամքն էր յայտնած։ Առոտումը իրմով բռն իսկ կեանքը գտնելուն։ Անհրաժեշտառութիւնը՝ իր մարմինէն և իր արիւնէն ճաշակելուն։ Գիտնալով հանդերձ թէ ամէն մարդու հեշտ պիտի։ Եթ գար մտնել ճամբռուն մէջը իր բացած նոր սեսիլքին։ Լոզիի նոր գրութիւն մը, կենսունակութեան նոր կերպարանքով, պահանջ պիտի զնէր թափել, թօթափել իրենց վրայէն ինչ որ պատրողական հրապոյրն էր մինչեւ այն ատեն, մարդոց մտածումին։ Կարծուածին չափ հեշտ չէր թողուլ աշխարհը, գոցել ականչը իր արիւնի ճայներուն, նայիլ իր մօրը և իր հօրը աշքերուն ու գառնալ ետ, մանելու համար արահեաը նոր խորութիւններու։ Ընտրանելու միայն պիտի գիտնան բանել ձգողութիւնը հրապոյին, քաշուելու չափ անկէ, խանոնելու համար անոր անդիմագիր թաւալումին։ Այս յայտարարութիւնները անշուշտ որ անորդեիլ պիտի չգային ամենուն։ Ու Աւետարանիչը կը յաւելու։ Եւ Աւակերտներէն շատեր ետ գացին և չէին այլես շըշիր Անոր հետա։ Պիտի մոռնա՞ն ձայնը գէմքը ըլըրտմութիւնը իր նայուած քին, կքումը իր հասակին, երբ մեկնողներուն ետքէն կ'ըսէր իրեն մօտիկ եղողներուն։ ԱՄիթէ և զուք կամիք երթալու։ Իրենց երազին չափ իրունք մինակութիւնը տեսիլքէ բռնուած հոգիներուն։ Աշխարհի ուժերը, մարդկային զգացումներն ու ձգառամները, քիչ ան-

գամ հաշտ աչքով պիտի տանին գոյութիւնը, կերպարանք տոնելը նոր ու անսովոր ներկայութիւններուն:

Թիսուս ներկայութիւնն էր հաւատքի, մարդկային տառապանքը իր իմաստին ու արդէքին տանող զիտակցութեան, մարդուն (ինք իր մէջ) ու աշխարհին (մարդոց՝ յարաբերաբար իրարու) բարոյազեղծ կարգերը դասաւորող Սէր-Դործին, Անժմամանակ ներկայութիւն՝ ճամանակներու լրումին յայտնուած: Մինակ էր ան: Բայց, այս անգամ հզօր: Ու լուսաւոր: Ճշմարտութեան ուժին ներկայութեամբն ու գեղեցկութեամբը: Ան զիտէր թէ զինք ուր կը տանի ճամբան իր առանձնութիւններուն ու տառապանքներուն: Մարդկութիւնը իր հանճարեղ զաւակներուն ուղեղովը, փնտառուքն էր ըրած ներկայութեան մը որ կարենար Տիեզերքին կեանքը իմաստով շարայար ամոֆոր մը ընել, չարդումի, գործի, ազդեցութեանց և հակազդումներու: Ոգեղին ամրացմը: Ուրա, ամէնէն գժնակի իրողութիւնները մարդկային գոյութեան — կիրքեր, ատելութիւններ, բաժանում, ման — լուսարող հեռուներու զրայ նետուած ըստ ուերու կամուրջները ըլլային սակայն: Պատմութիւնը պահած ունի մարդոց որդիներուն այդ ճիգերը: Անբաւարար, կիսաւարտ, կեանքի թաւալուն հսանքին գէմ անզօր: Բայց այս մէկուն, որ աստուածային անձի մը իր մէջ զոյաւորումն հրաշալիքն ալ կը բերէր իրեն հետ, տարբեր էր ճակատագիրը:

Թիսուս կը մօտենար իր վախճանին: Պիտի գեղեցկացնէր մանք՝ իր մանով: Մինակ չէր ան: Իր այդ խօսքով կը ըրջէր վարկածը գարերու բմբոնումին, որ մեծ ստեղծագործութիւնները ծնունդ կը նկատէր մեծ առանձնութիւններու: Ան իր հետ ու նէր կարեսը ճիգերը մարդկութեան մեծ զաւակներուն: Մահը յաղթելու, մահուան մզձաւանջն մարդերը քրկելու համար ճամբան եւած բուզը կերոսները, կիսասառածները, մարդարէնները: Ինչ փոյթ որ մարդերը (որոնց տառապանքն էր ինք կրելու) զինք մինակ պիտի թողուն:

Թիսուս կը մօտենար իր երազին: Պիտի գեղեցկացնէր կեանքը՝ իր կեանքով: Մեռնելու չէր որ կ'երթար ինք: Իր հրապարը իր ապրելուն, կեանքը մանէն աւելի սիրե-

լուն մէջն էր: Վկայ՝ փրկութեան գործը գործելու իր առաքելութիւնը: Ու մարդոց տառապանքը, ապերջանկութիւնը, չկարենալուն էր զայեկէ ծաղիկը կեանքին, աւելի քան կախուիլը վիճն ի վար մահուան դաշտերուն: Ահա թէ ինչո՞ւ խաչի ճամբան փառքի, գեղեցկութեան, իրաւ կեանքի պողոսան է խորապէս: Ահա թէ ինչո՞ւ խորունկ ու մեծ հոգիները մարդկութեան, տեսիլքին տառապանքով, մահուան անգուդէն քաղուած վայրի ծաղիկներու են նման: Պիտի չթառամին անոնք, իր կեանքին մէջ մահուան չուքերն իսկ ճամբանան իրենց վրայ: Ամէն բաժանում ման մըն է: Բայց ճշմարիտ պիտի ըլլամբ ըսել թէ ամէն ման բաժանում մըն է: Ո՞րքանով սակայն: Ճիները կը խորչէին ազատագրուի գոյութեան բեռէն, տառապանքէն, խզելով իրենց կապը կեանքին: Մահը կը բաժնէր զիրենք իրենց գոյութենէն, բայց ո՞չ ափեցերական ամրացչէն, որ գոյ ու կիննաւոր իրողութիւն մըն է: Մարդկութիւնը գարեւալեալ մասնէր գոյութեան ու կեանքի խառնին մէջ: Այս անգամ աւելի ու ուժին ապրելով տուայտանքը կեանքին գէմ մահուան անկարողութեան: Քաղաքակրթութեան անկիւնագարձ, ամէն երավի բարձրացում մըն էր գէպի աւելի կեանք, աւելի լոյս Յիհուս վիզչ կուտար մարդուն խարսխումներուն, զայն գնելով ճամբուն մէջը իր ճակատագրին: Մինակ չէր ան: Ամբողջ քաղաքակրթութիւններ, գիտակցօրէն կամուչ, իր ճամբան էին հարթեր, զինք էին կանչեր, պատրաստեր: Ու ինք չէր ուրանար զանոնք: Այդ բոլորին հեռանաս ձբգութեները, ու մանաւանդ իր Զօրը ներկայութիւնը ունէր ան իրեն հետ: Ի՞նչ աւելի խրախուսիչ է զաւակի մը համար, քան գգալ իր հայրը իրեն մօտիկ, իր քայլերուն ետեւէն: Իր հասակին շուքին: Ուրացումին հակառակ, և արհամարհանքին մէջ իսկ իր բարեկամներուն ու աշխարհի ամրոխներուն: Իր խօսքին, իր գործերուն, իր կեանքին, իր սէրերուն ճշմարտութիւնն էր բերած իր Զօրը քսվէն: Անոր փառքին ու մարդոց բարիքին սիրոյն թողած էր իր ամբաւ լիռւթիւնը երկինքի կայքերուն, ու իջած էր եղբարյօրէն ապրելու մարդերուն մէջ, մարդերուն համար: Միրելով զանոնք: Լալով անոնց հետ: Ու տալով իրմէ այն ինչ որ

ծաղկվ կրնայ տալ իրեւ իր գեղեցկութեան, իր խորովեան հրապոյը: Առ չհարցուց թէ ի՞նչ կը բերուէր իրեն՝ փոխարէն: Իր Հայրը՝ արեգերական ծմբարտութիւնը, իրեն հետ էր: Առ բաւ էր ասիկա իրեն:

Յիսուս կը հասնէր իր երազին: Արովհետեւ, այն հաւատքը զոր կը պահանջէր իր զօրութեանը դիմողներէն, մշտահոս ու անաղարտ էր պահեր իր մէջ, իրեն վճիռ ակնազրիւրն իսկ անոր: Անցարուց այս աշխարհին քրայ ապրեր էր այնպէս ինչպէս իր Հայրն էր ուզած որ ապրի: Մարտից հայած անձները, քուութիւնները, իր անշնչին նետուած գուզձեր էին՝ զատապարտուած փշրուելու, իր սոփքրուն: Ինք իր Հօքը կամքն էր յարգած: Լուսաւոր գիտակցութեամբ: Ըմբռնելով Անոր անպարագիր սիրոյն: Ասկէ՝ իր խոնարհութիւնը: Ասկէ՝ իր պատրաստակամ նուիրումը ազնուագոյն ձեռվ մը նուիրագործելու չափ զոհի ըմբռնումը կիններուն: Ասկէ՝ բնական պարզութիւնը իր միւս խօսքին, որ անդրադարձէն կուզայ իր արարքներուն. «Ան որ զի՞ւ զրկեց, զի՞ւ աննամին չխողուց, որովհետեւ ես անոր հաճելի եղող գործեր կը կատարեմ մի միայն» (Յովլ. կ. 29): Երկար պիտի չմնար իրեններուն հետ: Առ անոնք չէին գիտեր թէ ուր Կ'երթար Ան: Քանակարերու փորձառութենէն յետոյ, զարանքը չի՞ւ խրատիր մեր ներսիդին, երթեմ վախնացով ալ հարցնելու, թէ ուր Կ'երթար՝ երիասարդ ու աստուածային այդ Վարդապետը, կեանքին համար հազիւ հասունցած: Ո՞վ իսկ նուութիւնը մեր իմաստութեան, որ հոգին խոտութիւնը կը փորձէ խորաչափել մարդինին աշխերով: Այլ կարգանք ու չենք յագենար. այնքան բեղուն, միաժամանակ այնքան մարդկային ու աներկրային են գէմքերը ձայները, խօսքերը, տամաժը, Յովհաննան: Աւետարանին ժգ՞ - Ժլ՞ գլուխներուն մէջ ամփոփուած ու նկարագրուած:

Յիսուս կը յաղթէր իր երազին: Հոգիներու փրկութեան, մարդկան իր երանական զախճանին տանելու գործն էր ասիկա: Իրմէ առաջ, բոլոր ընտրեանները մարդեր են եղած, իրենցմէ դուրս, իրենցմէ վեր կախուած պասկին ձգտող: Յիսուս ինքն իսկ էր այդ երանութիւնը, այդ զախճանը: Առ դարձեալ ի՞նք՝ ճանապարհ՝ տեսիլք եղած այդ այդ փրկութեան: Եթէ մարդցց որդի-

ները պարտուեցան յաճախի իրենց երազէն, բացարձելի պիտի մնայ ատիկաւ և եթէ երբեմն անոնք հասան իրենց երազին, իրենց միշտ պակսեցաւ սակայն գաղտնիքը զայն տիրակալելու, անոնք կարենալ խանդավառելու լիւացնելու չափ ուրիշներ: Անոնք ահա, իրազէս մինակ մնացողները իրենց տեսնելիքի ճամբուն մէջ: Իր ցլաւլիքին գիտակցութիւնն էր կրկնին, ըստ լուսուցը իրեն, հակառակ իր լքուելուն՝ իրեններէն, զինք իր սիրոյն զեղաւմին մէջ իսկ զգացողներէն, ան սակայն մինակ չեմ ես: Առ չէր սիսաւած Ան: Դեռ գիշ առաջ, նոյն կարծրութեանը զրայ սեղաններուն, նոյն պարզութեանը մէջ մերկ պատերուն, խստումն էր տուեր Կերջին Ընթրիքը անգամ մը ևս ուտելու, իրենց հետ, տարիներ յետոյ: Ինք ազօթած էր անոնց համար, որ ապրին: Անոնցմէ և ոչ մէկը պիտի պակսէր: Զինք լքողները, սիրով բեկուածները պիտի զանային իրեն: Առ ինք պիտի ապրէր իր խումբին հետ: Անոնք պիտի տարածէին հրապարութիւնը իր սիրոյն, իրենց անձերուն իսկ օրինակը: Այլևս առակով չեմ խօսեր: Իրենցմէ ովզ պիտի ուզէր մոռնալ բերջին այդ իրենները, ուր տիեզերեցն հատնող ձայններուն նամութեանը մէջէն, իր ամեսնելիք կեանքի կուզայ իր նոր պատուիքանին կենանութեամբը. «Արրեցէք զիրար այնպէս ինչպէս են ձեզ սիրեցի: Աչ ոք աւելի մեծ սէր ունի քան զայն՝ որ իր կեանքը կուտայ իր բարեկամներուն համար»: Առ հոգիներուն փրկութեան երանական գործը, իր գծած ճամփոփուած պիտի իրագործէին մարգիկ: Կը տեսներ ինք ասիկա, յաւիտեաններու զրայ հեռարձակուած: Առ երեակայել հեռահաս Տեսանողի իր հայուածքը՝ արտայայտութեանը մէջէն իր խրախոյսին: «Բաշաւերուեցեք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:

Առ գարերը քալեցին անոր հետեւն: ամէն անգամուն երբ մարդկութիւնը ընկլմէր Զարին ճախճախուածներուն մէջ, ծնունդ տալով իր մէջէն Փրկիչին գերը խաղցող քացառիկ հոգիներու: Առ մեզի մօտիկ գարու մը վերջերուն, այս տեսնելիքին յաւերժացման խորուրդը չէ, որ սանցածազործել կուտայ, արևսաստերուն ամէնէն հոգելէնը եղող երածաշտական հանճարի մը միջոցաւ, տիպարը Parsifal-ին: Wagner-ի

վերջին յլացումը նկատուող այս երաժշգուական գործին մէջ, Փրկիչին տեսիլքն է որ կը յաղթանակէ: — Մարդկութիւնը պիտի կրէ զէրքը իր կիրքիրուն, տառապանքը աշխարհի հրապուրանքներուն: Ու պիտի խոցուի իր կողէն, իր ամրութեան վահանը եղող Հաւատրին իսկ տէգովզ, երբ կեանք պայքարին մէջ պարտուի Զարէն, աղտ տէգը թշնամին գուսել տալուն Բայց պիտի չմեռն ան: Իր զէրքը գրկած պիտի ապրի ան չունչին մէջը զինք սիրողներուն, իր տակիքին հաւատութիւն մեացողներուն: Ուրոնք պիտի պատցնեն իրենց հետ, փոյթ չէ թէ անձկազին, կեանքը բարութեան, երանական աղնուութեան, անեղութեան, Մինչև որ իրենց տակաւ նուազումի գացող աշքերը տեսնեն գեղատեսիլ ներկայութիւնը խոստացուած ընտրեալին:

Բարութեան մարմացումն է ան՝ ընտրը-ֆալը: «Մեղազրանքէ զերծ իսինթը»: Ուրուժումը խոցին կարելի պիտի ըլլայ, մի միայն երբ գորս գայ ան, իր առանձնութեանը մէջէն յայտնուած: ի տես մարդուն տառապանքին Գութին իր մէջ թեարախումն աւելի իմաստացած: Ան՝ որուն պիտի սպասէր վիրախոց մարդկութիւնը, որովհետեւ ան ընտրեալն էր: Ու իրաւ ալ, հազած զրահը Յոյսին ու Սիրոյն, պիտի ինչէ ան բարիզներուն մէջ կեանքին, չարին սաղրանքներուն, անցնի հապատ ու անսայթաքը բազուկներուն մէջէն Զարին հրապուրիչ պարիկներուն: ու բարձրանայ դդեակը մոլութիւններու ասպետին: յաղթէ անոր, ու Հաւատքին խուռած տէգը զերագրաւելով, դառնայ ետ, անոր բացակայութենէն կոտացող վիրախոցին: Ու ահա ճառագայթը Հաւատքին ներկայութեան: Բուժումը անոր հպումին: Ու ծաղկումը կեսքին, օրններգութեանը մէջէն Հաւատքին, Յոյսին ու Սիրոյ: Ան՝ ընտրեալը, յաղթեր էր իր երազին: Ու մինակ չէր ան իր առանձնութեանը մէջ:

Երանական օրէններգութիւն, որուն աղնուատեսիլ ու յաղթական կերուն է որ կ'ուշանայ, և մեղադրանքէ զերծ իսինթը, մեր օրերու խոցին բերելու համար խլուած տէգը մեր Հաւատքին:

ԹՈՐԴՈՒՄ ՎԱՐԴԱՊԵՏ

## ԽՕՍՔԵՐ ԵՐԶԱՆԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

«Երջանկութիւնը բան մը չարեւ, երէ չեն նանցած զան, եւ կ'արէտ ի՞չ՝ երէ նախանձա չեն իր նանցէպ:

S. Johnson

Երջանկութիւնը վտանգաւոր հարցում մըն է, նախ որ իրական պատասխան մը չունի, երկրորդ՝ զայն լուծելու յաւակնութիւնը, մեծամասութիւն պիտի նշանավիր, ու երրորդ, երջանկութեան խոստովանութիւնը մը պիտի նշանակէր ըլլալ կամահաճ և անգապայ աշխարհի ընդհանուր դժբախտութիւնը հանգէպ:

Այսուհանդերձ պիտի փորձեմ: Որո՞նք են ամէնէն երջանիկ մարգերը զորս ճանշած ըլլամ կեանքին մէջ: Անշուշտ Սուրբըրը:

Անհոցմէ բնական է, շատ քիչերու հանդիպած եմ: իմ մանկութեան Ռէէսթքոթին, Տիւրհամի Նպիսկոպոս, և ապա մայրս ու հայրս, ուսուական բանակին մէջ զինուոր մը և Քօրնվօլի մէջ ծեր կին մը — ահա բոլորը իմ գիտցածներուս:

❖

Իմ հայրս ու մայրս շահեկան օրինակներ են ինձի, անձնուիրութեան և բարութեան յաւելումէն առաջ եկած կեանքի ընթացքին անող երջանկութեան: Հայրս, երբ երիտասարդ, էր, նեղմիտ էր և զարդապահական:

Երբ մեծցաւ, իր սխալներուն և նեղմառութեան իր կնք ճանաչումով եղաւ լայնմիտ և զարմանալիօրէն հասկցող և անեսպական: Իր մասին չմտածեց բնաւ, սիրեց ամբողջ աշխարհ առանց երբեք հասկցած ըլլաւու թէ խսկապէս ինչ էր մեղքը:

Մայրս, միւս կողմէ, երկշռութիւնը գայուն և ինքնազիտակից: չէր կրնար հաւատալ թէ ուրիշներ կրնան սիրել զինք և ցաւագինորէն կը վախնար աշխարհէն:

Ան և պարզապէս իր տկարութիւններուն գիտակից, զարգացուց իր նկարագիրը մինչեւ եօթանասուն տարեկանին, երբ ալ հանոյք կ'անձէր ամէն. բանէ, զիրքերէ, թատրոններէ, ճամբորդութենէ, և ուրախ էր ու համբերոց հօրս նման ամբողջ

աշխարհին: Ասոնք սուրբեր էին, կամ առաջաւագն եղան՝ յարատե ջանքով և ինքնառ զարգացումով:

\* \*

Ո՞վ է, միւս կողմէն, ամէնէն ապերշանիկ մարդը զոր ճանչացած ըլլամ: Մարդը մը որ շարունակ ապերշանիկ է թէն չի զիտեր թէ այդպէս է, մարդ մը որով խորապէս կը հետաքրքրութիւն: Նկայական յաջողութիւն մը ան է ան, սակայն երջանկութիւն չ'ստանար իր յաջողութենքն որովհետեւ առ երբ կը ծափահարուի կը կարծէ թէ ապիկա իր իրաւունքն է և երբ կը քննադատուի յանցանքը իրմէ աւելի ուրիշնեն է:

Անիկա արդարե խոր ընկմած եսասէր մըն է: և երջանկութեան նախապայմանը, ըստ իս, արդէքներու աւելի ընդարձակ զգացում մը ունենալն է քան մարդու մը անձնական կեանքը կամ անձնաւորութիւնը: Այս կը նշանակէ հոգեկան կեանք մը ունենալ — տեսակ մը կրօնական պէտք:

Որևէ թժէկ, գիտանական կամ մարդասէր որ զարաֆարի մը կամ գտաւանանքի մը աւելի կարեւորութիւն կուտանք քան իր իսկ երջանկութեան, անիկա հոգեկան կեանք մը ունի: Եթէ այս կեանքը կ'ապրիս անոր հետ մէկտեղ պէտք է ունենաս արժեքաւոր շատ մը բաներ, ինչպէս աղատութեան սէր, պատիւ, հաւատք նմաններուդ առանց զիւրահաւան ըլլալու, համբերութիւն, հսկութ զգացում և քաջութիւն:

\* \*

Այժմ քիչ մը նիւթին վերագանանք երջանիկ ըլլալու համար կարծեմ պէտք է աշխատիւ, և կատարել այն տեսակ գործ մը զոր սիրես: Ասիկա պայման մըն է զոր քաղաքակրթութիւնը չէ կրցած տակաւին հաստատել, քանի որ, մարդոց մէծամասնութիւնը իր չսիրած գործերով կը զարդի:

— Զիմ զիտեր թէ, երբ կարելի պիտի ըլլայ որ ամէն ոք սիրէ իր աշխատած գործը, սակայն վստահ եմ որ մը պիտի ըլլայ ատիկա:

Այս ստեղծագործ մղումը ամէնէն գորաւորն է մարդուն մէջ և ան շարունակ կը պահանջէ որ գոհացուի ատիկա: Մարդու մը կեանքն ամբողջ պատմութիւնը

յաճախ այդ գոհացումին փնտուտուքն է: Գործի հետ մէկտեղ հարկաւոր է առողջութիւն, սակայն այս պարագային այն վստահ չեմ որովհետեւ իմ ճանչացած ամէնէն երջանիկ մարդերէն ոմանք եղած են հիւանդականներ, անգամալոյններ, կոյրեր, և նոյնիսկ մարմական ցաւով յարատեն տառապղղոններ (քաջութիւն մը որ անհաւատալի է ինձի):

Մարմական առաջութեանէ աւելի, պէտք է ըստի թերես, մարդու մը մարմնին պահանջներուն կարենալ գոհացում տալն է: Ամէն ոք այն եզրակացութեան կուգայ՝ ժամանակ մը այս աշխարհի մէջ ապրելէ ետք, թէ ան ծնած է մարմական կարդ մը պայմաններով՝ որոնք պարտին գոհացուլի:

Երջանիկ մարդերը այս պայմաններուն գոհացում տալը կ'ընդունին իրեն մաս մը իրենց կեանքի ընթացքին կատարելիք գործին, ոչ անհամաժատութէն բացարձակ գոհացում գոնենք և թերես շարունակ մաքանիւլով ալ, և սակայն միւս կողմէ անոնց գոյութիւնը աննկատ ընելով: Մէկու մը վիճակուած պայմաններուն ջանալ յարմարին ու չերաժարիլ կեանքն, որովհետեւ ուրիշ պայմաններ նախլիւնտրելի են, ըստ իս, երջանկութեան առաջին անհամաժառանդիւններէն մէկն է:

Ապա սիրոյ և բարիկամութեան մէծ խնդիրը կայ: Շատեր ասիկա ամէնէն առաջ պիտի զնէին, և ես ալ կը խորհիմ թէ սէրը կեանքի առաջին անհամաժառանդիւնն է, ըլլայ ան Աստուծոյ սէր, անձի սէր և կամ սէր հանդէպ ամբողջ մարդկութեան: Ամուսնութեան մէջ յարմարութիւններու գժուարին հարցը իմ տեսութեան սահմաններէն դորս է և քանի որ ամէն օր թերթերու մէջ կը ծեծուի իմ կարծիքիս պէտքը չը կայ:

Եւ սակայն կեանքի ամէնէն զմայլի բաներէն մէկն է զսնել ուրիշ անձ մը որուն հետ յարաբերութիւնդ ունենայ փայտը լուն խորութիւն մը, գեղեցկութիւն և հաճոյք որքան որ կեանքը յառաջանան: Երակու անհատներու մէջ այս սիրոյ ներքին անումը սքանչելի բան մըն է: Կարելի չէ զայն գտնել փնտուելով և կամ ըլլալով պայն: Աստուածային պատահմունք մըն է ան:

Պալով բարեկամութիւնն . իմ ճանչցած  
ամէնէն ապերջանիկ մարդերէն մէկն ալ է  
այն, որ շարունակ իր բարեկամները կը  
կորսնցնէ և չի կրնաք հասկալ թէ ինչու :  
Կը կորսնցնէ զանոնք որովհետեւ իր կողմէ  
ոչին կուտայ անոնց :

Անհիկա ուրախ մարդ մըն է, խելացի,  
զուտարթաբան և ձեռներէց, և սակայն եր-  
բեք չի հետաքրքրուիր իր բարեկամներով.  
շարունակ նախ անոնք պէտք է իրեն գը-  
րեն, այցելեն իրեն, և երբ անոնց հետ է  
ինքն իր մասին միայն կը մտածէ.

Բարեկամութիւնը կը պահանջէ յարա-  
տն ուշագրութիւն, փոխագրծում, և եր-  
կուսամեր համբերութիւն ու նաև ոչ խա-  
բերայթ թիւն եթէ բարեկամութեան ուժ  
տուող տարրերը չքանան, անկեզծ եղիր  
և թող որ բարեկամութիւնն ալ անեստի;  
Զեայ աւելի տառապացնող քան իրակա-  
նութեան մէջ գոյութիւն չունեցող բան մը  
Ապրեցնելու փորձ:

六

Ամ գործառութենէն երկու հէտ ևս  
պիտի աւելցնեմ: Զավահասութեան մէջ  
երջանկութիւնը յառաջ կուգայ, կը խոր-  
կմ, մանկութեան մէջ ապիքջանիկ ըլլա-  
լէն: Սա վատանգաւար գաղափար մըն է, և ես  
կը կարծեմ, եթէ զաւակներ ունենայի պիտի  
տառապեցնէի զիրինք մեղողնելու չափ:

Ես մինչև քսան տարեկան ըլլալու շատ  
թշուառ եղած եմ, և վերջին երեսունչորս  
տարիներու ընթացքին, մեծ մասամբ, շատ  
երգանիկ եղած եմ:

— бир би аштасаның էի, дәнәл фә Ամերիկա  
կը գտնուէին, եւ ես այնքան գտնորէն  
аштած եմ իմ առաջին գպրցական տարիի-  
նիրս որ կը յիշեմ, երբ ուսուական բանա-  
կին մէջ քանի մը կտօքերով կը սպասեա-  
վիրատուներուն կրակի տակ դաշտ գիշե-  
ըր, առաւտանեան ժամը եւերին ատեն այն-  
քան փախցեր էին որ ոչինչ կրնայի ընեն եթէ-  
ու փախչել. սակայն ըսի ին քնիւննու —  
ասիրկան չէ այնքան գէշ որքան . . . . —  
և ասիրկա զիս անյոգդող ըրաւ:

Յա աղքատութիւն ճանչցած եմ, քանի մը վասնաւոր գործողութիւններու են, թարկուած եմ, ինձի այնքան սիրելի անձեր կորսնցուցած եմ, գործիս մէջ գառնօրէն յուսահատած եմ, երկու տարի պատերամ տեսած եմ իր ամէնչն ահաւոր սար-

սափներով, երեք յեղափոխութիւններու  
մէջ եղած եմ, մարմական շատ մը ցաւեր  
ունեցած եմ, և սպակյան ոչ մէջ բան պա-  
տահած է ինձի որ վախով ու մէնութեամբ,  
սարսափով մօսեցած ըլլայ այն բոլորին  
ոռոնք ատահած են ինձի եռդ տղաւ էի:

Յու տակաւուին կը զգամ որ կեանքս  
քսանէն ատպին տեսակ մը երազ է, երևա-  
կայութիւն և թէ օր մը պիտի արթննամ  
կրկին ննջարանին մէջ է, սպասելով, տագ-  
նապալի սարսափի մը՝ մէջ, ծեծուելու  
ննջարանին երկայնքն ի վար մարակով։  
Ամէն օր կը մտածեմ թէ կեանքն մէջ  
կրշալուքն է որ այսպէս լւա ժամանակ մը  
կ'անցնեմ, այսինքն յահստենապէս չմը  
ծեծուիր հանգուցաւոր թաշ, իինակներով։

2

Եւ կասիկա զիս կը բերէ իմ ներկայ  
վիճակիս, այսինքն այն կարողութեանս ո-  
րով իմ ներկայ ծեր տարիքիս մէջ իսկ հա-  
նոյք կ'առնեմ շատ մանր բաներէ: Երեկ  
զիշեր, օրինակի համար, գացի Հօլդորն  
էմփայր, ճամրուս ընթացքին լեզուիս ճա-  
շակը կար այն համով հաճոյքին զոր պիտի  
ունենայի քիչ վերջ իմ բարեկամիրուս ըն-  
կերութենէն, և ունեցայ այդ հաճոյքը:

ବୁ ନାନାପ୍ରେ କ'ାପନ୍ଦିବ ଅଜ୍ଞ ଅବସାକ ଗୁଣ-  
ନ୍ଦର୍ପ ପ୍ରାଣପ ହିମ ଫାର୍ବେକାମନ୍ଦରୋତୀ ଅରସାଳୁଗ  
କ'ରିବେଲିନୁ, ଏ ଅକାଙ୍କା ଅନନ୍ତମତ୍ତ୍ଵ ଜୟାତିର ଚିନ୍ତା  
ଧରିବେଠ ଯେ କି ନିନ୍ଦାରାବନ୍ତିରୁମାତିନ କି - ବେ କେ  
ପଦାମ୍ଭ ଯେ କି ବୁ ଜୟା ବ୍ୟାନଧିକ ବିଦ୍ରୋହ କିମ୍ବା  
କିମ୍ବା ଯୁଗମାରାଧ କି ପଦାମ୍ଭ ବିଶିଷ୍ଟ  
ଅବସାକ ନାନାପ୍ରେତିଲି:

Ես, օրինակի համար պիտի սիրէի ըւ-  
լալ զգուշաւոր և գեղեցիկ գրող. Մը ինչ-  
պէս Վերճնիս Ուռւըփ, և կամ գերպանն-  
ցապէս իսելացի, ամէն գիտութիւն հաս-  
կցող ժամանող մը ինչպէս Ալտուն Հուքվիթ:

Երբ, ինչպէս մատած, մտածեմ թէ ս-  
պիտի մեման հաճախ անուշադիր, հատարա-  
ւոր և մոլորեցուցիչ Պրոլոց մը: այն առեն  
կ'ուրամ՝ ասերջանիկ: Երբ եւ ընդունիմ

2

Այս՝ սակայն կրնամ սա տեսակ հարցումի մը առջև գրուիլ — և Աւելի լաւ, պիտի չըլլա՞ր քեզդէնամար ըլլալ Քիլ մը նեւազ երջանիկ և սակայն բլլադ գեղեցիկ

## ԿՐՈՆԱՊԱՏՄԱԿԱՆ

**ԶԱՐԴԱՐԱՆԱՑ ԳԻՒԵՐԸ  
ԱՆԱ ԵՒ ԿԱՅԻԱՓԱՑ ՔԱՀԱՆԱՑԱՊԵՏԱՑ<sup>(\*)</sup>  
ԱՊԱՐԱՆԱՑ ՄԷՋ**

Զարչարանաց գիշերուան, մեր Տիրոջ՝  
Անա եւ Կայիափայ Քահանայապետաց ա-  
պարանաց մէջ անցուցած ժամերու մասին,   
գծուար է յատակ զաղափար մը ունենալ,  
տիրոյ անհամաձայութենէն կամ բուն բա-  
ռը գործածելով, այն չփոթութենէն որ կը  
տիրէ հոն:

(\*) Սին պատմական էրան վրայ գանձու, Հայոց Ա-  
րեւանագագառոց և Ա. Գրիգոր վանքու, Տեղական յիշ-  
ապակ նու սկս աղքատ և ուշակ թիւն ունի, վազեցի՝  
առջիշի բաժնեկադ գրիտուելութիւն կորմ ճնշուած է իր-  
քի Աննա Բանայապետի տանը, որու միաւանակը էն  
Ֆընանս և Քրիստու Անունն Բանաւու և նու իրարուց եղած է  
Կոյշայու Բանայապետի տանը, որ առ աղջ անեցած են  
Թիւնակ նորոգանելութիւններ, որու յիշամանին էն Գրի-  
գոր մէջ և Աննա Առաքելու արարութեան կ-  
զուած մէջ՝ Աննա Առաքելու մասին և անիշանակ արարու-  
թեան ի բու Հայոց աննախան Ա. Հրեւանագագառոց և Ա.  
Գրիգոր վանքու ու մասին ուղարկին են, այս հունա-  
նու գրիտուելութիւն կորմ ճնշուած էն իրաք Տօքու-  
կան Արագագառու Աննա և Կոյշայու Բանայապետոց  
կորմէն է որ մեր Տիր Տեղ Կոյշայունեցաւ և մասնա գառ-  
պարտեցաւ և նու դիւնք աղք ունեցու Տիրոյ գայակու-  
թիւնը Պետրոսի ուրացութեան մասին:

Գրող մը ։ Պիտի պատասխանէի թէ —  
սթիչ մը աւելի գեղեցիկ գրող մը ըլլալս  
ուրիշին համար արժէք չունի: Կարգ մը  
աներու համար աւելի արժէք պիտի ու-  
նենայ իմ մեծամիտ գրող մը չըլլալս:

Ի փերջոյ կը կենան հոն ուր սկսայի  
ծո կը հաւատամ որ երջանկութեան ամէն  
արմատը այս երկրի վրայ հոգեկան կեսա-  
քի մը իրազորդման մէջն է, նիւթապաշ-  
տութենէ աւելի արժող բանի մը զիտակ-  
ցութեամբը: Ապրիլ աշխարհի մը մէջ որ  
քեզ չընէ բանասէր որովհետեւ գուն ան-  
ձուկի մը մէջ չես քեզի համար զիրք ա-  
պահովելու, աշխարհ մը որ քեզ չընէ նե-  
րող որովհետեւ զուն կը նընդունի քու ծաղ-  
րական սխալմանքներդ, որ քեզ կուտայ  
հանգարտութիւն առանց կամական ընկելու  
քեզ, որովհետեւ զուն կը հաւատաս քու  
անձէդ աւելի արժէքաւոր բանի մը:

SIR HUGH WALPOLE  
Թրգմ. Տ. ԴԱՎԻԴԵԱՆ

Այս անհամաձայնութիւնները կը վե-  
րաբերին այն տեղեաց, ուր՝ Փրկիչը առաջ-  
նորդուեցաւ, այն հարցաքննութեանց՝ որոնց  
մեր Տէրը ենթարկուեցաւ:

Ս. Գրոց քննարաններէն շատերը հա-  
մաձայն են Ս. Յովհաննէս Աւետարանչին  
այն վկտյութեան թէ՝ մեր Տէրը՝ նախ Աննա ա-  
քահանայապետին ներկայացաւ, ուր՝ ի գի-  
շերի երկու հարցաքննութիւններ կատար-  
ուեցան, մին' Ս. Յովհաննու՝ իսկ միւսը Ս.  
Մատթէոսի և Ս. Մարկոսի կողմէն պատ-  
մուած: առանց խօսելու առաւտիստն հար-  
ցաքննութեան, ինչպէս նաև Պետրոս Առաք-  
եալի երեք ուրացութեան շուրջ, որոնց  
մասին Ս. Յովհաննու որ կը պատմէ առանձինն է  
Այսպէս որ, վերոյիշեալ Աւետարանական  
պատմուածքները իրարմէ կը տարրերին և  
Յիսուսի Առաքան ելլելու, հարցաքննու-  
թեանց և Պետրոս Առաքեալի ուրացում-  
թեանց նախամատական առաջին մէջ է:  
Կամածայնութեան բուն պատճառը Աւետարա-  
նիններու կողմէն պատմուած մասնամատ-  
նութիւններու տարրերութեանց մէջ է:

Առաջին երկու Աւետարանինները, ա-  
ռանց խօսելու Յիսուսի Աննա Քահանայա-  
պետին ապարանքին մէջ Աւետարանին առջե-  
կելելու մասին, զատ զար Կայիափայ Քահա-  
նայապետին մասին խօսած են, նախ՝ Տի-  
րոյ հարցաքննութեան պարագան պատմած  
են, ապա՝ ամբողջը միասին, յետ-այնու  
մէկը եւ միւսը, եւ հուսկ ուրեմն՝ Պետրոս  
Առաքեալի երեք ուրացութեանը: Երբորդ  
Աւետարանիշը՝ առանց խօսելու Աննա եւ  
Կայիափայ Քահանայապետներուն մասին  
ինչպէս, նաեւ գիշերուան մէջ կտարուած  
հարցաքննութեան շուրջ, Պետրոս Առաք-  
եալին երեք ուրացութեան մասին միայն  
կը պատմէ: Խակ չորրորդ Աւետարանիշը,  
իր պատմուածքին մէջ ընդհակառակը ու-  
րացումը և հարցաքննութեան իրարու կը  
խառնէ, ինչպէս նաև Մեծ Քահանայապե-  
տին և միւս Քահանայապետին կողմէ կա-  
տարուած անցքերը կը չփոթէ:

Այնպէս որ, մեկնիշներն ու պատմի-  
ները մեծ գծուարութիւններ կ'ունենան,  
չարչարանաց գիշերուան պատմութիւնը  
տալու համար:

Այսուամենայնիւ, կարգ մը կէտերու  
մէջ, կարելի է համաձայնութիւններ գոյա-

շընել, իսկ կարգ մը խնդիրներու պարագային գժուարութիւններ առաջ կուզան. մենք այս խնդիրը հետևեալ կերպով նկատի պիտի ունենանք և պիտի ուսումնասիրենք:

1. — Աննա եւ Կայիսրափայ Գահնանայապեսաց իւրաքանչիւրին բնակավոյրին զիրքը ու տեղը:

2. — Ո՞ր Աննան կամ ո՞ր Կայիսրափայ եւ որ մեր Տիրոջ առաջին հարցաննուրեան նախազանց. ա՞ն, որու մասին Ս. Յովիաննես կը խօսի!:

3. — Պերսո Առաքեալին ուրացումները ո՞ւր տեղի ունեցան:

4. — Երեք ուրացումներին իւրաքանչիւրին մանեաման նկարագրութիւնը:

1. — Երուսալէմի աւանդութիւնը Սիոն լեռան վրայ ցոյց կուտայ, ոչ շատ հեռու Սիոնի Վերնատունէն, Կայիսրափայի ապարանքին տեղը, իսկ հիւսիսային կողմին զառիվայրին վրայ ցոյց կը տրուի Աննայի ապարանքին տեղը:

Առաջինը՝ ինչպէս նաև Սիոնի Վերնատունը այժմ Երուսալէմի պարիսպներէն գուրս կը գտնուին: «Երդի պարիսպը, կ'ըսէ Հ. Օլիվիէն, Կայիսրափայի ապարանքը իր աներոյ ապարանքին մօս 150 մէջը հեռաւրութեամբ մը կը բաժնէ»: Կրնանք ըսել ուրեմն թէ, «Աննայի ապարանքը Կայիսրափայի ապարանքին մօտնէ»: Կրնանք ըսել ուրեմն թէ, «Աննայի ապարանքը Կայիսրափայի ապարանքին մօտնէ» ինչպէս կ'ըսէ Պուկօ, կամ նոյն իսկ Աննան Կայիսրափայի ապարանքին մօտնէ»: Կամ նոյն իսկ Աննան Կայիսրափայի ամրկնոյն ապարանքին մէջ բնակիլով հանգերձ, երկու տարբեր թէներ ունեցող հասարակաց բակ մը ունէին, գաւիթ մը որու մասին անմիջապէս կը խօսուի» (Ցուլարու):

2. — Հարցաքննութեան պարագան որու մասին Ս. Յովիաննէս կը խօսի (Ժ. 19), Աննային թէ ոչ Կայիսրափայի կողմէն կատարուեցաւ: Եթէ երբեք ուշադրութեամբ նկատի առնենք Ս. Յովիաննէսի կողմէն տրուած պատմուած քին նկարագրութիւնը, կը թուի թէ հարցաքննութիւնը Աննայի ապարանքին մէջ կատարուած պէտք է ըլլայ, քանի որ երբ հարցաքննութիւնը զերք կը գտնէ, Աւետարանիւը կ'ըսէ թէ Աննան Յիսուսը Կայիսրափային զրկեց, պէտք է որ գրուի (13ր համարէն վերը): Սայական կ'ըսէ թէ առաջարկան եղած էր: Վասնդի Յիսուսը, հրէից կրոնքին դէմ կը մաքառէր իր նոր և լուսաւոր սկզբունքներով:

Յովիաննէսին նոյն զիխուն 14-23 համարները, 24ր համարը, ուր՝ կ'ըսուի թէ Աննան Յիսուսը Կայիսրափային զրկեց, պէտք է որ գրուի (13ր համարէն վերը): Սայական կարգաւորութիւնը մը ընդունելով, մինչեւ 14 համարը, հարցաքննութիւնը և ուրացումը տեղի ունեցած կ'ըլլան Կայիսրափայի ապարանքին մէջ:

պատմուածքին համաձայն չեն թուիր ըլլալ, առարկելով թէ՝ ներդաշնակութեան մէջ չէ միւս. երեք Աւետարաններու պատմուածքին հետո: Հ. Լինի և ուրիշներինց կատարած մեկնութեանց մէջ, Աննայի ապարանքին մէջ կատարուածքը մէջ կատարուածքը, պար գագար մը կը նկատեն, իսկ անկէ վերը, ինչ որ պատմուածք է Աւետարաններէն Ս. Յովիաննէսէն, տեղի ունեցած են Կայիսրափայի ապարանքին մէջ:

Ասոնց Կարպէին Հ. Տիտոն ևս կը գրէ: «Կալանաւորը ծերուկին ցուցուցին: Մատնէի Յուգան հոն էր որ դրամը ստացաւ: Աննայի ապարանքին մէջ դադար մը միայն կատարեցին: Կայիսրափայի առջևն էր որ Յիսուսը Ասեան հանեցին և հոն էր որ նախական հարցաքննութիւնը տեղի ունեցաւ»: Հ. Բեզրոն Աննայի ապարանքին համար այսպէս կ'ըսէ: Անր ապարանքը զինուորներուն համար տեսակ մը կեզրոն էր, և Կայիսրափայի ապարանքէն աւելի մօտ էր:

Որքան ալ Աննայի հեղինակութիւնը բարձր եղած ըլլար, ինքը չէր ուզեր որ այդ գտաբ իր առջևը տեղի ունենար, այս պատիւը իր փեսին տալ կ'ուզէր, որ քահանայապետն էր տարույն այնորիկ» (Յովի. Ժ. 14):

Նոյն կ'ըսէ Հ. Օլիվիէ Ալբրանեակները Յիսուսը Աննայի առջև առաջնորդեցին, ոչ թէ բուն գտավարութեան մը և կամ կանոնաւոր նախաքննութեան և կամ հրահանգի մը համար, ինչ որ կարելի չէ ենթագրել, այլ իրենց պետին հաճոյքին զոհացում տալու համար միայն: Արդարեւ, Յուղայականութեան նշմարիտ պետը, իրական սագրիչն էր Գեթսեմանիի ձորին մէջ ձերբակալուած Յիսուսին, հետեւաբար, իրաւունք ունէր, հաճոյքով իր գտավագեղին մէջ տեսնելու զիխուսու որ իր գայրագ տաելութեան առարկան եղած էր: Վասնդի Յիսուսը, հրէից կրոնքին դէմ կը մաքառէր իր նոր և լուսաւոր սկզբունքներով:

Յովիաննէսին նոյն զիխուն 14-23 համարները, 24ր համարը, ուր՝ կ'ըսուի թէ Աննան Յիսուսը Կայիսրափային զրկեց, պէտք է որ գրուի (13ր համարէն վերը): Սայական կ'ըսէ կարգաւորութիւնը մը ընդունելով, մինչեւ 14 համարը, հարցաքննութիւնը և ուրացումը տեղի ունեցած կ'ըլլան Կայիսրափայի ապարանքին մէջ:

Այսուհետերժ, ըստ Պր. Քամուսի երկու կու կարգաւորութիւններն ալ կրնան ընդունելի նկատութիւն է, այս հատուածին մէջ Ս. Յովհաննես նուազ յստակ ըլլալ կը թուի քան իր բնական ընթացքին: Քանի որ, 24րդ համարին տեղափոխութիւնը պատմուած քին իմաստը կը պայծառացնէ և թէ ենթադրեալ հակասութիւնը բացարձակացն անհաւանական կը թուի ըլլալ: Խոր գլխաւոր պատճառը զորս ամէնքն ալ առ հասարակ իրենց թէզին ի պաշտպանութիւն առաջ կը բերեն, Ս. Յովհաննէսի կողմէն յիշուած քահանայապես բառէն առաջ կուգայ:

Այս քահանայապես բառը, ըստ իրենց Աննայի համար չէր կրնար գործածուիլ, այլ Կայիսրափայի համար միայն որ քահանայապետն էր:

Այս կարծիքին հակառակ, ուրիշ մէկնաբաններ ինչ առ, այն որ Քահանայապետ կոչուած էր և որ Քայիշին հարցաֆնութեան նախառանեց, Կայիսրափայէն զատ կրնայ Աննան ալ եղած ըլլալ: Վասն զի՞ Դուկ. Գ. Հ-ի մէջ գքահանայապետն կոչուած է Կայիսրափայէն առաջ «ի քահանայապետութեան Աննայի և Կայիսրափայի» և ապա Գործք Առաքելոցին մէջ (Դ. 6): Ուրեմն մէջ բերուած փաստը, բաւական ամուր չէ փոխելու համար այն կարծիքը, ինչպէս որ ամանք ըրած են Յովհաննէսի պամուածքի: Մասին: Ըստ իրենց, Աննայի ապարանքին մէջ եղած դադարը, պարզ դադար մը չէր, պէտք էր որ հոն տեղի ունեցած ըլլար առաջն հարցագննութիւնը:

Ֆուասէ մէկնաբանը հետեւեալ փաստը առաջ կը բերէ ի պաշտպանութիւն այս թէզին: «Աննան Քննիլ Առեանի մը նախագահն էր որ նորարայ վարպապետութեան մը ներքին ծալքելը կը քննիէր և հրէց ԱԷնէտքունին կ'ուղղաբերէր ամէն անոնք որոնք մոլար կարծիքներ կը յաշտնին»:

Այսպէս, Թօյնարի, Տիրուի, Ֆուասօսէի և Վալնի կատարած ստուգութիւնները, ինչպէս նաև Օգոստինսի կատարած քըննութեանց արդիւնքը ցոյց կուտային թէ Յիսուսի առաջն հարցագննութիւնը Աննայի ապարանքին մէջն էր որ տեղի ունեցած էր: Թէկ ճշմարիս է որ, անոնք բոլորը Աննայի ապարանքէն զատ, ուրիշ պատրանք մը ցոյց չեն տուած, քանի որ ուրիշ փաստանշում մը անհաւասարմութիւն պիտի

նշանակէր Ս. Յովհաննէսի բնագրին, որուն մէջ հարցագննութեան պատմուած քը, Պետրոս Առաքեալի առաջին ուրացումէն առաջ շրուած է:

3. — Պետրոս Առաքեալին ուրացումները ուրիշ տեղի ունեցան: Ոմանք կը պլին գեն այն տեսակէտին վրայ թէ՝ Աննայի ապարանքին մէջ եղածը պարզ գագար մըն էր և կը կարծեն հետեւարար թէ՝ Պետրոս Առաքեալ որ հետուէն մեր Տիրոջ կը հետեւէր, ոչ թէ Աննայի ապարանքը, այլ Կայիսրափայի ապարանքը մտաւ: Պր. Յուքրթէ և ուրիշներ կը պնդեն թէ՝ առաջին հարցագննութիւնը Աննայի ապարանքին մէջ տեղի ունեցաւ և սակայն Պետրոս և միւս Առաքեալը Կայիսրափայի ապարանքը մտան:

Ս. Յովհաննէս այս մասին հետեւեալը կ'ըսէ և Եւ Պետրոս կայր առ գրան արտագոյ. եւ միւս աշակերտն որ էր ծանօթ քահանայապետին, եւ ասաց ցոյնապանն եւ եմոյժ ներքս զՊետրոս (Ժ. 16): Պատմութիւնը շարունակելով Պետրոսի համար կ'ըսուի և Կային անդ ծառայքն եւ սպասաւորք խարոյկ արկեալ, քանզի ցուրտ էր, եւ չեռնուին, կայր ընդ նոսա եւ Պետրոս և շեռնոյր (Ժ. 18 և շ.):

Ս. Պետրոս Առաքեալի ուրացումներու մասին հետեւեալ չորս կարծիքները կան.

Առաջին կարծիքին համաձայն, ինչ որ աւելի հաւանական կը թուի ըլլալ, Ս. Պետրոս Առաքեալի երիցս ուրացումները Կայիսրափայի ապարանքին մէջ տեղի ունեցած են, երկրորդ կարծիքին համաձայն, ուրացումները Աննայի ապարանքին մէջ տեղի ունեցած են:

Երրորդ կարծիքին համաձայն, նախ Աննայի և ապա Կայիսրափայի ապարանաց մէջ տեղի ունեցած են:

Իսկ չորրորդ կարծիքը, Աննայի և Կայիսրափայի ապարանքները իրարմէ հասարակաց բակով մը զատուած ըլլալով՝ երեք ուրացումներն ալ հոն տեղի ունեցած են:

Ուստի, մենք, Պետրոսի ուրացումներուն մասին վերջիշեալ չորս կարծիքները աւետարանական բնագիրներու վրայ հիմնելով՝ պիտի քննինք, վերջնական եղարկացութեան մը յանդելու համար:

ՊՐՄԿԵԼԻ ՎՐԴ. ՎՐԹԱԿԵՍԱՆ

## ՎԱՆՔԻ ՍՏՈՒԵՐՆԵՐ

Գիտեմ, գիտեմ, չես կրնուր չը դառնալ ես, տրսութեամբ,  
Հովի կանչին՝ որ կուզայ մութ անտառէն — մարած լամբ.  
Տրտում՝ ամէն ճառագայթ, լարերուն պէս քընարին  
Քու ալիբէն արձակուած, բռնելու երգն անտառին:

Մութ ճասակներ, խորերէն, մերկ բազուկներ են կարծես  
Հեռու լոյսին չը ճասնող: Վա՛նք, զանգակմէ՛ր, գի՛րք ու ծէ՛ս՝  
Լերան լանջին կ'ուրուանան դէմերուն հետ այն տղոց,  
Որ ժանտ մարդոց դէմ անզօր՝ բզկեցին իրենց բոց...:

Ամպի ետին, մաղրւելէն, ճատնող արեւն է նսեր  
Տերեւներուն, որ դողով կ'իշնեն մութին թեւերուն,  
Վանքի տղուն բանալով սրտին ճամբան ըստուերուն...:

Լոյս ճակատով ի՞նչ կեցեր սա պուրակին դէմ անտէր,  
Տերեւներո՞ւն կը նայիս, ծաղիկներո՞ւն, ու դոդին,  
Որ կանչերուն հետ մեռնող, հովն ու ձայները բռոփին...:

Վանքի՛ տղոայ, տեսիլիդ ժալէ՛ ճամբան ըստուերուն...:



## L U O T N E R C

Դրան զարկին նետ, լուսնի տակ,  
 «Ո՞վ կայ այնտեղ», ճամբորդն ըստ,  
 Լըռութեան մէջ, իր ձին, անդին,  
 Մինչ կը կրոծէր խոն անտառին:  
 Աւստակին, բոչուն մը դուրս  
 Սուրաց գիխուն վերեւ անոր.  
 Ու ան կրիին բաղխեց դրան.  
 «Կա՞յ մէկը հոն», ձայնեց նորէն:  
 Ո՞չ ո՛վ իշու բայց ճամբորդին.  
 Ու տերեւծածկ յեցորմէն դուրս  
 Ո՞չ մէկ գրլուխ երկարեցաւ,  
 Նայելու խոն իր աչերուն  
 Երանութեան, ուր ան մնաց լուռ, օրւարուն:

Լողներու խումբ մը միայն,  
 Զերք ուրուական-բընակիչ, հո՞ն՝  
 Լուսած տումին մէջ նեռաւոր,  
 Մտիկ ըրաւ ձայնի՞ն՝ կուզար  
 Որ մարգերու խոր աշխարհէն:  
 Ու սեղմբւած իրարու մօս,  
 Շողերուն տակ՝ մինչեւ պարապ  
 Սըրան իշնող մուք սանդուխին,  
 Ափսոսանով ու յուզումով  
 Մտիկ ըրին կանչը՝ մինակ ետ եկողին:

Ու ան՝ ճամբորդն, ըզզաց սրտին իր խորէն  
 Թէ իր կանչին պատասխանող ձայներուն  
 Մէջ բան մը կար օսար ու պաղ, նըւաղուն.  
 Ձին կ'արածէր դեռ մարմանդին վըրայ մուք,  
 Անսեղազարդ երկնին տակ տերեւուս:  
 Այս անցամուն դըրան ամուր զարնելով,  
 Գըլուխն իր վեր ան բարձրացուց ձայնին նետ.  
 «Անոնց ըստ որ ես եկա՞յ, բայց ոչ ո՞ք՝  
 Որ պատասխան տար իմ սրտին կանչերուն:  
 Ըստ՝ անոնց, ես պահեցի՛ խօսք իմ»;

Բայց իր ձայնեն խոնմքը ոչ իսկ շարժեցաւ,  
Թէեւ ամէն մէկ բառ ինկող իր բերնեն  
Արձազանգեց բատուերին մէջ լուռ տունին,  
Միակ մարդկն որ միշտ հսկած էր արքուն:  
Բայց լսեցին ասպանդակին վրայ ձիուն  
Ուսը անոր, ու խարին՝ ձայնն երկարին.  
Եւ թէ ինչպէս կը ծփառ ես, մեղմուէն,  
Նոյն լուռութիւնը հին տունին, մինչ անդին  
Ձայնն էր հատնող՝ սմբակներուն սըրաբոիչ:

Փրզմ. Շ. - Ա.



WALTER DE LA MARE

## ՏԱՐ, ՀՈԳԻԴ ԻՄ...

Տար, հոգիդ իմ, սա՞ր անոր, ինչպէս սովոր ես արդեն,  
— Կարեկցութեամբ մը խորունիկ, ու մըղումով զորովի —  
Անոյն հեղումն աչերուդ, ու ժըպիտիդ գրլը չեն.  
Տար ընդչիդ թէ՛ւը թերեւ ու ձայնիդ դողն ընտանի:

Իր վիշտին հետ, առանձին, ու ձանձրոյթին հետ իր՝ ծով,  
Քեզ կը սպասէ ան հիմա, ևնդ կը յուսայ ակնկոր:  
Մէր մը հիւանդ քառ զայն, պիտի բուժես զինք սիրով.  
Պիտի դառնաս դուն իբրեւ բարի նրեսա՛կը անոր:

Պիտի խօսիս իր ցալին ու օօրե՛ս պիտի զայն,  
Բառերով գողոր ու զգուող, երգի մը պէս դաւնաձայն.  
Պիտի հոգին իր բանա՛ս երազներու լուսացան ...

Օր մը զիսնայ պիտի ան, զընանատէ բարձրօւէն  
Քոյր բարութիւնը սրտիդ, սիրոյդ արե՛ւը՝ իրեն,  
Ու գուցէ մօս է, հոգիս, որ դուն սիրուին այդ սէրէն:

Ն. ԿԱ.ՏԱ.Ր

## ԶԵԿՈՅՑ, ԵՒ ՏԵՂԵԿԱԳԻՐ

**ԱՄԵՆ. ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ ՈՒՂԵԽՈՅՊԻԹԵԱՆ**

### Ի ՍՈՒՐԲ ԷջՄԻԱՇԻՆ

**Ժողովը ուրախութեամբ տեղեկացաւ թէ Հօնտանի Արքարեան Թրըսթի պատգա-  
մաւոր Տիար Տարգիս Քիւրքնան իր Հայոցպետական օծման կնքահայրութեան առթիւ  
Մայր Աթոռին կը նուիրէ 2000 Անգլ. ոսկի մեղուարուծարան մը կմնելու էջմիածնայ  
մէջ և ծափահարութեան չորդառորք այս նուիրատուութիւնը:**

**Նորին Ս. Օծութիւնը գնահատական խօսքերով պատուեց ժողովին ներկայ Իրա-  
նա-Հնդկաստանի թեմի պատգամաւոր Տիար Ռոման Խսայեանը թուելով անոր իշխա-  
նական բարեգործութիւնը յօպւու Հայրենիքի և Եկեղեցւոյ, որոնց կոթողական յիշա-  
տակն է Թէրանի Եկեղեցին: Ժողովը ապա որոշեց իր անունով կոչ ուղղել բոլոր  
Թիստոնեայ Եկեղեցիներուն որ աշակեցին յանուն արդարութեան, ազատութեան և  
Մարդասիրութեան արգիւելու աշխարհաւեհ պատիրակմեեր:**

**Ազգային-Եկեղեցական ժողովը իր աշխատանքները լրացուցած ըլլալով յանուն  
Հայաստանեայ Եկեղեցւոյ հոգեւորական և աշխարհական ներկայ պատգամաւորներու և  
յանուն բոզպնդակ Ազգին և Եկեղեցւոյ որդեպական խոնարհ ակնածանքով իր ամենա-  
ջերմ երախտազիւթիւնը յայտնեց Ն. Ս. Օծութիւն Վեհափառ Հայրապետին այն բոլոր  
Եկեղեցնուեր և ազգօգուտ աշխատանքներուն համար զորս կատարած էր արդէն եւ  
այն Հայրական եւ մաստուռ գեկավարութեան համար որով Եկեղեցին առաջնորդած  
էր իր ներկայ երջանիկ պայրենանին: Ժողովը Ն. Ս. Օծութեան խօստացաւ իր մշտա-  
կան հաւատարմութիւնն ու հնազանքութիւնը, մաղթելով նորանոր յաջողութիւններ  
ի փառ Աստուծոյ և Ազգին:**

**Նորին Ս. Օծութիւնը շնորհակալութիւն յայտնեց խօսուած ուղերձներուն համար  
և գնահատական խօսքեր ուղղեց Ազգին և Եկեղեցին որ ամէն զոհազութիւն յանձն  
առած էր Հայրենիքի և Մայր Աթոռի Ֆիրոյն՝ զրկելով իր ներկայացուցիչները: Մեծա-  
պէս գոհ մնացած էր, ըստւ, կիլիկիոյ Վեհափառ Հայրապետէն, որ անձամբ ներկայ  
գտնուելով Հայաստանեայ Եկեղեցւոյ միանականութեան ոյժ առած էր: Աւրախ էր  
յայտարարելու թէ Հայրենիքի մէջ Պետութեան և Եկեղեցւոյ միջն համերաշխութիւն  
կար և փոխադարձ ազնիւ վերաբերունք: Աւրախ էր որ պատգամաւորները իրենց աշ-  
քերով տեսած էին այդ և Հայրենիքի վերելքը: Օրնեց Ռուս մեծ ազգը և անոր մեծ  
առաջնորդը Մարշալ Ստալինը: Օրնեց Հայ ժողովուրդն ուր Հայաստանեայ Եկեղեցական  
և պահանջով գոցեց Ազգային-Եկեղեցական ժողովը որ տեսած էր հօթը օր, Պունիս  
16-էն 25, երեքօրեա միջանկեալ գագարով:**

**Ցաջորդ օրը, Խորհրդային Միութեան և Հայաստանի Կրօնից Խորհուրդի նախա-  
գաները ի պատիւ Վեհափառ Կաթողիկոսին ճաշկերոյթ տուին Երեւանի ինթուրիստ  
պանդոկին մէջ: Ներկայ էին բոլոր հոգեւորական և աշխարհական պատգամաւորները,  
Պ. Ի. Վ. Պոլիանսկի բաժականառուով առաջարկեց Ամեն. Հայոց Վեհափառ Կաթողի-  
կոսի կենացը, իսկ Պ. Ս. Նովաննէսես կիրիկոյ Վեհ. Հայրապետի, Երուսաղէմի  
Պատրիարքի, Կ. Պոլսոյ Պատրիարքութեան Տեղապահի և թեմակալ առաջնորդներու:  
Կրօնից Պետական խորհուրդի երկու ներկայացուցիչներն ալ հանդիսաւորապէս յայտա-  
րաբեցին իրենց բարեացակամ զգացումները և պատրաստակամութիւնը օգնելու Հայաս-  
տանեայ Եկեղեցւոյ վերակազմութեանը:**

Պր. Հարաչեայ Գրիգորեան Արտասահմանի և Հայրենիքի Կուլտուրական հազորագկցութեանց աշխատանքին զեկավարը. խօսք առաւ և իր հայրենացունչ արտայայւտութեանց մէջ այստարարեց թէ իրենց հիմնական նպատակն էր բարուածան աւելի սերտ արաբերութիւն ստեղծել Սփիւրոքի և Հայրենիքի մէջ ապրող Հայութեան միջն։

Վեհափառ Կաթողիկոսի փափաքով պատգամաւորները յաջորդ առաւտու էջմիածին հաւաքուեցան խմբովին լուսանկարուելու Մայր Տաճարի տաջն, ոչ միայն ի յիշատակ կաթողիկոսական ընտրութեան, այլ և ի վկայութիւն՝ այն սրբազն ուխտին որ Ազգն ու Եկեղեցին ներկայացնող պատգամաւորութիւնը կատարած էր Մայր Տաճարի վերանորոգութեան հարցին նկատմամբ — առաջն առթիւ դնել զայն իր ազգային-կրօնական և բարոյական արժեքի բարձրութեան վրա։

Յունիս 28-ին պատգամաւորներու մեծ կարաւանի մը հետ ուխտագնացութիւն կատարեցինք գէպի Սեւանայ կղզին։ Անցանք Արքիւսի պողոտայէն եւ Օքերայի ու Համալարանի թաղերէն, ուր Հայ Մշակոյթի տաճարներուն քովը կը տեսնուին Հայ Գիտութեան տունները — Քաղաքային Հիւանքանոցը, Մարի Խուպար Ակնարութարանը, Դարուկի Յակոբանանի Մայրանոցը ևայլն։ Վաթուու քիւօմէթր ասֆալթեայ հանապարհ կտրելով պարտէզներու, այդինքու, արտերու և գիւղերու մէջն ու 1000 սուք աւ բարձրանալով հասանք Սեւանայ էլէնոնգքա նաւամատոյցը, ուր, մեր այն պարզուած տեսանք երկարունտի ամենաբարձր և ամենամասի անուշ լիճը հոռութեան հրապարանի մը մէջ։ Ներկայացանը նաւամատոյցի կապավորիչին և անոր կարգադրութեամբ փոքրիկ չոգեմակոյզով 25 վայրիկանէն հասանք Սեւանայ կղզին։ Դարձանք չուրջը դիտելով հրագիտային ժայռերու կողերուն մէջ գտննած ճգնարանները։ Տիսանք նորացէն հանգստեան տունը ծովի ափին։ Ցամաք իշնելով նաւամատոյցի առջի չէնքերու մէջն անցանք և բարձրացանք կղզիին գագաթը, թ. գարու Ս. Առաքելոց եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներու մօսւ Վարի Ս. Աստուածածին եկեղեցին փլած ըլլալով վերցուած էր բոլորովին։ Միկոյեան նաւով կղզի հասան միւս պատգամաւորներն ալ եւ բարձրացան մեր գով եւ միասին մատանք երկու սրբազնայիրը։ Առաքելոց եկեղեցւոյ մէջ կարճ ժամասացութիւն կատարեցինք, երգելով Առաքելոց եւ Ս. Ստեփանոսի շարականները։

Ինթուրիստ պանդոկի վարչութեան մասնաւոր հոգածութեամբ կէսօրուան ճաշը՝ տեղայոյ համաշամազգ ծովագի ծառերուն շուրջին տակ ըրինք և երեկոյեան խիբովին վերագրածներն երեւան։

Յունիս 30-ին, Շաբաթ օր, Մայր Տաճարի մէջ իջման Ս. Սեղանին առջն տեղի ունեցաւ եպիսկոպոսացուներու երգման արարագութիւնը մեր առաջնորդութեամբ։ Երեկոյին Ն. Ս. Օծութիւն Վեհափառ Հայրապետը Տաճար իջաւ և պաշտամունքին ներկայ գտնուեցաւ։ Յաջորդ օր պատարագեց և Աւագ Անդանի վրայ կատարեց եպիսկոպոսական ձեռնադրութիւնները։ Գեր. Տ. Մամբէրէ Արքեպատ. Սիրունեան կատարեց խարտաւիլակութեան պաշտօնը, իսկ վկայի եւ առընթերակայի պաշտօնները կատարեցին Կ. Պոլոսյ Պատ. Տեղապահ՝ Գեր. Տ. Գէորգ Արքեպատ. Արքանեան, Յունաստանի Առաջնորդ՝ Գեր. Տ. Կարապետ Արքեպատ. Մազլումեան եւ Պալիքորնիոց Առաջնորդ՝ Գեր. Մամբէրէ Եպո։ Պալիքայեան։

Յուլիս 2-ին սկսեալ իրարու եաւել տեղի ունեցան նորընծայ եպիսկոպոսներու պատարագները իջման Ս. Սեղանին վրայ։ Առաջնորդիւն տրուելով շուտ մեկնելու հարկին տակ գտնուողներուն Յուլիս 3-ին մէկնեցան Սերձաւոր Սրեւելքի և Պալիքանեան երկիրներու պատգամաւորները։ Յուլիս 7-ին, Այլակերպութեան տօնին առթիւ Մայր Ամեոսի վարդապետներէն մի քանին, Գեղարդայ վանք գացին յաջորդ օր հանդիսաւոր պատարագ ժամանցաներուն Անոնց ընկերացան կիրկոյոց վեհ։ Կաթողիկոսը, Հարաւարդիկայի կաթոլ. պատուիրակ՝ Գարեգին Արքեպատ. Խաչատուրեան, Եփրեմ

Արքեպատ. և ուրիշներ։ Յուլիս 8-ին, Այլակերպութեան առնին, ըստ Նոր Տօմարի, և Տօն Կաթողիկէ Եկեղեցւոյ, ըստ Հին Տօմարի, իջման Ս. Սեղանին վրայ, Ս. Պատարագ մատուցինք՝ ի

ներկայութեան Ն. Ա. Օծութեան Վեհափառ Կաթողիկոսի: Ներկայ էին նաև Մայր Առթոռի եպիսկոպոսները:

Յաջորդ օրերուն, ուխտագնացութեամբ այցելեցինք Ս. Շողակաթ, Ս. Հովհաննիս տաճարները և Զուարթնոցի աւերտակները, վերաբարձին քաւելով կալեռու մէջն ուր շինականներ կը հաւաքէին իրենց քրտինքին արդինքը:

Յունիսէն մինչև Հոկտեմբերի սկիզբը բերքահաւաքութեան հրատապ ըրջանն է Հայաստանի համար և բնակչութեան մեծագոյն մասը լծուած է այդ կենսական աշխատանքին:

Յունիս 12-ին այցելեցինք Երեւանի Զեռագրաց Մատենագրաբանը: Զեռագրիներու թիւը 10,000-ի մասիցած էր, իր մէջ ունենալով 500 օտար լեզուներով եղածները: Խնամքով կը պահուին նաև 3500 պատառիկներ: Յառաջիկային պիտի կառուցուի նոր ձեռագրաց թանգարան մը Քանագեռի բլբաշաբքի կողքին Երեւանի Ակադեմական ըրջանակի մէջ Ստալինեան պողոտայի վերջաւորութեան վրայ: Մեր՝ առած տեղեկութեանց համաձայն չէնքը ամրոջութեամբ հայկական ճարտարապետութեան հնագյուն և գեղեցկագոյն ոճը պիտի ունենայ: Սանակինի, Հաղպատի, Անիի և այլ գեղակերտներու նրբութիւնները պիտի երեխն անոր վրայ: Արտաքուստ և ներքուստ գիտական կիրարկիլ բոյոր միջոցներով չէնքը պիտի ապահնվիր հրդեհի, խոնաւութեան, փոշի, միջաներու, եւ արեւի չիրառութեամբ ու լոյսի սաստկութիւններու գէմ: Պիտի ունենայ ընդարձակ գետնայարկ մը, ուր երկաթանենք պահարաններու մէջ պիտի պահուին գրլագիր մատեանները: Այս յարկին մէջ պիտի կատարուին լուսնակարչական աշխատանքները, ինչպես նաև մատեաններու պահպանումի վերաբերեալ աշխատանքները, վերականգնելու, մաքրելու, կազմելու, ցուցակագրելու և այլն: Առաջին յարկին մէջ պիտի գտնուող մասնաւոր աշխատանքներու յատկացուած բաժիններու յաւելուածական բաժանումները: Ենքնը պիտի զարդարուի Ոսկեգարու և յաջորդ շրջաններու գրական մեծ գէմքերու արձաններով: Ենքնի երկու թեւերու ստորոտէն պիտի բացուին երկու աղբաներու Հայուսանի արձանագործները արդէն մրցման մէջ մտած են Ս. Սահակի և Ս. Մեսրոպի արձաններու համար: Բրօֆ. Աշոտ Արքահամեան ազնուութիւնը ունեցացէ 1941-ին, այս անգամ ևս մեղք առաջնորդելու Զեռագրաց և յետոյ Ցպագրաց Կետական Մատեանգարանները: Մեծ խանդակառութեամբ ցոյց տուած երիտասարդ բանասէններու աշխատանքները: Յարգելի Բրօֆիսօրին հետ քալեցինք մինչև 1941-ին ամբողջ Հանրապետութեան կամ նոր սկսուած չէնք տեսած էինք 1941-ին, այժմ լրացած գտանք: Պետհարտի սիւնազարդ թեւերը ամրողացած էինք Ստալինեան պողոտայի երկանքին վրայ այն նոր սկսուած չէնքելը, որոնց մէջ մտած էինք մեծ հետաքրքրութեամբ տեսնելու արթիք-թուփի սղոցուիլը եւ ձեւաւորուիլը, պիտի առողջ առաջական բանակագործուիլը, լրացած էին և լեցուած բնակչութեամբ:

Այդ շքեղ պողոտային երկու կողմերուն վրայ՝ բաց տեղ չկար այլևս: Երկու մեծ եկեղեցիները նորոգուած գտանք, տեսանք նաև նոր և հսկայ կամսրակապ քարաչէն կամուրջը Զանգուի վրայ, որ Ստալինեան պողոտային ուղիղ գծով ճամրորդները պիտի հանչ էլմիհածնի խնուղիին վրայ, առանց էին կամուրջի զարձարձիկ եւ և չի լինենք իսոյի առաջական բանակագործուիլը:

Երեւանի մէջ մեր տեսած շինարարական նոր աշխատանքները հաստատեցին թէ պատերազմի ընթացքին շինարարութիւնը չէ դաշրած Հայաստանի մէջ, թէ Հայ ժողովուրբ իր արիւնի, արցունքի և քրտինքի տուրքը առած ատեն շարունակած է իր սկսած նույնական գործը այն յոյսերով թէ արդարութիւնը պիտի պասկէ իր արիւնոտ ճակարտ, և իր ապագայ սերունդները պիտի ապրին ու աշխատին իրենց ազատ Հայրենին մէջ՝ առանց մահուան երկիւղի: Կէսօրէն յետոյ մասնակցեցաց յարգելի Բրօֆ.

Ա. Աբրահամեանի կողմէ ի պատիւ պատգամաւորներու տուած սեղանին՝ Ինթուրիստի մէջ՝ ներկայ էին 15 հոգեռական և աշխարհական պատգամաւորներ։ Այս առթիւ հանոյքով և շնորհակալութեամբ յիշեցինք իր այցելութիւնը և անէէ վերջ կատարած աշխատանքները և Ազգ.-Եկեղեցական ժողովին բերած իր թանկագին նպաստը։

Յուլիս 16-ին, խոսմք մը պատգամաւորներու հետ ուխտագնացութիւն կատարեցինք գէպի Օշական և Աշտարակ։ Վաղարշապատէն գէպի Արտօգած տանող ճամրան առնելով՝ անցնող գիւղերէ, այդինքն և պարտէղներու ու իջանք Քասաղ գետի ձարը, ուր կը գտնուին Մ'եծամօր վանքը և մօտակայ կամուրջին քով, այն վայրը ուր Մ'ովսէս Խորենացի ապաստանած է։ Օշականի Եկեղեցւոյ առջև մեզ զիմանորեցին գիւղի քահանան և ասրակաւազը և առաջնորդեցին Եկեղեցի։ Դասին մէջ պաշտամունք կատարեցինք և յետոյ մոմեր վառած թափօրով իշանք երանելի սրբոյն գամբարանը։ Շիրմէն առջև ծունկի եկանք և համբուրեցինք ու վերագարձանք զամ մեր ուշոյներոն ու օրենութիւնները տալու եկեղեցւոյ մէջ խոնածած ժողովորդին։

Եկեղեցւոյ բակին մէջ տեսանք Վահան Ամաստոնիի գերեզմանը վրան խաչքարով և կահան Ամաստոնի Մ'եծի իշխան Հայոց արձանագրութեամբ։ Եկեղեցւոյ կողմէն կանգնած է Մ'եսրոպ-Մաշտոց վարժարանը որ ունի 500 աշակերտներ՝ 20 ուսուցիչներով։

Օշականի հոգէն ու ջուրէն առնելէ յետոյ, առաջնորդուեցանք Խրիմեան Հայրիկի պարտէզը ու հանգչեցանք իր սիրած ծառի սոսուերին տակ, ուր Օշականցիք մէծարեցինց հրենց համեղ ծիրանը և յայտնաբերեցին իրենց խօսակցութեանց ու երգերուն մէջ իրենց խորունկ եւ բուռն հայրենասիրութիւնը եւ հայրենի յիշատակներուն հանգէպ իրենց ունեցած պաշտանքը։

Հայրիկի պարտէզէն վերագարձանք Եկեղեցւոյ հրապարակ և մեր ինքնաշարժերով անցնանք Աշտարակ ուր իշանք և այցելեցինք Ս. Մարիանէի Եկեղեցին։ Պատերու արտաքին երեսներու վրայ ետևանք ժ՞ի։ Պարու գեղեցիկ արձանագրութիւնները՝ Եկեղեցի շնորհաց և բարերարաց նույրուած։ Որոշապէս կը տեսնելէր նաև արքի ժամացայցը։ Այցելեցինք Կարմբաւորի Եկեղեցին, Կարմիր կղմինարէտ տանիքով։ Թաքրացանք քաղաքիք ընդարձակ գեղեզմանատունը ուր կը գտնուին բազմաթիւ կին շիրիմներ և պատուանդանի վրայ հաստատուած գեղեցկաքանդակ խաչքարեր։

Աշտարակը շուտով Հայաստանի չէն և զարգացած քաղաքներէն մէկը պիտի ըլլայ։ Բնակչութեան թիւը հասած է 40,000-ի, նախակրթաբանի և բազմագոյն վարժարանի աշակերտութեան թիւն է 8000։ Խնչէս ի հասմեն նոյնակա այսօր Աշտարակ իր կարեռութիւնը կը ստանայ որչափ իր զիրքէն, օգէն ու ջուրէն, նոյնչափ իր նոխ այդիներէն և պտղաստաններէն։ Անոր հարսաւութեան մէկ մասը կը կազմեն ընտանի կենդանիները, որոնց մէջ աչքի կը զարնեն ծիրեր։

Աշտարակէն վերագարձանք Երեւան արեւմոտահայ նոր գաղթավայրերու մէջէն։ Անոնք այլևս մէկ քաղաքամասեր եղած են իրենց մեծ չէնքերով, գործարաններով և ծառուղիներով և իրարուս հետ միանալու նշաններ ցոյց կուտան։ Մեր մեկնումի օրը մօտեցած ըլլալով՝ վերջին տնամաք այցելեցինք մայրաքաղաքի գեղեցիկ թաղամասերը և նօրիք բարձունեներէն ելլուղի՝ տեսանք համայնապատկերը։ Մարզար և Երեւան ներկայ կառաւցուած քով — իր պետական պաշտօնատուններով, համալսարանով եւ գիտական, տնտեսական, արդիւնաբերական հիմնարկութիւններով, թանգարաններով եւ մատենդարաններով, օրերայով եւ թատրոններով, բայմայարկ գեղեցիկ բնակարաններով, մարմամարզական, առողջապահական եւ հանրօգուտ հաստատութիւններով, եւ հիւանդանոցներով։ Կենդանի եւ չօշափելի ապացոյցն է Հայ Գետութեան եւ Հայ Ժողովուրդի 25 տարուայ անդուլ եւ հաւատաւոր աշխատանքին եւ անսոււր վկայութիւնը Հայրենի հողին վրայ ապրով Հայութեան մէկ նոր վերածնութեան։ Փոքրիկ Հայաստանի Աթէնքն է ան, անոր լոյսին ու յոյսին մեծ կեդրոնը ըստ ամենայնի։ (3)

## ԳՐԱ-ՔՆՆՍԴԱՄԱԿԱՆ

### ՔՍԱՆ ԵՒ ՀԻՆԳԱՄԵԱԿ ՄՇ

ԳՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ  
ՏԵՍԱԲՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.

ԶԵՒԱՊԱՇԱՏՈՒԹԻՒՆ

(FORMALISM)

ԺԹՐԴ գարու երկրորդ կէսի ամրոջ ընթացքին, ոռու գրական քննադատութեան տիրական ձգութեաբը զէպի այսպէս կուռած քննկերային։ կամ « Տաղաքաշիալական » (civic) քննադատութիւն, — զնանաւել գրական զորեցր իրենց բնկերային պարունակութեան համաձայն։ Քննադատական առ զպրոցին յատկանչական իրողութիւնը իր անջատութիւն էր ոռու մեծ գրականութենէն, որ՝ իր լաւագոյն ներկայացուցիչներուն մէջ, զարգացած էր այս վարդապետութենէն բոլոր գուրութիւններու ու անկախ։ Ու երբ կը մտնենք քսաներորդ գար, կը նանք ըստել որ գրականութիւնն էր որ՝ կը ներկորդ էր իր իսկ զարգացումին զրայ, նկատի առնելով ժամանակակից գրական քննադատութեան զպրոցներէն կարեռագոյններէն մէջ։ Այդ մէկն է ահա ձեւապատութիւնը, կամ ձեւական մէրօք ինչպէս կ'ախորդին զայն կոչել իր հետեւորդները։ Աև կը բխի երկու կարենոր աղբերներէ։

Մէկ կողմէն, երկու զպրոցներ,

ա) — Դպրոցը լեզուագիտական-հոգե- րանական քերթողականներու որոնք սուր կերպով կ'անշատութիւն քաղաքացիական քննադատութեան աւանդութիւններէն,

բ) — Դպրոցը ոռու արդի բանաստեղծութեան, այսինքն Խորդապաշտութեան (Symbolism)

որոնք նպաստած են ձեւապաշտ մէթութիւն աճման ու տիրապետութիւն։

Ժամանակագրականորդէն, ձեւապաշտութիւնը գրական ուսումնասիրութեան մէջ իր զպրոց կը զուգագիպի ապագայապատութեան (futurism) երեսումին։ Մէթութիւն էիմերը կը դրուին մէկ կողմէն գրական-պատմագիտական ուսումնասիրութիւններով։

(Վեզուվագիպի եւ Բոտէպիի գպրոց) եւ Ռուսիային դուրս ազգական շարժումներով, միւս կողմէն Խորդապաշտութեան բանաստեղծութեամբն ու քերթողականներով։

Ինչ որ, խորհրդապաշտութերուն համար եղեր էր աւելի կամ նուազ սահմանափակ արտայայտութիւն մը իրենց բնական շառ հագրգութեան, գրական ձեւին հարցերուն մէջ ու յատկացուած էր միան բանաստեղծութեան, ձեւապաշտութիւնը, իր զպրոց ջանաց վերածել ահասութեան ու գործածել գրական բոլոր իրողութեանց համար այլ, կառուցանելով գրական գիտութիւնը այն գիծերով որոնց գործածելի են միւր արուեստներուն հետ։ Ան ուսումնասիրեց գըրականութիւնը իրը շրջափիտութիւն գրական ձեւերու և սեւերու, ու փորձեց նետել իրմէ գուրու գրականէն օտար, գաղափառ բազրական, ընկերաբանական, հոգեբանական կամ կենսազրական բոլոր տարրերը։ Գրականութիւնը, կ'ըսին, էտակէս արուեստ մըն էր, եւ հետեւաբար, գրական գիտութիւնը և գրական քննադատութիւնը պարտաւոր են առաւելապէս ու նախապէս ըզբաղիլ այդ արուեստին միջոցներով (devices) և ոչ թէ անոր հմաստասիրական, ընկերային, նոգեբանական կամ կենսազրական բովանդակութեամբը։ Բայց, նոյնիսկ սկզբնաւորութենէն, ձեւապաշտութեան մէջ զանազան եղած են տարրեր հոսանքներ ժամանակին հետ այս տարրերացումը ստացաւ սուր կերպարանք ալ։ Միւնոյն ատեն, ձեւապաշտութիւնը, իրը (գրական) զպրոց, անցաւ ներքին ալ շրջափիտութենէ մը, ձգտելով ըլլալ նուազ այլամերժ, ու յարմարցնել իր սկզբնատիպ մէթունները ուրիշներու ։

Ցեապաշտութիւնը կը սկսի պատերազմին (թիւ 1) առաջին տարիներէն, երբ երիտասարդ ու սպանուներու (գրականութեան) խոսր մը Բերդուկրատի մէջ կազմակերպեց ընկերակցութիւն մը ուսումնասիրելու համար քերթողական լեզու ։ Անդր-իմաս (trance sense) նեզու եւ բանաստեղծութիւն վերտառութիւնն էր յօդուածի մը, այդ խումբին մէկ անդամէն ստորագրուած, Խորհրդապաշտութեան դէմ իրը հակադէցութիւն, յանուն՝ այսպէս կողուած ինքնապաւառ բառին։ Ապագայապաշտուները ըմբուստացան ընդգէմ գրականութեան մը ուր բաւերը կը ստորագրասուէին իմասին։ Իրենց եղ-

բակացութիւնները առաջնորդելով իրենց ձայրայիշութեան, անոնք գացին առաջ պահանջելու չափ անդր-իմաստ տիեզերական լինու մը : Մէջը, ուստ գրականութեան երիտասարդ պատմիչներէն կ'ըսէ թէ կարգախօսը որ համախմբեց ձեւապահանները, կարգախօսն էր ազատագրելու բանաստեղծական բառերը կրօնական, իմաստափրական ձգութեան զլթաներէն :

Դիրքի մը մէջ, ձեւական մերոր գրականութեան պատմութեան մեջ (1927), էնդէհարութ կ'ըսէ թէ գլխաւոր թիւրիմացութիւնը, երբ աւանդական մէխոտով կը մատենանք արուեստի գործի մը գեղագիտական թելադրանքներուն հարցին, ծագում կ'առնէ մեր անկարորութենէն՝ յազթահութելու կրկներես (dualistic) յացքը «արտայալուած առարկալին» և «արտայալութեան միջոցներուն», սովորական բառերով՝ լուրին և ձեւին, քանի որ արդիւնքը ուրիշ բան չըլլար եթէ ոչ ուսումնասիրելու տեղ արուեստի գեղեցիկ գործ մը, կ'ուսումնասիրենք գեղեցիկը արուեստի գործի մը մէջ։ Անհրաժեշտ է այս երկուութիւնը մերժել: ԱՅսուեստի գործի մը մէջ, կ'ըսէ էնկէլ-հարութ, երբ զայն կ'ուսումնասիրենք գեղագիտական բլանի մը վրայ, կրնայ չըլլալ ոչ գորութիւն մը արտայայտութեան միջոցներու, ոչ ալ արտայայտուած առարկայ մը։ Ու այիկա՞ ոչ անշուշտ ձեւին ու խորին ծանօթ հակագրութեան իմաստով, այլեւ աւելի լայն հակամարտութեան իմաստով մը, ընդմէջ արուեստի լիզուի մը և գեղալիքուն հանակալից առարկայ մը, արտայայտուած առ ու ան ձեռվ արուեստի գործի մը մէջ, այլ կը գտնենք այդ արուեստի գործը իրը առարկայ գեղագիտական ուսումնասիրութեան մը։ Նման ամէն առարկայի մէջ զանազանելի են երկու տարրեր

ա) — Գեղագիտական նշանակութիւնը իրը այդ

բ) — Կարծը, ինքնին, իրը թանձրացեալ կերպով որոշագրուած յօրինուած այրին միութիւն։

Այս տեսակէտէն, գեղարուեստական ստեղծագրութեան պրոցեսը կը կայսարյ գեղագիտարէն անտարբեր (չէլուք) թանձ-

րացեալ նիւթ մը (ստեղծումին առարկան) վերածել գեղագիտորէն իմաստալից ուրիշ նիւթի մը մէջ (արուեստի գործը)։ Սահմանելով գեղագիտական ուսումնասիրութեան առարկան՝ իմրէ թանձրացեալ նիւթ, առաւել՝ գեղագիտական նշանակութիւնը, ձեւապահութերը կ'որոշագրեն սահմանները գրական գիտութեան և իր օժանակութիւնը։ Գեղագիտական նշանակութեան հարցը, իրը այս, կը մտնէ ծիրին մէջը, ձեռնասութեան մէջը ընդհանուր գեղագիտառիթեանն նիւթ, ինքնին, գեղագիտական վերձեռումը կանխող իր վիճակին մէջ, կ'ուսումնասիրութ այդ ուսումնասիրութեան ոչ-գեղագիտական ճիւղին հետ ունեցած աղերսին համաձայն։ Գրականութեան պարագային, լեզուաբանութիւնը։ Մանակի գեղագիտութեանց ջանքը, արուեստի մը մէջ, հաստատելն է թանձրացեալ, կազմաւորեալ նիւթին զանազան առարերուն գեղագիտական պաշտօնը։ Այսպէս, գրական գեղագիտական զանքն է

ա) — Ընդհանուր գեղագիտական հիմունքներուն վրայ, սահմանել նշանակութիւնը գեղագիտական

բ) — Ընդհանուր և մասնակի լեզուարանութեանց հիմունքներուն վրայ հաստատել սկզբնական յատկանիշները բառային նիւթին, իր նախա-գեղագիտական վիճակին մէջ

շ) — Իր գեղագիտորէն կազմակերպուած ձեւին մէջ ջնջել այդ նիւթին մասնայտուկ իմաստուկ

Ուրեմն, գրական գործի մը ուսումնասիրութիւնը կը կայանայ պացուցանելու մէջ թէ ինչպէս գեղագիտական ազգակը սկզբանական բառային նախանիւթը կը փոխակերպէ արուեստի գործի մը։ Զեւապաշտները գեղագիտական նշանակութիւնը սահմալու ատեն կը յարին գեղագիտական արդի դպրոցին (գարոց Համանի և Փոնսա Պանի, գերմանենք) որ զայն կ'անուանէ իրը ինքնարժեառում (self-value)։ Առարկայ մը տեսնելու երկու կերպեր կան, — ա) ոչ-գեղագիտականը, գործնականն ապատակով մը, բ) գեղագիտականը, որ անշահանդիրն է։ Առէք զեկավան մը որ կը վարէ նաւը գեղականի մը վրայէն, և նամբորդ մը այդ նաւէն։ Աեկաղղին համար գետակին ամէն մէկ մանրամասնութիւնը շահեկան է ոչ թէ

ինքը իր մեջ, այլ՝ իր աշխատանքին վրայ ունենալիք ազդեցութեամբը։ Ճամրողին համար ամրոջ շրջանկարը ինք իր մեջ շահկան է և արժէքաւոր։ Անա թէ ինչ կը հասկնայ այդ գպոցը իր ինմարդեւուուն մով։ Հում նիւթ մը ինքնարժէ արուեստի գործ մը զերածելու համար անհրաժեշտ է նախ անհետացնել անոր յարակից բոլոր քովնար իմաստները։ Մինչ, միւս կազմէն երբ իր քովնատի տարրերէն այդպէս կարպուած առարկան կը գաղղի իր առաջօւան ուշագրաւութենէն, պարուաոր ենք որևէ է կերպով այդ ըմբռնելիութեան կարոջնեմթիւնը անեցնել։ Կեղագիտական կազմի մը պրոցեսը կրնայ բաժնուիլ գեղագիտական չեղոքացման ու գեղագիտական կեղրոնացման։ Ու արուեստի գործի մը գեղագիտական մեկնարանումը (interpretation) ուրիշ բան չէ եթէ ոչ այս զոյտ պրոցեսը բացատրել, Գեղագիտարժէն կազմակերպուած ամրոջի միւս տարրին հարցը, բառերու հարցը, կը լուծու ձեւագաշտներուն կոզմէ գիմելով լեզուաբանութեան։ Լեզուաբանութիւնը մեզի կ'ըսէ թէ լեզուն օրկան մըն է հաղորդակցութեան։ Ասկէ

ա) — Հաղորդելին

բ) — Դրույին մը հաղորդակցութեան միջոցներուն։

Այս միջոցները կը ներկայացուին բաներով։

Զեապաշտներուն համար, ուրեմն, բանաստեղծական գործ մը, իր գեղագիտական նշանակութեամբ դրութիւն մը, արտայայտութեան միջոցներու բարդ միութիւն մըն է նաքոսն, ձեւապաշտութեան տեսաբաններէն մէկը կ'ըսէ

«Բանաստեղծութիւնը անարքեր է արտայայտութեան առարկային։ Ան համազօր է ձեւառելու ինքնարժէ բառեր, հանգիտորէն ուրիշ արուեստներու (երաժշութիւն, նկարչութիւն, ճարտարապետութիւն, և պար)։

Գործնականորէն, ուրեմն, ձեւապաշտը արուեստի գործի մը ուսումնասիրութիւնը կը զերածէ իր միջոցներուն ուսումնասիրութիւնն, միջոցները հասկնալով բառերը կամ բառական յօրինուածութեան (structure verbal) առանձին տարրերը, իրենց գեղագիտական պաշտօնին մէջ, — գեղագիտորէն կազմակերպուած և արժենորեալ տարրեր

(օր. յանդաւոր բառերը՝ իրրե յանդ, կամ համաձայնական (syntactic) ձևերը իրրե կառուցման տարր, Զեապաշտներուն համար միջոցներ են գարեալ նիրերու ընթառութիւն, հերթիկ մը վարելը։ Զեապաշտութիւնը շատ բան է բրած գրականութեան առ մասնաւոր երեսին ուսումնասիրութեան համար)։

Այս միջոցներու միութիւնը կը կազմէ ոնց գրական գործի մը։ Գրական գործ կը ներկայացնէ գումարը ոճային սա միջոցներուն և ուրիշ ոչինչ։ այսինքն՝ զուտ ծերը։ Զեապաշտները կը մերժեն տեսութիւնը բանաստեղծութեան «իր պատկերներով մտածելու արարեները։ Անոնց համար բառերը և ոչ թէ պատկերը կամ յօւզումը կը կազմին նիւթը բանաստեղծութեան մը իրենց քերթողականը կառուցուած է հակադրութեանը վրայ լեզուուի երկու գրութեանց, — բանաստեղծական եւ առօրեան լեզուները։ Սովորական լեզուն որ կը ձգտի նշարտումն, խնայողութեան, կը հակալուառի, կը հակադրուի բանաստեղծական լեզուին, մթին, խնոջ, գիտախորհ, որ կը ձգտի ըմբռնութեան ինքնագործութիւնը (autamatismus) յաղթահարելու։ Այս է առա տարօրինակը զործել, որ կը նշանակէ սովորական բաները ներկայացնել անսովոր ձեռով մը, անսովոր անկիւնէ մը։ Թույսի զիմած է յաճախ այս միջոցին։

Մայրայեղ ձեւապաշտները ոչ միայն միակտուր կ'ուրեանն նորքի տարրերը, սովորական իմաստով, և գրական գործերու մերկ ձեւերը կ'ուսումնասիրէն, այլ և ունին ձգտումը մերժելու պատճառական ամէն համակարգութիւն, աղերս՝ ընդմէջ գրական և ասոնց գոյակից ուրիշ իրութեանց։ Ամէնէն առաջ ու վեր կը մերժեն որ և է աղերս՝ գործին և անոր հեղինակին անձնաւորութեան միջև։ Պարիս Այլինդնպառում կ'ըսէ

«Արուեստագէտի մը հոգին, իրրե մարդ մը որ այս կամ ուրիշ եղանակ մը կը փորձարկէ, կը մեայ ու պարտաւոր է միւտ մնալ իր գործէն գուրս։ Արուեստի գործ մը միշտ բան մըն է յօրինուած, ձեւուած, հնարուած, ոչ միայն արուեստագիտական այլ և արուեստական (բառին լայն առումով) և հետեւարը կրնայ ունենալ կամ չունենալ տեղ իր մէջ, հեղինակին ներքին

## ՄԵԹՈՏԱԲԱՆԱԿԱՆ

### ՍԱԿԱՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐՏԱՏՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՄԷջ

Գիտութեան մէջ կիրարկուած բոլոր մէթոդները կրնան զիրածուիլ երկուոքի. առոնց առաջինն է մակածական մէթոդը (méthode inductive) և երկրորդն է արտածական մէթոդը (méthode déductive): Աշխատինք համառօտակի թուել զիրենք զատորոշող յատկանիշերը, ճշտել՝ իւրաքանչիւրին դերը գիտութեան մէջ, և ցոյց տալ՝ այն ծառայութիւնները զորս անոնք կ'ընծայեն իրարու փոխազարձարար:

I. Երկու մէթոդներու տարրերութիւնը. — «Ինչ որ կը սորզինք, կ'ըսէ Արիստոտելի, կամ մակածութեամբ է (induction) և կամ սրտածութեամբ (déduction): Արդարեւ, բանականութիւնը կը փոտոէ կամ այն զոր չունի, և կամ կ'ընդլայնէ իր ունեցածը. կամ սկզբունքները կը հետապնդէ և կամ Շտեկութիւններու կ'ուզէ հասնիլ»:

I. Ինչ որ կը յատկանչէ մտածումը իր այս երկու շարժամեթերուն մէջ՝ հետեւայն է. իր գիտցածը զարգանելու համար, մըտածումը կ'ընթանայ նոյնուրեան ճամրով. նոյնին կ'երթայ գէպի նոյնը, և, ինչպէս կ'ըսէ Պատոն, «իր մեկնակէտէն գուրս չի դար»: Մինչդեռ, իրեն պակսող ընդհանուոր հմարտութիւնները փնտուելու համար, ինքնիրմէ գուրս պէտք է որ ելլէ և քննէ բնութիւնը: Իր յենակէտերն են, այս պա-

աշխարհին վրայ վերցոլացման (reflection):»:

Այխընպատմ կ'ուրանայ այդ պատճառական աղերսը մէկ կողմէն արուեստին, միւս կողմէն՝ կեանքին և ընկերային շըրջապատին միջն: Գոյութիւն ունեցող և յարգի արժանացած պաշտօնական ընկերաբանական գլորցին երեսին սա ուրացումը քաջութեան մեծ արարք մըն էր: Սակայն և այնպէս ճենապաշտները ըրին որոշ նահանջ սա սկզբնական պահանջներէն:

Կէզ՞ Սթրույվ.

բազային, պատճառականութեան սկզբունքը (principe de causalité) և ասկէ բջխող օրէնքներու սկզբունքը (principe des lois): Արտածական շարժումը ցոյց կուտայ մտածման համառայնութիւնը ինքնիրեն հետ. մինչդեռ մակածական շարժումը կը ճգնի հաստատել մտածման համաձայնութիւնը իրերու հետ:

2. Մակածութիւնը միհանիներէ կը հզրակացնէ շատերու համար: Եղելութիւններէն կը բարձրանայ օրէնքին, անհատներէն տեսակին:

Արտածութիւնը կ'եզրակացնէ բոլորն միհանիներու համար. ըստ այսօն՝ ինչ որ կը պատշաճի բոլոր տեսակին, կը պատշաճինակ իւրաքանչիւր անհատի որ այդ տեսակին կը պատկանի, կամ՝ տրուած ըլլալով ընդհանուոր սկզբունք մը, անկէ կրնան յառաջ գալ որոշ, այս կամ այն հետևութիւնները:

Մակածութիւնը աւելի բեղուն է ուրիման ինքն է որ կը կատարէ գիտերն ու նուանութիւնը զորս արտածութիւնը պիտի գոհանան չահագործելով: Մակածութիւնը նուարի մէթոդն է, մինչդեռ արտածութիւնը առաւելարար ապացուցումի մէթոդն է:

3. Բայց, փոփարէն, պէտք է գիտան որ արտածութիւնը աւելի լիւապէս կը գոհացնէ միտքը. անիկա, մակածութիւնն նրաման, չի գոհանար միայն յարաբերութիւններ գտնելով, այլ կը հասկցնէ նաև թէ ինչո՞ւ ա'յդ յարաբերութիւնները գոյութիւն ունին միայն, ի բաց առեալ միւսները:

Պէտք է աւելցնել, սակայն, որ արտածութեան գործածութիւնը աւելի դիւրին ու պապանով է. անկէ յառաջ եկած սուուգութիւնը բնազանցական յատկանին մը ունի, և, ի բաց կը վանէ նոյնիսկ կասկածին կարելիսութիւնը Ընդհակառակն, աւելի փափուկ ու նրբին ըլլալուն համար մակածութեան մէքնականութիւնը, սիսաւանքի ու մոլորութեան առիթները աւելի շատ են: յետոյ, փորձն ու փորձարկութիւնը, որոնք անհրաժեշտ մէկնակէտերն են իրեն, բնական սուուգութիւն մը միայն կը բոյլարեն մեզի:

Ինչ որ ալ ըլլան, սակայն, իւրաքանչիւրին առաւելութիւններն ու թերութիւնները, սիսալ պիտի ըլլար անոնցմէ մէկը նախընտրել միւսէն, կամ մին գործածել միւսին տեղ. իրապէս, մին կամ միւսը հաւասարապէս անհրաժեշտ են, ըստ ուսումն:

նախրուած առարկային, և ըստ տռաջաւդրուած նպատակին:

Ա. Երկու մէջոտներուն անհրաժեշտութիւնը. — Մարդկութեան մեծագոյն բըխալներէն մին է եղած այս երկու մէջոտներէն մէկուն կամ միւսին նկատմարք ունեցած իր կողմանակալ ընթացքը, ու ամփակ երբեմ այն աստիճանի՝ որ անոնցմէ մին կամ միւսն է որ այլամերժութէն կիրարկուած է ամէն նիւթի ու ամէն գիտութեան մէջ:

1. Մէկ կողմէն, երկրաշափական միտքերը արտածական մէթոուին ճաշակը միայն ունեցած են. ըստ Բասկավի՛ բնաւ չսխաւ է կու մէթոութ վնառուած է ամենուն կողմէ. արամարանները կը յաւակնին առաջնորդել մեզ անոր, մինչդեռ երկարաւաֆներն են միայն որ անոր կը համինին. և, իրենց գիտութենէն զուրա, ու անկէ որ կը մօտենայ անոր, ոչ մէկ ճշմարիտ ապացուցում գոյութիւն ունիս: Դեկարտ, ինքն ալ, ունողական մէթոախին ճշգրտութենէն, և այդ մէթոատէն ելլոզ բացարձակ ստուգութենէն հմայուած՝ կ'ուզէ կիրարկել զայն ամէն գիտութեան ու ամէն առարկայի համար. անիկա կը յաւակնի ամէն բանի մէջ հաստատել շարունակական ընթացք մը նոյնէն գէպի նոյնը ու ամէն ինչ տեսնել բացարձակ նիւթեան մը մէյ:

Ահաւասիկ թէ ինչո՞ւ, փոխանակ զըննելու բնութիւնը, կը յաւակնի կուհել զայն և ի յառաջադռուն հետացնել նիւթական աշխարհի բոլոր օրէնքները:

2. Միւս կողմէն, սակայն, իրենք գիրենք գրական համարող միտքերը կը գնահատեն միայն զնութիւնը (observation) և Պէյքըն ախոյեան կը հոչակէ ինքզինք մասկական մէթոուին, ուրանալու աստիճան հաւաքարանութեան (sylogisme) տարողութիւնը ու գերը, ու, նոյնիսկ զայն մոլորութեան աղբիւր կը նկատէ, երբ կիրարկուի բնական գիտութիւններու մէջ:

3. Յաւալի զանցառութիւններ են, սակայն, այս բոլորը. ճշմարտապէս գիտական միտքը գիտէ երաքանչիւր նիւթի կիրարկել իրեն յարմար մէթոութ և գոհանալ՝ անով ձեռք բերուած ստուգութեամբ: Անտարակաւելի է որ, գիտութիւններէն ու մանք, իրենց նիւթին պատճառաւ, այս մէթոուններէն մին կամ միւսը կիրարկեն, առաւելաբար:

Բնական գիտութիւններու մէջ, օրինակ, միտքը կ'ընթանայ եղելութենէն գէպի սկզբունքները, բարդ մարմիններու տարաքաղբութեան չնորհիւ, բարդէն՝ գէպի պարզը, մասնաւոր պարտգաններէն՝ գէպի օրէնքները. մինչդեռ ուսուզական գիտութիւններու մէջ օրինակ, միտքը կ'երթայ սկզբունքներու համազրութենէն գէպի մասնաւոր հշմարտութիւնները, այսինքն՝ ընդհանուրը՝ գէպի մասնաւորը: Բայց ասկէ երբեք չի հետեւիր որ ուսուզագէտին բոլուս բովին արգիլուած ըլլայ վերլուծութիւնը, (analyse) և կամ ալ բնական գիտութիւնների գրաղող գիտունին՝ համազրութիւնը (synthèse): Ընդհակառակն, այս երկու մէթոունները, որքան ալ որ տարրեր ըլլան անոնք իրարմէ, փոխադարձ օգնութիւն մը կը մատուցանեն իրարու:

III. Այս երկու մէթոուններուն փոխագարձ ծառայութիւնները:

1. Մակածական մէթոուը, որ բնագիտութիւնն և բնական այլ գիտութիւններու մէթուն է, անօգուտ չէ բոլորովին, ուսուզական գիտութիւններու: Հստ ինքեան, սահմանը (definition) պարապութեան մէջ գործող մէքենայի մը նման է, եթէ իրեն չարուի որոշ նիւթ մը որուն վրայ կարենայ աշխատիլ ու զարգացնել՝ զայն: Գիտնք որ ի յառաջազունէ (à priori) ոչ մէկ ճշմարտութիւն կամ գաղափար գոյութիւն ունի: Ահաւասիկ թէ ինչո՞ւ, նոյնիսկ ուսուզութեան մէջ, որոշ փորձառութիւն մը անհրաժեշտ է մէզի, որպէսզի կարենանք բաւնածնել որոշ սկզբունքներ և կամ յլտանք օրոշ ծանօթութիւններ: Երկրաչափական իտէալ պատկենները յլացնեած են յաճախ գիտուած ձեւերու ախիթներով: Առ մէն պարագայի, փորձառութիւնն է որ կը հայթայթէ օրինակները, լուսարձնութիւնները, կիրարկութիւնները, և այս հակակը բուռունի իր շատ կարենոր արժէքն ու գերը:

2. Իր կարգին, արտածութիւնը նուազ գիտակար չէ բնական գիտութիւններուն: Ասիկէ կը մատուցանէ անոնց երեք տեսակ ժառայութիւններ:

Ա. Իր անուղղակի միջոց՝ վարկածներու (hypothèse) ստուգման: Ասոր համար, պահ մը ապացուցուած կ'ենթադրուի օրէնքը, անկէ կը հանուի ապա, որոշ հետեւութիւններ, զորս կարելի է բարգացնել

բառ կտմս, աւելի ապահովօրէն խուսափի կարենալու համար պատահական զուգադիրութիւններէն. ի վերջոյ, կը զիմուի փորձի կամ փորձարիութեան, հասկնալու համար թէ եղելութիւններէն ստացուած արդիւնքը համաձայն է հաշուով գտնուած արդիւնքին կետ:

Բ. Արտածութիւնը գտակար է, տակաւին, մակածութեամբ գտնուած օրէնքի մը ապացուցման ու բացարութեան իր միջոց, ցոյց տալու համար որ անիկա անհրաժեշտ հետեւութիւն է աւելի ընդհանուր օրէնքի մը: Այսպէսով է որ, նեւտոն, իր գտած տիեզերական ձգողութեան ընդհանուր օրէնքին չորոշիւ, կրցաւ ապացուցանել, իրմէ առաջ, Քէփէրի զննութեամբ գտած աւելի մասնակի օրէնքները: Այսպէսովէ որ, գարծեալ, Արքիմեսէսի սկզբունքների կարելի է հետեւնել թէ՝ օգին մէջ բարձրացող թիթեամբ իններու օրէնքները, և թէ՝ ծանր մարմիններու անկման և կամ նաւերու ծփալու օրէնքները:

Գ. Վերջապէս, անիկա գիւտի միջոց մըն է նաև, որովհետեւ, մակածութեամբ դատաված օրէնքներէ կարելի է հետեւնել ուրիշներ, մինչև այս ատեն տակաւին անձանօթ, կամ յոնիսկ փորձառականորէն անկարելի: Այսպէս, Բարէն, երբ առաջին անգամ կը գործածէր չողին տարածական ոյժը, մինչ մը վերցնելու համար, գտաւ այն օրէնքը, ըստ որում՝ կազի մը տարածական ոյժը խոսնոր կը համեմատի իր գրաւած ծաւալին կետ:

Կը տեսնուիր ուրեմն որ մակածական գիտութիւն յորդորջումը այլամերժ իմաստ մը չունի բնաւ. ասիկա ցոյց տալու համար է թէ՝ առաւելաբար այս մէթոսն է որ կը կիրարկուի՝ այս պարագային: Իե՞ս, կարելի է ըսել որ, գիտութեան յառաջզիմութիւնը կը կայանայ մակածութենէն դէպի արտածութիւն իր անցքին մէջ:

IV. Ամէն մակածական գիտութիւն կը ձգտի արտածութեան:

1. Արգարեւ, գիտութեան նպատակը աղատել է մեզ, կարելի եղածին չափ, բնութեան ուղղակի զննութենէն, թոյլատերու համար մեզի որ տուեալներու նուազագոյն թիւէ մը կարենանք արտաբերել հետեւութիւններու առաւելագոյն թիւ մը. այլապէս խօսելով, անիկա կը ջանայ փոր-

ձարկութիւնը փոխանակել դատողութեամբ և մակածութիւնը՝ արտածութեամբ: Ի վերջոյ, այսպէս ըսելու համար, մակածութիւնը կը զիզէ գրամագլուխ մը զոր արտածութիւնը պիտի արդիւնաբերէ և չահազործէ, կրցած չափով: Գիտութեան մէջ մակուծական շրջանը կը ներկայացնէ չափականութեան տարիքը ուր պիտի վայելէ իր երբեմնի այնքան տաժանագիտորէն շահած հարստութիւնները:

ա՞րբ անգամ մը հաստատուած ըլլան, ամբողջովին, ընդհանուր սկզբունքներն և օրէնքները, բնագէտին ու տարրաբանին համար ններելի կ'ըլլան այլս ձեզ կլին ու փորձանօթը, հաշիւով զբաղելու և անով գոհանալու համար միայն:

Բնագիտութիւնը, օրբստորէ, կը մօտենայ կարծեալ յայդ ցանկալի վիճակին. աստղագիտութիւնը արդէն իսկ հասած կը թոքը ըլլալ այդ շրջանին իրաւ ալ, նեւտոնին ի վեր, աստղերը, իրենց յարաբերութիւնները, անոնց շարժումներն ու զանոնք վարող օրէնքները վերջնական բանաձներու վերածուած ըլլալով, անոնցմէ կարելի է հանել բոլոր հետեւութիւնները և ճշգել ապահովագէս իրենց գիրքը, անցնալի և կամ ապագայի որեւէ ժամանակամիջոցի մը համար: Այս օրերու մէջ, կարելի է աստղագէտ մը ըլլալ, առանց երբեք երկինքը գիտելու:

2. Իրապէս, բոլոր բնական գիտուաթիւնները կ'ընթանան ուսուուական (mathématique) ձեւին: Իրենց յառաջիմութիւնը կը կայանայ ասո՞ր մէջ, և որ ցոյց կուտայ նոյն ատեն թէ տիեզերքը բանական է իր խորքին կամ հիմքին մէջ: Խնչ որ կարելի է հետեւնել տրամաբանորէն ուղիղ գատողութեամբ մը, բնութեան մէջ իրագործուած կը զանենք ճշգապէս:

Այսու հանգերձ, աղէկ պէտք է զիտնալ որ, զուտ այս արտածական կերպը մտքին համար, է և կը մեայ վախճան մը, որու պարտի ձգտիլ շարունակ, առանց երբեք կարենալ հանելու յաւակնութեան: Այս երկու մէթոսները, հետեւաբար, պիտի ման, թէկ տարբեր համեմատութեամբ, գիտութեան համար միշտ անկարաժեշտ:

Ասոնք, մակածական ու արտածական

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԿԻԼԻԿԻՈՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՌՈՐՈՒԹԻՒՆԸ

ՍԻՐ ԳԱԶԱՄՔՆ ՈՒ ՄԻՋԱՆԱՐՄՐԴԵԸ

(Եպոնակոթիւն 1946 Մայիսի 28)

Թագաւորը յաջողեցաւ խաղաղութեան դաշտինք մը կնքել Դաւիթի հետ բայց Ապու Պէքիրը չհաճեցաւ և աւելի զօրացած ձալէափ հառավարիչ և Մէրտինի թագաւորը Հշրգիթիմուրի բանակին աջակցութեամբը՝ երեք ամիսի չափ քաղաքը պաշարեց ։ Լեռն, անկարող գիմազրերու այսքան կարող ուժերու, նախնարից իր ձեռքով կրակի տալ իր պալատը, որմէ վերջ քաշուեցաւ Սոյ բերդը։ Բայց ան ստիպուեցաւ ապաստանիլ աւելի բարձրը գըտնուող Բերդին մէջ՝ զոր յաջողած էր փրկել ըմբոստ գաւանաններուն ձեռքէն զինք լատին ծէսով թագուոր օծող եպիսկոպոսին բարեկամ; Առմինիկան վանահօր մը միջնորդութեամբ. սակայն չկրցաւ երկար դիմագրել և բացի մի քանի հաւասարիմ հետեւորդներէ՝ բոլորը լքիցին զինք երդման խասուումի վրայ, թէ իրենց կեանքը պիտի խնայուի, Լեռն իր թագուհին, մօրը և զստեր Փինայի ընկերակցութեամբ և Կոռուկոս բերդին երեքնի կառավարիչ Շահանի հետ վար իջաւ ամրոցէն, յանձնեց բերդին բանակիններն ու թագաւորական գանձին մասցորդները, 1375ի Ապրիլ ամսուն։ Այն ժողովրդային ենթագրութիւնը թէ Լեռն ի վերջոյ պաշարուեցաւ կապան

այս երկու մէթոսները, ճանաչողութեան այս երկու անհրաժեշտ միջոցները, մարդկային մտքին երկու թեերն են, անհաւասար զօրութեամբ թէն, որոնց չնորհիւ կարելի կ'ըլլայ սաւառնիւ, մերթ զգուշութեամբ ու մերթ խիզախօրէն, ընութեան մտահոգիչ գաղտնիքներուն ընդմէջէն, ի վերջոյ, հասնելու համար Աստուածային ներկայութեան մը անխառն վայելքին։

և.

բերդին մէջ, որ մայրաքաղաքէն 65 քմ. հեռու հիւսիւս-արեւելք կը գտնուէր, հաւանաբար սխալ է։ Շատ աւելի հաւանական է որ թագաւորը և իր հետեւորդները ստիպուեցան ինքզինքնին բանտարկիլ Սոյոյ բերդին մէջ՝ ուր գանձին մեծ մասը պահուած էր այն այրին որ բացատրեցինք. թէ բերդին երրորդ կամարին վրայ կը գտնուէր։

Այս չըջանի հայ պատմիչ մը կը գրէ. —

«1375-ին Աստուած իր զայրոյթը զգալ տուալ Սիս քաղաքին, բերդը պաշարուեցաւ Սիպուեմբեր ամիսէն մինչեւ Ապրիլ և Ուրբաթ օր մը յանձնուեցաւ։ Ասոյն պատճուալ ուտելիք ոչինչ մասցած էր, այլևս մարդ հացանատիկ մը չէր կրնար գտնել։ Պաշարութ ժողովուրդը . . . որ վերջապէս կրցաւ հասկնալ խաչին վրայ դիզուած անարգանքները . . . կատու և էլ կ'ուտեիր։ Որբազնն գրեիրը պատառ պատառ եղան և տաճարները քանդուեցան»։

Ուրիշ գրող մը, Զաքարիա եպիսկոպոս, որ ականատեսելիքած էր այս աղէտաներուն, վշտակին և յուզիւ շնչառով մը կը գրէ. — «Սիս քաղաքը տանուեցաւ և ես, հոն ներկայ էի, Բայց ո՞վ կրնայ նկարագրել այն ողբերն ու պրտակեղէք աղաղակները որոնք իմ ականջներու վկայեցին։ Ես տեսայ թէ ինչպէս փայլուն, արժէքաւոր քարեր, արեներ, աստղեր և լուսիններ (բոլոր աշնուականութիւնն ու ժողովուրդը) զետին տապալեցանո։ Այս կարգի յուզիւ յուշագրութիւններ պէտք է արձանագրել Սիս քաղաքի հարստութեանց գամբանաքարերուն վրայ՝ վերջին մայրաքաղաքը հայ թագաւորներուն և մանկամարդ քոյրը՝ Անիի հագրատուննեան բերդին։

Եղիպատոսի սուլթանին վերջնական նըպատակը պարզապէս քաղաքը գրաւելուն մէջ կը կայսարար՝ զայն իր պետութեան կցելու և հայոց ձեռքէն առնելու համար, որով բոլորպին աւերակ չգարձուց։ Անբաւականացաւ արտօնելով իր զինուորներուն որ կողապտեն։ Եթառյ, ծագուալ Շահ անունով մէկը կառավարիչ կարգեց և ատեն մը հայերը հանգիստ մասցին։

1389-ին, սակայն, Մէլիք հօմէր անուն կառավարիչ մը անզթօրէն հալածեց ընակինքները և առանց ունէ արձանագրուած պատճառի՝ սպանեց թէնոգորոս կաթողիկոսը՝ տասնեղեց հայ պարոններու հետ միասին։

Ասիկա կրնայ պատճառը եղած ըլլաւ այն մեծ արտագաղթին՝ որ մայրաքաղաքն և Կիլիկիոյ բնակիչները ըրին ծովերէն անդին։ Մաղաքիս անուն մէկը այսպէս կը պատմէ 1402-ին։ — և Այն տաեն, Որս քաղաքին հայոց թագաւորութեան կրած ճըն շռմներէն վերջ, արքունի իշխաններ և ազնուականներ, ինչպէս նաև ժողովուրդին մեծ մասը միացան և նաւ առնելով մեկնեցան Ֆրանկներուն երկիրը։ Ուրիշ պատմիչ մը կը պատմէ թէ և Մեծ թուով Կիլիկեցիներ հաւաքուեցան Կարապետ կաթողիկոսին չուրջ, որովհետև Բամազանի<sup>(\*)</sup> և անդադար կրնուող պատերազմներու պատճառաւ շատ չարչարուեցան և ականատես եղան իրենց երկրին աւերման և անհաւատներուն աճող ուժինու։ Կ'ըսուի թէ 30,000 ընտանիքներ ճեղքեցին ծով։ Պատմիչը սմանք անուններով կը թուէ, այսպէս։ «Երեք քարթի Պարոն Կարապետ, Կոստանդին թագաւորին թոոք՝ ճամբայ ելաւ։ Զորեք քարթի Պարոն Ասիլ Պէկ և իրենց քահանանները՝ Յովհաննէս, Վահան, Գրիգոր և Ստեփան։ Սիս քաղաքին մէջ ազնուականներէն և քահանաններէն, պարոններէն և արքայական ընտանիքներէն ո՛չ այր և ոչ կին մնաց, բոլորն ալ մեկնեցան իրենց ընտանիքներով և ազգականներով։ Իշխաններուն և հարուստներուն մեկնումէն վերջ, աղքատներն ու կարօտեալները որոնք գուրկ էին կեանքի անհրաժեշտ պէտքերէն և չէին կրնար ձգել քաղաքը, թըշնամին յանձնեցին Սիսը։ Յունիս 6-ին։

1415 թուականին, Վենետիկի գուբին ուղղուած նամակով մը Սուլթան Ապու Նասր կը խստանար զինք աղատօրէն մըտցնել քաղաքը վաճառականութեան համար և այս ուղղութեամբ կառավարիչն ալ կը գրէր, ինչ որ ցոյց կուտայ ո՛չ միայն Սուլթանին ունեցած լիազօրսւթիւնը քաղաքին վրայ, այլ նաև Խոտալացիներուն մուտքը հայոց երբեմնի մայրաքաղաքին մէջ, առեւտրական գետնի վրայ։

(\*) Այս անձը յայտնի է որ Թիւրքմէն ցեղի մը պետն էր՝ որ 1378-ին գրաւեց բոլոր բնակելի վայրերը և երկրին մեծ մասը՝ մինչև 1575, երբ Կիլիկիան հպատակ գարձաւ Օսմանցի թուրքերուն։ Գրաւած է, որ երբ Բամազան քաղաքը գրաւեց, Սոսյ վանքին հսկայ գոները փախադրուեցան, մին Աստանայի բերդին գուռ զարձաւ և միւսը՝ Կարմուճի բերդին։

ԺԵ. գարու կիսուն, կաթողիկոսական Աթոռը էջմիածնի վանքը փոխազդրուելէն վերջ (1441 թուականին) Կարապետ, Սոյո կաթողիկոսը, նորոգեց իր կաթողիկոսական պալատը, ինչպէս նաև շատ մը եկեղեցիներ Պատմիչ մը մեծ գովեստով կը խօսի իր մասին, բաղդատելով զայն Հայոց Եկեղեցոյ երեւճի հայրապետներուն կետ։

Քիչ վերջ, էմիր էօմէր (որ կը թուի թէ ասկէ առաջ յիշուած Մէլիք էօմէրի շառաւելին էր) կողոպտեց Սիսը նորէն։ Այս գէպքը այսպէս կը պատմուի։ —

առ 1461 թուականին Սոյո թուրքերը գաղտնի կերպով մտան Կարապետ կաթողիկոսի բնակավայրը, անոր հետ խորհրդակցելու համար, անոնք հաւաքեցին Սոյո մէջ բնակող բոլոր հայերն ու թուրքերը և միասնաբար դաշնք մը կնքեցին ու երկու կողմէն երգում ըրին որ ձերբակալեն Մէլիք էօմէրը։ Յաջորդ օրը անոնք բոլորը ժողուածացան (նախկին) թագաւորական պալատին վարի գրան առջև։ Թաջրէն ոմանք, քրիստոնեաններ և թուրքեր միասին, պատերը մազցցնով փոքր գռնէն մտան պալատ և էօմէր ծակ մը փորեց պատին մէջ և պալատէն ներս առա թիւրքմէնները։ Այս վերջինները և Սոյո բնակիչները կոփէ մտան։ Թիւրքմէններէն՝ կարմոր անձ մը սպանուեցաւ։ Ապա անոնք փախուստի մասնեցին զաննք, երկու քրիստոնեաններ սպանեցին և ուրիշներ ալ վիրաւորեցին նիզականներով։ Փախչելու ատեն ոմանք թերգում մտան, և երկու խոշոր քարեր պատերէն վար նետեցին։ Թիւրքմէնները այս տեսնելով ետք քաշուեցան, քաղաք մտան և՝ կողոպտեցին չորս թրքական տաւներ, ինչպէս նաև Պատուէնի, Լեւոնի, Գրիգորի և ուրիշ շտահերու տաւնները։ Յետոյ Կարապետ կաթողիկոսի պալատը մտան և վանքը աւարի տուրին (պալատին կից) կողոպտելով Սուլթանը և բոլոր նուրիական առարկանները։

1467-ին Շահ Սուլար Զիւլքիւտար(\*)

(\*) Զիւլքիւտարանները Թիւրքմէն ցեղ մըն էին որոնք այս լրջանին կիմնեցին գորաւոր իշխանապետութիւն մը որ կը տարածուէր գրեթէ մինչեւ Կապատովկիոյ կեսարին անձաները։ 150 տարութանից յառաջացան շարունակ, պատերազմելով ուրիշ իսլամ ցեղերուն և նոյնիսկ Եփիպտացւոց դէմ։ 1515-ին Մէլիք Ա. վերջապէս յաջթէց անսնց։

նուրիեց Սիս քաղաքին մեծ մասը : Սոյն այս շրջանին իրեն հպատակեցուցած էր նախան պէս հայկական Կիլիկիան թագաւորութիւն նը կազմող հողամասին մեծագոյն մազը : Բացի մայրաքաղաքէն ան գրաւեց Ատանա, Միսիս, Մարաշ և Ալպստան, ինչպէս նաև Անաւարզա, Վահկա և Բարձրբերդ, ուրիշ ամրոցներու հետ միասին : Փամանակակից պատմէն մը այսպէս կը գրէ : — «Ճահ Սոււր կը փափաքէր բանել Սոյոյ կաթողիկոսը և գրաւել բերդը : Հեծելագօրքի խումբով մը յարձակեցաւ Յունիս 2-ին և կրակի փորձէն վերջ յառաջացաւ գրաւելու Ատանա և Թարուս : Ան վերադարձաւ երկրորդ անգամ գրաւելու Միսիս և այրեց ու կոռզութեց զայն : Պարոն Զագամ գրաւեց բերդը : Քրիստոնեաները կուուի սկսան և թշնամիէն շատերը սպասնեցին, բայց Դեկտեմբեր 3-ին, այլևս անկարող դիմագրելու, յանձնեցինք տեղը : » 1468-ին Շահ Սոււր նորէն Դամակոս գարձաւ, հազար թուրք ընտանիքներ տեղահան ըրաւ և ստիպեց որ Միսիս հաստատուին : Դամակոսի իշխանը իր կարգին եկաւ Շահ Սոււրի վրայ յարձակելու . այս վերջինը իր վրայ քալեց : Մայիս 14-ին Սոյոյ Թուրքերը Շահեաններուն միացան և կոսուի սկսան : Անոնք բերդին Պարոնին ճիշերն ու ջորիները գրաւեցին, և Զարոնին ալ Քրիստոնեաները բանատարկեց զնտանին մէջ : Են մենք մնացեալ քաղաքացիները լքեցինք մեր տուններն ու ստացուածքը : Թիւրքէնները կոլոստեցին քաղաքը և շատ աւագ տարակն ինչպէս նաև եկեղեցիներուն նուրիական անօթները : Անկարէի չնկարագրել այն բոլոր աւերները զորս գործեցին : Մենք մնացածները կոպիտառ ամրոցը եկանք (այս բերդին դիրքը նախապէս ցոյց տրուեցաւ) :

Հակառակ ազնուական և հարուստ գասակարգին մեծ արտագալթին, որոնք ըսինք տեղի ունեցան ԺԴ. զարուն վերջերը, ուր բոշապէս յայտնի է որ Միսիս մէջ մեծ թըւով հայեր կը գտնուէին, և ասկէ զատ անոնք ներկայացուցիչները ունէին ազնուական դասին մէջ և որոնք որոշ չափով աշատութիւն և յարգանք կը վայելէին, նոյնիսկ կրնային զէնք վերջնել և կոսուիւ : Բայց Շահ Սոււրի կառարած այս վերջին աւերը աւելի առելի հանգամանք մը ուռնէր քան այն որ հայկական Կիլիկիան թա-

գաւորութեան անկումը բերաւ : Եգիպտաց վերագրաւեցին Սիսը, բայց վերջ, 1487 թուականին, Օսմանցիք, Խալիլ փառչայի զեկավորութեամբ չափազանց գորացած, վերագրաւեցին քաղաքը : Երկիրը վիշտապէս խաղաղ վիճակ մը կրցաւ վայելւել եղիպտական Վուլթանութեան : Զիւրէ քիտաններու իշխանութեան, Քարամանի իշխաններու և Խամատան ցեղի չնշումով : Բայց վայրենի և անօրէն ցեղերու յարձակումները աւելի վասներ հասցուցին քաղաքին : Այսպէս, ըստ 1527ի ժամանակակից գրութեանց և Սոււրէտափին ծէլալ Սիս կաւ : Բնակիչները ամրոցին մէջ ապաւտանեցան ; շատ աւելիներ տեղի ունեցան, բայց վերջապէս Ամենակարողը ազատեց Սիս քաղաքը չար Խուսրէտափին ձեռքէն : 1589-ին Եփերմ կաթողիկոս այսպէս կը պատմէ : « Անքէնտ Սաթթին մէծ բանակի մը գլուխ անցած Այնթապէն դէպի Սիս արշաւեց Սաֆրանան և Մեհան Ողլույով սուաջնորդուած ըմբոստներուն գէմ : Մեհան տի Օղլու կը խորհէր բանի տէր գտանալ քաղաքին : Բայց երբ Սաթթէնին մօտեցաւ, ան փախաւ Ասէն և բնակիչները թողած իրենց ստացուածքն ու կահ կարասիները, իրենց ընտանիքներն առին և փոքրիկներուն ձեռքէն բռնած հապճեպով փախան : Ծողովուրդին և եկեղեցիներուն բոլոր ինչ- վերը կողոպտուեցան» :

Մի քանի տարի վերջ (1605) «Դաւիթի յարձակեցաւ քաղաքին վրայ 150 հետեակ կազօրքով : Բնակիչները՝ այլալած և սարսափահար՝ բերդը ապաստանեցան : Ամէն անգամ որ թշնամին փորձաց յարձակիլ բերդին վրայ՝ շփոթած ու ամօթահար եղ գարձաւ և իր բոլոր խորամանկութիւնները ի գերեւ ելան... երեսուն քաղաքը պահանջարեցին բայց չկրցան առնել զայն, վերանական թշուառականները նահանջեցին և ամսի մը պէտք ցրուեցան . . . . Բայց Սոյոյ բնակիչները առհասարակ Աստանա ապաստանեցան վախնալով որ այս վայրագ անսունը կրնայ վերադառնալ . . . . Այսպէս կ'երեւ թէ, Կիլիկիոյ հայ թագաւորութեան անկումէն վերջ, Սիս քաղաքին ներքին վարչութիւնը, նոյնիսկ եղիպտացուցիչները և թուրքերուն օրով, Հայոց ձեռքը մնաց երկար ատեն, և Զէյթունի ամրոցին նման չորս պիտերով կը կառավարուէր,

նախօպէս թագաւորին օգնող չորս պատուիրակներու թուրին համապատասխան։ 1585-ին Սոյոց եպիսկոպոսներու Հռոմ դքրակած նամակին մէջ Սոյոց պետքէն այս չորսին ստորագրութիւնը կը գտնենք։ —

Իշխան Մեսերչակ, Սոյոց պատուիրակ, Իշխան Հանուզ, Սոյոց պատուիրակ, Մահատիսի Պուտապա՝ Ղարիպի որդին, Սոյոց Իշխան, և իշխան Լիպարիտ, Սոյոց պատուիրակ։

Այս վերջին իշխան Լիպարիտի անունը կը յիշեցնէ իր նախորդինը — հայկական ուժերու հրամանատար, որ մեռաւ Նահատ Օզլուի առաջնորդած Թիւրքմէններու հայկական ուժերուն վրայ կատարած մէկ յարձակման միջնորդին, 1366ի և 1399ի ատենները։ Այս անուանի անձնաւորութիւնը, որուն անունը հայկականէ աւելի վրայական ժագում ցոյց կուտայ, անմահացած է աւելի բանաստեղծին՝ քան պատմէչին կողմէ։ Անորդ դիցազնական մահը հաւանաբար տեղի ունեցաւ երբ 60,000 Թիւրքմէններու ուժին առջև գտաւ ինքինք. և ակամայ կամ տարրեր ձեւով, քաղաք տանող կամուրջը լքուեցաւ, որուն պաշտպանութիւնը կրնար ազատել պաշտպանող ուժերը։

Սոյոց շրջանը, որ անշուշտ իր անունը կ'առնէ այդ քաղաքէն, կը շրջապատճն հիւսիսէն Հանոյ նահանգը, հրափսա-արեւելքէն Կապան և Զեյթուն նահանգները, արեւելքէն՝ Կարս, հարաւէն Անաւարդը, իսկ արեւմուտաքը կը գտնուի անձանօթ նահանգը՝ որ Մարս գետէն նահանգը կը գտնուի անձանօթ նահանգը՝ որ Մարս գետէն կը գտնուի Սոյոց լեռներով, որոնց տարածեւթիւնը անձանօթ է մեզի, ինչպէս նաև անոնց Տաւրուու եւ Անդի-Ճաւրոս լեռնազլթաններուն միացած տեղը։ Բայց ինչ ալ ըլլայ անոնց գիրքը, իրենք ին որ երկրին հիւսիսային մասին կուտան ելեւէնները, թէն ոչ չատրաքրի Հարաւային մասը աւելի ցած է և կը կազմէ կիլիկեան տափաստանը՝ որ հայ թագաւորներու ատեն Սոյոց տափաստան կը կոչուէր։ Այս տափաստանը, ինչպէս յիշուեցաւ, յաճախ աւերներու ենթարկուեցաւ և հսու անմեղին արիւնը յաճախ խառնըւցաւ յաճախ յանցարիխնին հետ։ Թէն իր ամբողջ տարածութեամբ բաւական բերրի է, բայց քաղաքին շրջակայքը լաւ մշակուած չէն այսօր։ Անտառալից չէ, միայն մի

քանի կաղնիներ ցրուած են հոս հոն, և մեծ մասամբ բոլորովին անմշակ է։ Սոյոց շրջանի հիւսիսը, Ձաւրոս լեռնաշլթային մէջ ինկող բաժինը, բնականաբար լեռնոտ է և ծառերով պատած և այս ճամբան ուրակէ ես անցայ, կին մայրաքաղաքէն մինչն Հանոյ բերդը կ'ընծայէ ամէնէն ազդու տեսաբաններէն մաս մը, որ կարելի է երեւակայել։ Շատ մը կատարներ ծածկուած են կաղնիներով, հացիներով, մայրիներով և կազմախներով, մինչ ուրիշներ կաւ կը պարունակէն։ Սոյոց շրջանին մէջ քարիւղի, երկաթի ու արծաթի հետքեր կան։ Սոյոց շրջանը ծառերու և մշակումի պակասին պատճառաւ արեւուն ճառագայթները կը զարնեն ժայռերուն որպէս ամառուան տառքը գրեթէ անտանելի կ'ըլլայ։ Կիլիկոյ հայ թագաւորութեան գոյութեան շրջանին ասոր հակառակն էր, որովհետեւ կեւոն իրեն բնակութեան տեղ և պայտա չէր կըրնար ընտրած ըլլալ այնպիսի զայր մը՝ որ որորի ըլլար հանգստի և պերճանի ազգակներէն։ Իրողութիւնը աս է, որ այս աւերները որոնց այս երկրը ենթարկուեցաւ շարունակական գատերազմերու ընթացքին, որկեցին զայն իր բնական հարստութիւններէն իսկ։ Այժմ մի քանի ցանցա կիտրոններ միայն վկաններ կը մնան այն աերճաշուք մշակութեան և առատարոյր պարտէշներուն որոնցմով զարդարուած էր Հայոց հերքութիւնի թագաւորական քաղաքը, մինչ իր ազնիւ չէնքերէն գոյզն և աննշան հետքեր միայն կը մնան, և նոյնիսկ ասոնք մոռացութեան մոխիրին մէջ կը կորուցին արագօրէն, որովհետեւ ոչ մէկ ձեռք կ'երկարի կասեցնելու այս քայլքայման վիճակը։ Աւելին կայ։ Այն կին քարերը որոնք տակաւին իրարու վրայ հանգուն կը մնան, անփութօրէն, որովհետեւ ոչ մէկ ձեռք կ'երկարի կասեցնելու այս քայլքայման վիճակը։ Աւելին կայ։ Այն կին քարերը որոնք տակաւին իրարու վրայ հանգուն կը մնան, անփութօրէն կը կոփեն նորէն գործածելու պղտիկ և փնթի չէնքեր շինելու։ Խեղնուկ և ծառար բնակութիւններու համար Դողանի՝ ինչպէս որ կը կոչեն այժմ Միսր։

Շարաթը անգամ մը բնակիները իրենց սովորական մահաքուն թմրութենէն և ապչութենէն կ'արթնան երբ, առեւտառի օրը, պաղաքը կը խռուուին լիռներէն և գաշուերէն եկած թիւրքմէն և շրջիկ ցեղերու երփնագոյն ամբոխները։ Հեռուէն գիտելով սակայն կրնայ մէկը լման ըմբռնել

նկարագեղ և վիպային գիրքը միջնադարւան ամրոցին, այն բերզը՝ որ որսի թըռչունի մը բոյնին նման տեղաւորուած է բերդաքարին ճեղքերուն մէջ, ուր մարը մտնող արեւուն ճառագայթները աստիճանաբար կ'երական շուքերը և փարզագեղ գոյներ կը մեղմանան ցոլցումով ու կը ստանան գորաք ծիրանի գոյն մը, — ամպանման վերաբակու մը՝ այսպսութին:

Ես անձնապէս միայն մէկ յիշատակ ունիմ՝ Կիլիկիոյ հայ թագաւորութեան մայրագաղաքէն, — մազաղաթեայ Աւետարան մը, 1330-ին Սոոյ մէջ գրուած Սարքիս վանահայրին կողմէ Լևոն Ե.ի համար, թերեւս այդ շրջանին ամէնէն նշանաւոր գրչագրութիւնը: Այս թերթը կը պատմէ Ղազարոսի մեռեներէն յարութիւն առնելը, ըստ Ս. Յովհաննու Աւետարանին: Գեղազարդ լուսանցքին մէջ գծուած են այս գէպքը բացատրող մանրանկարներ:

Այս նկարագրութեանս մէջ զիտումնաւոր կերպով խուսափեցայ մանրամասն նըղարագրութիւններ տալու մէկ: զարուն արձանագրուած յուշագրութիւններէն: Բացի այն իրողութենէն՝ որ աննոցմէ ոչ մէկ հետք կ'երեւի այսօր (մեծ մասամբ թուրքերուն գործադրած անառակ և չարամիտ քանդումներուն պատճառու), անոնք պատմական կարեւոր արքէց չեն ներկայացներ: Աննոցմէ են Սոոյ Կաթողիկոսներուն, Ղուկասի և յաջորդներուն, Յովհաննէս Ե.ի, Միքայէլ Ա.ի և Թորոս Գ.ի շիրկեմերուն վրայ գտնուող գրութիւնները, ինչպէս նաև Կիրակոս Կաթողիկոսի Ս. Սովիա Եկեղեցիի նորոգումը պատմող գրութիւնները, որոնց մասին մանրամասնութիւն խօսեցանք: Փայով քաղաքին և անոր վանքերուն ու Եկեղեցիներուն դիւանաթուողթերուն, անոնց բոլոր հետքերը բացարձակապէս անբեկութեացած են:

Պատմական իրական արժէք ներկայացնող Ռուբիննեան Իշխանութեան հետ կապ ունեցող արքայական անձնաւորութիւններու և անոնց ժամանակակից Կաթողիկոսներու գամբանական կարեւոր արձանագրութիւնները, ինչպէս շեշտացինք, պէտք է փնտուել Դրազարիկ մէջ, իմ անկեղծ նպատակս է գտնել ջանալ այս պատմական բայց կորսուած թաքստոցը, Հաւաստանիթ թագաւորական բնտանիքին առ

մէնէն նշանաւոր և նոյն ատեն խորհրդաւոր հանգստարաններէն մին: Ի յարգանս հնա թագուած օրհնեան ոսկորներուն, պիտի ուղէի վերջացնել Հայր Ալիշանի արտայայտած յուղիչ զգացումներով, այսպէս: — «Ե՞՞ծ բարեբախտութիւն եթէ անոնց նուիրական ամիսները չեն պղծուած անզգամներուն և ամբարիչտներուն ձեռքով: Թող անոնք հանգչին այսպէս պահանջուած է Տաւրոսի թանձը մացանիրուն և ընդգարձակ անտառներուն պաշտպանութեան ներքեւ, խաղաղութեան խորհրդանշանին — Ս. Խաչին՝ պահապանուուզ, Սիսուանի սքանչելի եկեղեցիներուն և հոյակապ պայտագներուն փառաւոր յիշատակներուն հետո: Յուսանք թէ աւելի երջանիկ շրջան մը պիտի վերածնի, և թէ օրհնեան ցողը անգամ մըն ալ պիտի իխնէ այս թօշնած ծալիկներուն վրայ և թէ՝ այս շիրմներու խարոցկէն պիտի փայլի կեանքի ճառագայթ մը անոնց համար որոնք կը սիրեն իրենց նախնիքն ու անցեալ փառքը, ատենօք այնքան փայլուն:

#### Թարգմանեց

ԱՐՏԱՒՐԱԶԴԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

#### (ՎԵՐԱ)

ԵԱՆՈՒԹԻՒՆ ՑԱՐԳԵԼԻ ԿԵՂԻՆԱԿԻՆ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՂ ՔՐԵ ՆԵՐԿԱՅ և այլ խիստ շահեկան գրութեանց հետ ինձի զրկած է, ուրիշ բազմաթիւ հետաքրքրական լուսանկարներուն հետ, Սիսի կաթողիկոսներին Ս. Սովիա Եկեղեցւոյ աւետաները ներկայացնող լուսակարը, 1936-ին իր տեսած անքան տիսուր երեսթին մէջ, ուր կը տեսնուի նորմպէս մայր եկեղեցւոյ հիւսիսային որմին յանդած Ս. Գրիգոր մատուռը, բուրգին անաղարտ վիճակով:



## ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ

### ԱՐՄԱԹԻ ԴԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ<sup>(\*)</sup>

Ոսկեգարից յետոյ հայերէնի բարեշըրշութեան առաջին աստիճանը արծաթի դարի լեզուն է:

Արծաթի գար ենք կոչում այն չրշանը՝ որ անմիջապէս յաջորդում է Ոսկեգարին, սկսելով 450 թուրից։ Մատենագրութեան պատմութեան մէջ առվորութիւն է՝ ինչպէս Ոսկեգարը ընծայել առաջին թարգմանիչներին (Մեսրոպ, Սահակ և իրենց աշակերտները), նոյնպէս և Արծաթի գարը ընծայել կրկորդ թարգմանիչներին, այն է Սահակի և Մեսրոպի աշակերտների աշակերտներին։

Ասկեղալեան հայերէնի յատկութեանց մասին խօսելու ժամանակ՝ բնականորէն և զուգընթացարար պիտի զնէինք Արծաթի հայերէնի յատկութիւնները, այսպէս օրինակ մի խումբ նոր արժամական բառերի երևումը (փարգամ, հրամ, փերակ, կինցաղ), բառերի տարրեր ձեզ (պատախան, հիւսիս, մասնիկների, ածանցների ու բարդութեանց նոր ձեւեր) (ինչպէս պատախաննել, աղօրել, անօրթելի, պատախաննաւորւթիւն, փառաւել ևն.): Այս բոլորի մասին նորից խօսել մի առ մի աելորդ է։ Այստեղ պէտք է քնննենք մի միայն այն հարցը, թէ ինչից են յառաջացել այդ տարբերութիւնները Արծաթի հայերէնի մէջ։ Հին բառասէրները այդ բոլորը բացատրում էին անհանդեսեր։ Արշակունեաց պետութեան կործանումով և հայ քաղաքական կեանքին անկումով, ընկնում է հայ զգործը, հայկական կրթութիւնը, որի արդիւնքը լինում է և հայերէն լեզուի անկումը։ Բայց այս բացատրեան արժանիք չունի, երկրորդ՝ ենթադրել է տալիս որ գրաբարը մի արուեստական լեզու էր, որ Սահակն ու Մեսրոպը հնարելով՝ տարածեցին Հայաստանում։ Իրենց կրթուած գպրոցների միջոցով։

Չաչուելով թիւ 3 նշանակած նախամասնիկները, որոնք գրական մի խմբակի համար հայ լեզուի գործն (ժ. Գրալի):

արուեստական ձեւերն են, և որոնց մասին խօսելու ենք Գլուխ ԺԹ։ Արծաթի գարի մացեալ բոլոր իւրայատուկ ձեւերը ունեն երկու ծագում։

1. — Այն ձեւերը՝ որոնք բոլորովին նոր են Արծաթի գարի հայերէնում, կամ նոր փոխառութիւններ են իրանական լեզուից և կամ հայերէն գաւառական ձեւեր, որոնք Ոսկեգարուն դեյ, գուրե եկած չէն իրենց անձուկ չըթանակից և Արծաթի գարուն միայն տարածուելով Հայաստանի ուրիշ մասերում, գարձան ընդհանուր սեպհականութիւն և մտան գրաւոր լեզուի մէջ։

2. — Այն ձեւերը՝ որոնք ընդհանրապէս նոյն են Ոսկեգարեան ձեւերի հետ և նրանց մասամբ միայն՝ տարբերում են, արդիւնք են լեզուի յետագայ զարգացման, նմանաբանութեան (analogie), ընդհանրացման (é généralisation) և այլ լեզուաբանական օրէնքների։

Առաջին կարգին են պատկանում փարամ, փերակ, հրամ, վահ, վիճ ևն. բառերը, որոնցից ոմանց յայտնապէս զիտենք՝ որ պարսկացի փոխառութիւն են, ինչպէս փերակ, վիճ, միւսները թւում են թէ պարսկրէն պիտի լինեն, ինչպէս հրամ, վահ, իսկ բոլորն էլ ընդհանրապէս գաւառական ձեւեր են։ Նոյն պէտք է հասկանանք նաև արենս, պատախան, արծիւ, նիւսիս և նման բառերի համար։ Պատախանի բառի համար յատկապէս պէտք է յիշել որ դա ներկայացնում է իրանական մի բարբառ, մինչդեռ պատախան մի ուրիշ բարբառ (անս գերը)։

Երկրորդ կարգին են պատկանում Արծաթի գարի հայերէնի մացեալ առանձնայատկութիւնները։ Այսպէս՝ երբ ամէն բառը գարելի է ընդհանուր գերազարական մասնիկ, զա արդիւնք է ընդհանրացման, ամենազին բառը որ նշանակում էր և ամէն բան զիտցող ։ Կարելի և շատ բնական էր հասկանալ նաև ամենից աւելի զիտուն, այսպէս հասկանալուց յետոյ մանիկը պատրաստ էր և կարելի էր ամէն մի ածականի վրայ կացնել՝ փայելու ձեռով։ Երբ կային Ֆրանսներ, Համազաւալունի, Սմբատունի ևն. իդական անունները, անքանական չէր հատեցնել թէ ուրեմն ունի իդականի մասնիկ է. այս գործածութիւնը ուսումնական կանների արուեստական հնարքն է և ո՞չ

(\*) Հարաւանակուրին՝ մեծանուն հնդինակի «Պատմութիւն» հայ լեզուի գործն (ժ. Գրալի):

բնիկ ժողովրդական : — Ետա կանոնաւոր է ային և ելի մասնիկների գործածութիւնը . երբ գործածական էին ցամակային, հիւսիսային ևն . ձեւերը, միօրինակութեան օրէնքով կարելի պիտի լինէր ասել նաև ասուածային, մարդկային ևն . , այսպէս այնի մասնիկը գարձաւ աւելի ընդհանուր, իսկ ական հոմանիշը տեղի տուեց գոնէ մասսամբ : Ամէն լեզուի մէջ էլ հոմանիշների մըցումը յառաջացնում է կամ իմաստի տարրեացում և կամ եթէ այդ կարելի և կարեոր չէ, մէկի կամ միւսի չնջումը : — Աւելի բնական է — ելի մասնիկի գործածութիւնը . երբ ասում էին շարժելի, փոփոխելի, տանելի, ամենաշեշտ ձեռով կարելի պիտի մինէր ասել բացասական ան մասնիկի պարզ յաւելմամբ՝ անօարժելի, անփոփոխելի, անտանելի ևն . : Դեռ կարելի է կարելի որ տարրերութիւն զրուած լինի անօարժ և անօարժելի, անփոփոխ և անփոփոխելի ևն . ձեւերի մէջ . առաջինները նրանք են՝ որ ինքնին այնպէս են, երկրորդները՝ ուրիշի միջոցով : Այսպէս՝ անօարժ ևոր ինքնին իր տեղից չի շարժւում, անօարժելի ւայն որին չի կարելի շարժելու :

— Ետա բնական և կանոնաւոր է նոյնպէս — իլ ձեւով անորոշչի կազմութիւնը, եթէ սրեմ առին էր սիրել, խաղամ տաւելս էր խաղալ և բողում տալս էր բողով, ինչո՞ւ խօսիմ տար խօսել և այսպիսով էլ շփոթութիւն յառաջացնէր ու է լորդութեանց մէջ : Զար աւելի բնական ու կանոնաւոր բան՝ քան խօսիլ ձեռով անորոշչի յօրինումը, թէն այս գէպքում անկանոն պիտի թայրին հոլովիւալ խօսելոյ, խօսելով ձեւերը, փոխանակ խօսրի, խօսլի:

Ասացուածների տեղ առանձին բայեր գործածելու սովորութիւնը (պատախանել, աղօրել՝ փոխանակ պատախանի առնել, աղօրս առնել) կարող է յառաջացած լինել կամ որ և է գաւառական ձեւից և կամ բնական զարգացմամբ : Մենք էլ սրանից քառորդ գար առաջ գործի էինք աճում թէյի մէջ շաքար գցել առացուածը, բայց կիմա արդէն սովորական է գարել օաբարել միակ կտոր բայց :

Ասկեդարեան յատկութիւններից մի քառ այնպէս են՝ որ նոյն իսկ Ասկեդարի մէջ բացարձակ չեն . օրինակ՝ երբ ասում ենք թէ ող և եալ ձեռով գերբայների փո-

խարէն գործ են ածւում յարաքիրականով միասին գիմաւոր բայեր (որ զործնն, փոխանակ գործողն, եւ որ գործին փոխանակ զործեալն), չի նշանակում, թէ ող և եալ ձեռով գերբայները ի սպաս գոլութիւն չունեն Ասկեդարի մէջ : Նոյնպէս երբ առում ենք թէ երկիրների և քաղաքների անունները Ասկեդարում յաճախ գործ են ածւում յատկացուցիչով (բայտակ Հոռվիտյեցոց փոխանակ Հոռվիտյին), չի նշանակում թէ բուն անունները ի սպաս անգործածական են : Արծաթ գարի գործն է հզել ուրիշն, այս և նման գէպքերումց ծանօթ, բայց քիչ գործածական մի ձեւ աւելի ընդհանրացնել, աւելի սովորական գործնել :

Այս բոլորից հետեւում է որ Արծաթի գարի հայերէնը թէ Ասկեդարեան հայերէնի աղաւազումը կամ անկումն է, յառաջացած քաղաքական կիանքի անկման պատճառով, այլ լեզուի բնական անման ու բարելըութեան հետեւանքը, որի մէջ գործն ունի ունին ընդհանրացում, միօրինակութիւն, պարզացում և նման լեզուարանական օրէնքները, որոնցոմզ կապավորեալ են բուրոր լեզուները : Իսկ եթէ մէկը այսօր աւելի համ առնի Ասկեդարեան մի գրուածքից քան թէ Արծաթի գարի հայերէնից, գրապատճառը նախ՝ առաջին թարգմանիչների արուեստն է, որ անհատական գործ է և ոչ թէ լեզուի գերականական յօրինուածութեան արդինք, և երկրորդ՝ ընթերցողի նաշակն է, որ կարող է ըստ կիթութեան և լատ սովորութեան անձից անձան տարրեր լինել : Արծաթի հայերէնն էլ՝ արուեստագէտ հեղինակի գրչի տակ՝ կարող է գուրս գալ այնպէս գեղեցիկ ու ճաշակաւոր, ինչպէս Ասկեդարի հայերէնն է :

Անուրանալի է որ ոչ Ասկեդարեան հեղինակների մօս կան բազմաթիւ անհարթութիւններ, լեզուի սխալներ, որոնց պատճառով էլ մենք վաս գաղափար ենք կազմում նրանց մասին, բայց գրանք նրանից են որ գործ են ածել արուեստական լեզու, ոչ ժողովորդի բարբարաց : Երբ ժողովուրդը խօսում է իր լեզուն, ինչքան էլ տգէտ լինի, գարձեալ ճիշտ կը խօսի, երբ սուսւմնականը կը խօսի ուրիշի լեզուն, ինչքան էլ ճիշտ խօսի, գարձեալ սխալ կը խօսի : Ետա ազգեր ունեն Ասկեդար, բայց դա նրանց կուլտուրական կեանքի ոսկեդարն է :

ՊՐՈՖ. Հ. ԱՇԽԱԲԵԼՆ

## ՄԵԾ ՎԱՐՊԵՏ

### ԱԻԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆԻ ՅՈՒԲԵԼԵԱՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Մեր Հայրենիք՝ Առվետական Հայաստան, եւ հայրենաբազմ Հայուրիւնը սփիւրի, մեծ խանդավանուրեամբ տօնեցին ու կը տօնեն վաստակաւոր վարպետին՝ Ալագեազի ծնունդ՝ տանձիկ երգիշին, Ալի Եջիթ, ի ԱԱՀԱԿԵԱՆի ծննդեան նօրանամամեակը, աշխարհաւեր պատերազմի վերջառուրեան, արդարուրեան յազրանակին եւ մեր գուրզուրաբեկով դաւեւու գիմացած յոյսերուն և եռազներուն ծլարակումի տա տերեւն։

Նորին Ամենապատուրին Սրբազն Պատրիարք Հայր եւ Ս. Արքոյս Միաբան Առուրինը համազգային այս յարգանի արտայայտուրեան կը բնեւն իրենց սրտազին բաժինը, արժանաւոր Ցորելեարին մարդելով երկան առիներ, ուղեսցի տարունակ ան Հայ Գրականուրեան բնելիլու իր առանձինի արդիւնեւոր, մեր ազա ու նորանորոգ Հայրենիքն փառէին ու նպացառուրեան վրայ գեղիցիկ նոր բաւելուններով։

**ՅՈՒԲԵԼԵԱՆԻ ԱՌԻԹՈՎ** կը բանամբ մեծ հանույտավ «ԵՐԻԿ» այս հզը, մեծանոն գրազե եւ ննեալա Օսականի անոր մասին գրած լնդարձակ մեկ յօդուրծին հետեւալ հատուածով։

ԽՄԲ.

### Ա. Ն Կ Ի Խ Ն Ա Դ Ա Ր Զ Մ Ը

#### (ԱԻԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆԻ ՅՈՒԲԵԼԵԱՆԻՆ ԱՌԻԹՈՎ)

Այսօրուան մեծավաստակ, պատահաւոր ՎԱՐ-  
պերը պայտածազէս յատարարուուէն շատ ա-  
ռաջ, զիթէ կէտ զարու մը (1891ին անոր սկսնակի  
էջերը՝ ներ է 1875ին), Ակետիք Խուանակեան  
միութիւն մըն է որեւէլանայ քնարերգութեան  
առաջին յիանամեակի համակարգ ու համաստա-  
շխատաւուրներուն, համաստար արդ յիանամ-  
եակի ծանր առաջարութեանց, հաւասար շա-  
փով նազոր մըր զոյդ գրականութեանց մէջ  
Զարթօնցը յատկանազ գիրքերուն, երազներուն,  
բայց բանով մը տարբեր, այսինքն ունեալով  
այս ակլոր տարբերացումը սորդ զետրու Դուր-  
եան մը պիտ սկսի տարբերիլ 1860ի շաղակու,  
բառակառոյց ասմանի տարբերին, Վերականգիկ արքա-  
ներուն գրաբար առաստաւորովը Գուին զորոց  
կազմած, Արեւելանայերը Վենետիկ մը չունեցան  
մնչուշու իրենց քերթողալիքնեւն ինամարդուզ,  
բայց սանեցան Մասկուան, այսինքն Հիւանափայիր,  
այսինքն արեւելանայ երիտասարդութիւնը որ  
չիւսի էր զայտած առանելուն և իր հայրենիքին  
կարօտին մէջը վերակազմեց թէ մեր պատմու-  
թեան ծանր միառը, իր օրերուն համար անոր  
ներս զնելով նոր շանչ ու սարսաւ, թէ մեր  
հայրենասիրութիւնը որ ազդային երգերու կեր-  
պարանքին տակ մեր բանասականութիւնը մարմ-  
նաւորցւ Միծնանակ, Մայր Արարին միայն եր-  
գեր չեն, այլ և Ազան Ասաւածի և Հրիմի Երեմիին  
կետ մեր կարարի քնարերգութիւնը, 1875ին ննած  
Խոհանակեանը, իր պատահութեան անդամիկ  
սպառառնիք առաջ է անշաշ այդ երգերէն։

1898ին, երբ եղին ու Վէրին անունին տակ  
Աւետիք Խոհանակեան կը խմբէ իր ստանաւորնե-  
րը, աշքն առած է ծանրակշի ճակատագիրը մը.  
ատիկն չէ անշաշու ճակատագիրը հերձաւածո-  
վին, պայքարի ապետին, սրսնք իրենց տաղա-  
բեցը կը մանեն աղէտներով, ինօվքներով, ծը-  
նուզը տալով ժանր ահամարտաւութեանց, Ալդ ո-  
րերու արեւելանայ գրական շակայիր մնջ մանեն-  
տիկը, Լես, երա կը ծալրէ պատիկ հատորիկը քու-  
նամենի այդ երիտասարդին, կուտայ փառուը ոչ  
միայն իր իմացական տաղուսութեան, այլ և  
շրջնի գրական հասկացողութեան, ինորքի մնջ  
վարպետաց հասկանեանի արդ քերթուածնե-  
րուն մէջ զուր կը փնտուէր, իր, այսինքն 1860ի  
մարդոց հաւատուոր խանուած ըը, հայրենա-  
նուէր խանուց ու կը գայթակէր այդ մերկ, ան-  
բովանդակ թուու քերթուածներուն կարելու-  
թեամբը, Անդ ասրի յետոյ, այդ գրայիշին եր-  
կորդ ապարագութիւնը զուեալ եւ նորացնոյ,  
ինչպէս սպօրութիւն անին գիրքերը իրենք զե-  
րենց ներկայացնեն երբ կը փնտայան կեկին,  
ցակնակ իրակրտին մին այս արտական մը, արեւե-  
լանակ մը, և արած է այս արտական մը, արեւե-  
լանակ քնարերգութեան ապարայ Հալովիթին հա-  
մար ժանր նշանակութեամբ մը, Միամասութիւնն  
անշաշու, գարկաւարի յիշուած մանեստիկին ո-  
րակականը, այդ թէքնիկը ու արդիւնքը պատ-

ուղղ (լէս զայն անուանած էր առաջական)։ Ինչպէս այդ արահետին հայրութիւնը առանձին վեցագրել Աւետիք Խաւակեանի։

Առաջական, ծողովքային, որքան ալ ամհարագատ թուին, այսօք բացատրելու համար իրական իմաստը շարտամին, բան մը կայ զերպիսկածէ, այդ որպեսիմ մասն ծակուած արդինքի վրայ Ասրիկա հիմնական տարրերութիւնն է Գամառ-Քաթիպայի արուեստին և Խորեգուն գործադրած եղանակին միջն. Ա՛յ աշեալ զավակն, և ալ այ ծորպիկան բան, բայս որ այս անդիք մազդիկները են հարածանան, ընդունածակ տափակութիւններ պայման ունեն ծածկելու, տիտղոսներու Եթեայ, պարտաւոր էք սեղմել պատմութիւնը. Էկին բառեց 1946ին ալ կը թուին յարար կապապարձն մեր օրերն հանածանօթք ընդպարձակ, սովորական երգահանութիւննց. Էքք այնքան զժուած, անձանօթ, անմատոց է մեր հրապարակին՝ իրաւ բանաստեղծութիւնը.

Աս նշարին մէջ չունիմ նպատակ այդ ըլք-  
ափոխութիւնը հանգամանօրէն և շրանի հոգե-  
խառնութիւնն ալ քիչ մը աւելի մանրամանօրէն  
վերլուծելու :

1945წნ Աւետիք Խսանեկեան ոչ միայն Հայոց Հայրենիքին պահազարդ վարպետն է, այլ և Սփրինգի քայ ճառագայթն ուղղեցած թիւն մը Աւետիք քայ յիսուն տարբիններ, Աւետիք Խսանեկեան ապրեր էր բանաստեղծի գծուար իր կեանքը: Ու զուք հազիւ կը գուշակէ թէ որ քան ծանր ն թիւն եղանակներու տակ առ հաւատ տաւուին: Զեղուն թիւն եղանակներու թէ զաւատ իր խաղաքն (cittas) ճակատը մեծ դրերով էրր մուտքը կ'արդիւք հոն ոչ-երկրապահենն, բացարձանապէս կը վարպեր բանաստեղծները սնէկ, մը հայնցէն ինչու, ու իրենց հասպար տարի վերջ Մուսամմետն ոսին արհամարհներին նոր մէկ կերպարանքը Կ'ըլլայ պարզած երբ քերթուունը քա զասամարտ ողնիննեն (սեմականներուն նենիններ), երբ թէ այց մարդիկ ու այսիրէ ուրիշ լոյրի մէկ ըլլային տեսած Յիշեցէք Պուլէսու Անձեր:

Ըստ թէ Ներկայ յօցուածք էլեմենտարիկներ  
բանաստեղծի մէջ առաջընթաց, հակառակիքը:  
Խորհուրդը առանձնացնելու Առաջ գերազանցիքը,  
Անկիրառակ մը. Կը թերզորի իմ աշխատանքը:  
1900ին արևելանայ բանաստեղծութիւնը յուած  
է եւ քշշափութեան երկորոր քշաւը (Երրորդը  
մնեն Կը հաստատենք 1917ին ասպին: Աւս ճեզզի  
յատկութիւնիցութիւնը թիւններ:

— бир Աւետիք համակեա կ'ստորագրէ իր  
անդրանիկ ստանաւորները, ևայս բանառեց-  
ծաւթեան իշխանը նոր է փակած իր աշերքը,  
Ավագալ Պատկանեանի փասթը, զուգակից  
Ալիշանի փասթին, դրանին անոնքն մըն էր, ինքը  
առասձին, մասնաւոր կայուածի մը վրայ ուր  
կը տիրապետեն աւանդութեան օնանիք խորեց,  
կամ հարածանօթ մաւաները: Աւ անը մանը,  
ինչպէս Ալիշանի ծերութիւնը, մանը կամ ծերու-  
թինն են իրենց զգացներաւն: Այս երիտա-  
սարցները, որոնց պահի կազմն տարս տարսի

(\*) Նման ասցանաց մը, ասքին, Գոյխ, ուր թէն Թերգ-  
տան, Աթբեն, Գլուխիքան, Անգի կը շարականին հնորդի-  
ցարեց ու ուղարկեց գալուր զար առաջանակ հանգիքանինցով  
բայց Զարգանին, Աթբենիցի, Վ. Թաթուլիք, Խոյնիկ Ար-  
թբենին, Աթբենին, Անգի մասնակտ նցից նպականու-  
թարքանի միջնորդական էց մասնակ ճիշճ նպականու-  
թինց ու կը ճարմ նորք, իւրաքանչիւր մայզը համարա-  
գիքնեց փորձութեան բանաստեանին համառագիքնեան  
գործու ուրու՝ Մամանին, Վարչակն, Թերգունին զարեցա-  
կանին և իր տիրութեան (և ոսթին), այդ նորոգուն ասա-  
լուքին, Շատկուց իւրաք մասնակէր, Կապանինը հա-  
յութեան երկու մեծ համառաջեառն ներս քարտ ու աս-  
կառական երկան ասապանին, ասայմ իւրաք բարբար մաս-  
հարութ Գոյխ զամեն որ 1900ի սկզբանեանը (Եօրի և Թիֆլիսի  
ու այդ որեւէ գալուրանին և արեւանա իմաստան շարժանա-  
լին պատու, բանաստեանին համար, ուսուցանութիւններ  
այն է իրեցից գեր մասնակտաւին մը Ասեան մեր միջնոր-  
դականութ քարտ է ճաշուամ կը ըստ ուսու, մէկ կողմէն  
մը կողմէն է ուղարկեան ուսուցան, Հարբու այդ միջնոր-  
դականութ գրութ շատուրան անուն համարան նկարու

Պատկանեանին, Աւագիին, Ալայեանցին: Դուք պիտի ունենաք բուրովին տարբեր հասոյց մը թումանեանով ձեզի ծանօթ քերթուածին: Ու աս տարբերացուածին հեռու է միայն լեղուական ըլլալի: Այս քրիստոնակո քառ սրբէազի պատրաստուիք ընդունիլի ինչ որ կատարուած է ի խաւակեանով արեւելահայ թէ ծեփիկին մէջ (աւելորդ շեմ նկատեր կրիպել հոռ որ իմ աշխատանքս չի ձգտի Աւետիք հանականեալի քնարական վաստակին լինականամար զիշեմին: Ասիկի իմ զօրք չէ այս զինաւոր պատճառով որ, ինչպէս իշեալ տափի վերը, մեր զոյց գրականութիւնները իրարմէ զրեթէ հեռու ապրեցան: 1908ը մինչև թարգերան անաւոր սպաննալիքը մեզէ ծածկեց մեր ծեզովուրիցն ունինիկ կնանքը, ուոր մը արուեստաց: 1920էն առաջ մեր տաքնապդ ազգային տագնապ մըն է Հազիւ գրական: Բայց ատէի առաջ, արդար հարցումը

— Մինա՞կ, Աւետիք Խառակեան, այդ տադ-  
նապին հանգչպէ, ները որոնողի մը կեցուած քով։  
Կուտաս ուրեմն սուրբ է Շևոլուանու թիվն-  
ւեր, ինչպէս կը սիրեն ըստ փաստեր պա-  
սարկուները, Պառապելով հանգերձ իր խնիքի զըր-  
քունակ սեռէ մը (թուր Խեւորականներ, Եւրօ-  
պականներ, Քնարականներ, Խանորդականներ,  
յանակ քիչ աւելի բառ են, առաջ ստեռամի  
անփառաբնիկի միջամտութեան) անխուսափելի  
շատածնագին։ Յավանէսէ Յովիանիսեան, մա-  
տիկ գործակիցը գրեթէ պայտարի ընկերը Աւե-  
տիք Խառակեանի, մեկնեցաւ մեր այլարկնեւ,  
առաջ իրագործէլ կարենալու քերթուղի իր ճա-  
կատագիրք, քանի որ ունանը քիչ անզամ  
պիտի իշտասկուի պատճին, գտակն հսուացի  
մը հետո ու ետին, Ճանաւանդ քերթողական  
անառարկելի կերպարնքի մը լուսապակով։  
Ու այդ յիշտասկ կը տուուամի իրեն կապուած  
արդիւնքն ապկաւութեամբը, Հըսելու համար  
անբար արդարութեամբը Ցովաննէն թումանեան  
ժաղանգին ամէնէն քանիքաւորը, ինչպէ զգ-  
գասաբ (իր Դեպի Աննանը բացառութիւն մըն է,  
այսինքն վրդպանու մը, բայց իր խոնակներ մեծ  
մատով, պարկեցաւ յաջուութիւն) կը պահէ իր  
շշանց, ուստի յանակ գլծերու ներքու 1940ին,  
Նայ լեռնաշխատը կերպուած է արդի ճարտար-  
աբուեստին հզըր թէքնիկով։ Հու ուր գոզարկե  
բարախներ կը մերմնային լեռնական հովիննե-  
րան, այօք մերմնաներուն սրածայր իրենը կը  
զանան։ Աւ էնքնիտագին, այն շուրջերուն ուր  
թումանեանի սէքտէր հայրը նստեր էր զըրոց  
լսելու կամ «անելու», կիմա երկարաշնին է որ  
կարկինն ու հարթաւագը առջնի թուութիւնը պար-  
ունակ իշերը ու նշաններ կը բաշխէ։ Խորին ա'լ շի-  
զանաւար Ալուսէն Կափարագան աշխարհնեւ։ Բայց  
թումանեան իր չափուց ըրած է սեեւում ոչ մի-  
այն այդ լեռներուն ֆիզիքէն, այլ նոզիէն քանի  
որ չենք կնար աւրանալ ժայռերուն ալ իրենց  
գոյնին 1880էն վար, փակելէ վրեշը Բա-  
նասագրաւրիւններ անողոք (Գաման-Թաթթան), և ե-  
տեւու համար պատիքիներու, զգայութիւննե-  
րու, ապրումներու մշշայնութեան, պիտի գտնէք

սր 1870 ը անդարձ մեկում մըն է մեր ժաղովուր-  
զին հոգերանու թենէն (որքան շատ՝ մեր հակազ-  
դեցութիւնները մեր պապերուն ախորժակիւրէն։  
1880 ին, — ես կ'ըլլա եօնինամէտ մասուկ-  
լազան Սուսակու ոչ միխա արդիւրած էին ի եր-  
պեկ։ այլ անոր ընօրինակութիւնը աղջ մը  
անգուշութեամբը պատճառ կը զահար մեր  
ջարագանեաներէն մէկուն անդարձ հեռացումին։  
ոյնն է պարագան թուամենանի քերթողական  
պիտակն։

Ներկու քերթողներու միջն տարիքի տարբերութիւնը շատ անշատն է (թուամանեան ծնած է 1869մայ), աւելի կը շեշտի սա այլապահը կոչ, ինկ, ինաւու, զուու, աւելոցին փայտոց: Տեսա՞ք այս ու ուրականաւունեան ետքն թուշանէսէ թուամանեանը, կ'ենթագրեմ: Բայց կը հրամիրուիք անցնելու աւելի անդին օրգեսովի այդ ուրականաները ըլլաւ մեր աւ ժողովուրդինը որ աժան տարագ մը չի հոս, այլ մեր պայտերը այլքան վասնզներու դէմ կանագուն պահու արեան զրութիւն մը: Տան, կրթա, ինաւուիկ, զանանու, նանու, անիզոց: Տեսա՞ք սա ուրականաներուն ետքն Աւետիք խանակիանը: Կ'ենթագրեմ: Այս զարձեալ կը հրամիրուիք անցներու աւելի անզն օրգեսովի այդ ուրականաները մասնաւորէին մեր պայտերուն նոյնքան իրաւուցիչ կոզմերը, անոնց յութեանական ոստանիցը, կենաւուէտ ու յուսառատ հօգիբառանութիւնը օրուն գինն ենք այսօս, երբ անքան աւառու պէտուներք վերի իր մաննք մեր կոզերուն, մասնէներուն, երկիրքին հաւատարիմ: Այս տարբերացանմենք մի վերածէք մերըուծազի ճարտարաններուն: Անոնք իրաւու էին ամէն զարու: Տակաւուն կրնամ յիշել անունները թ. Յահոբեանին, աւելի քիչ հարազատութեանը թ. Սատուրեանին օրոնք ցալու հանարի Թուամանեանի և հանակիան նման 1890ի բարեհաւառութենէն — մարդաբանիան, աւանդական, ազգային, առիալական պիտիք: Առոշ հարզատառթամբ ապրումները Վ. Տէրեանի, Ֆ. Տարենցի այլազէս նորոսորդ, ընզարդակ յայզերու, երազնէներու, կիրքերու, ափորժակիներու: Հանգէս մը ինչպէս, քանի որ 1930ին արեւելինայ քնարերգութիւնը պատոր հասանք մընէ ծանր առաջացրութեանց, որպէսզօվին դէմսին մէջը ստեղծմանին որ ինտուս սա վիելով, կօքաննելով կը շնչի կենանքը: Զեք մոռնար անշուշտ ու արաւեսոր, պատանեկան զգայութիւններու առաջայ բիւրեղացում, անմանառ է ժամանակին մէջ, հետ այլայիշու, եթէ երբէ անփառ կիրապու քնարերգու տարբերու է միայն պայտառունուած (մեր զգայաբաններուն նակատագիրը է մեր զիրքերուն) Ու Խատուրեան, Յակոբեանը մանաւանդ հազորը են, միշտ սրոշ ընկալութեամբ մը սական, հրակայ կիրապու, որպազան հուրցին ծանր ու իսխուրու հանգանակներու կիլլունին որոնք, կայս ահա երեսան տարա, աշխարհին մէջ կ վեցեցորդը ըլլած են կոկէս մը բրաբմէ ուժդին ցանկութիւններու, բուռն շըչումներու, ընկերային ինչպէս իմացական լայն մարդկուու վրայ: Անոնք որ կը հետեւին

սուս սովիտ զրակի անոթի թեան մէջ իրերայաշօրդ  
տազն ապնի երան, գծարերաթեան մէջ չն հա-  
յուսա այս տարրերային ստեղծագործութեան  
ամբողջ թափակ, հեղեղներու յատու ք որոնք  
կոռած են, թումբը ըստ:

Աւրեմի հինգերէն Աւետիք ի հասակեան այլ բացառիկ մարդին է որ Զարենցին սերպաննի պօչներուն զիմունը խառնելի ինչ որ Թումանեանի սերպաննին իրքի տաղանապ կոտակուած<sup>(\*)</sup> էր Իրենն Կարպացէց, օրինակ ն համար, Հայինի Արքիւրցէն, քերթաւածը ուր կայ սպեկուումը իր հորը տառնին (իր տանին անս ապրու ենիկին), համոզւելու համար իրաւ բանաստեղծութեան կարշին, երբ այլքան քիչ, ապար բառերով բանաստեղծը կը յաջողի այնքան խօսանէ տառան մը Անդամական Ան կեցէ մատղիր, այն իրւրամաս անդարպարձումներուն սրագ ձեռն են Ալլալու, իթէ երգեք էւք չորցուցած ձեր Լոգին առ ու ան վարդապետութեան խիստ շունչերով: Աւետիք հասակեան այլ ստանաւարը տաքի հանող թէք-թէկը պէտք ալ չէ զիմացած առ ու ան արաքը պատաւանանենք շը զարուելու: Լէին Աւետիքան՝ որ իրքաւ բանաստեղծութեան էր փասկակառածած, աւելորդ անզամ մըն այ վկանելով թէ բանաստեղ-

ժութիւնը իրաւ ըլլալու դինով մը միայն կ'ապրի։  
1900ին Աւետիք Խաչակրան ժխտումի։ Կիր-

բի; ցաւի; երազի; նորոգման և մարգարեռ-  
թեան տարրեր առած է ներս իր տանաւորքն:  
վրգեր ու Վելենց այդ գործոցը առաջանահիկ  
կիյայարանը ցի մասի առաջնուշտ առ արտևեստը պահ-  
պահի համահարածը չի հաջմոր իր սերունդին  
ախորդանքին: Նման յանդղանաթիւն ու նման  
պատահեածները արտաւած է բարեկելու Պետ-  
քառ Զաքարանին հետ որ պահի մը անյաջոց փոր-  
ձերէ վերջ, 1870ին կը դանէր իր արտևուստը իրը  
պիշտակն հակազդցութեան իրեն ժամանակակից  
բանաստեղծներու պիտուանքին: Դարձեալ ար-  
տանուած է բանածերու հանգիտորքն է: Վարու-  
ածնին որ տափակ Սարաւանեւէն վերըց կը տիրա-  
առ ասի ականիս ուրկէ մենց կը հազրդուինք  
Սիկին Միջըն հրաբիսային ալքերուն: Աւետիք  
համահական աւելի պարիսային աւելիք համեստ է ու-  
ղած: Այդ ուղածը՝ ծովալդահան նկատագիրն էր իր  
ընելիք քերթօնութեան:

Գաղտնիք չէ որ մեր քնարականութեան ամենէն անխառն յաջողուածքներէն շատերը մնանք այսօր կը դանենք նոյն աւագանին (bassino) մէջ՝ բազակ, Սայահամ և ուզավ, մողովզգական և գիտեր կոմիտասով զատարութանձներն ալ ունիմ նկատի, շարականներէն ամանց, անխառն բանառուեցնեթեան իրենց առաւ մթերքովք կը պաշտպանման երթառարգ քերթող հասակին անց յանձնարկ համար: Թէ այդ ամարտրութիւնը անիկա կատարած է վնասական կեափառ մը, նաքինքը պատարգելու իրմէն, պահանջ մըն է զոր գուտար և զնելու ու է հայ արուեստագէտի համար: Ընզունելու ներք անխառնագիր պատրաքեր, զիտումներ, ծով պաշտիքին զիմացը մեր ժողովութիւն, զիւռումն ու որոնք ի վերջ կ'անդրազանան արուեստի գործին իօկ հակատագրին: Թայց ի՞նչ արած: Իր երկու հառաւածներուն մէջ լայ Գրականութիւնը պահանջած է այդ զուտութիւնը իր մայներէն: Այս զնոնութեան գինութ է որ մեր գլուխանը պատիքի փոքր Բատորոն, մեր թատերզակը պիտի պահանէ քերթուական դիւնեներ: Այդ զնոնութիւնն է որ պիտի առնէ մանաւանդ մեր զորուեկուրուն ամէնէն կենսաւակ տարբերը, մասութիւն, տառակ, զորեանութեան, կոփի կոկենեներուն վրայ գանենութեան ինչ ո՞ն ախասահամաւած է արուեստի գործին մէջ քիւրեղանայու:

Անմինք ուրիշն վաստակը Աւետիք Խանակեանին աւը կեանքը նետած է այնքան իբրարուանինսգոյն տուամսները թայց ի պատիւ իբռն կրնացք յատարարել որ այդ աշխարհը իր գործն Աւետիք Խանակեանին պահած է իր եղիտառարգութեան հիսանական գույնն մէջ: Այդ լոյրին մէշին մեզի հասածը կը մնայ մէկ: Փառօքրդական նկարագիրն է այդ վաստակին:

Յետոյ կայ անուղղակի հետեւնքը: Տէրեան  
մը, Զարենց մը իր օրինակով պիտի արգիւուին  
կերպարք մը այս գրքանու թիվունիքուն  
կանոնին որմէ չեն յաջալած ազատազօռուն և ծա-  
ռութեանն ու Յաթարեանը: Խանկանան է որ,

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

Հ Ե Թ Ա Գ Ի Բ

ԱՄՍՆԱՑՆ ՀԱՅՈՑ ՎԵՀ. ՀԱՅՐԱՊԵՏԻ

ԵՐԻՒԱՆ.

ՊԱՏԻՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ՄՐՈՒՍԱՆԵՄԻ

Ազգային - եկեղեցական ժողովը որոշեց տօնախմբեն, Արռաջի փոխադրութեան հինգհարիւրամեակի տարեգարձը: 1946-1947 տարեգարձը կը յայտարարէի Ծորելինական տարի Ա. Էջմիածնի տօնախմբութեան:

Գ Է Ո Ր Գ Զ.

ՍԿԵՂԵՑՑԱԿԱՆ ԵՒ ԲԵՄԱԿԱՆ

\* 6 Ապրիլ Շ.՝ — Աւատաւոր մերազնէից համար եղած կարգադրութեան մը համաձայն, ըստ սովորութեան, այսօք երեկոյան պաշտամունք և անկամի արարութեան հատարաւեցան թիւթեաց էրած վրայ՝ Համբաւման վայրէ ըըրչափակին մէջ զարնուած գրանի տակ: Հակումնէն անմիջապէս ետք կատարուեցաւ առաօտեան պաշտամունք և Ս. Պատարագ, մատուին մէջ:

\* 7 Ապրիլ Կ.՝ — Հանդիսաւոր փացք գէպի համբաւման լիռ, ուր կատարուեցաւ հերաշա-

անոնց մէջ ստանաւոր ըրաւ քաղցր, երգեցիկ, պարզ ու սրտագրաւ, ամէն բանէ առաջ: Ասիկա աւելի է քան քերթօղի մը ինքնատպութեան ետքէն արշաւ մը: Ասկա ինքնինքը ազգագրին ալ չէ: ինքնինքը զերը մը համար:

Անկիւնագրաք մը ըրաւ է իրման արեւելական քնարերգութիւնն, երբ ժաղաքրական մոթիթիներու վրայ գարնացած է լայն ուշաղրութիւն Բայց դիտեմ թէ այսօրուն մազի խօսիլ թուռ փայլուն բառերու շարացները օքքան չու դականան, ժամանակն մէջ: Ա. Խանակիսն մէկ աւելի զլաւիւ-գործոններ տուած է իր առավականվ: Այժման ըսեւ, զիտէք, քառորդ զար վերջէ, զժուար պիտի ըլլար որ և է մեծահամար քերթողի յշշատակին համար: Փոքը ունինք Պարքնէն, Հրկոյէն, Լամբաթինէն, մեր մէջ Դէմիթալշանէն և Աւետիք Խահակիսնին:

Արեւելական քնարերգութիւնը իր պարզութիւնը, իր կշռականութեան, զգայնութեան, տարրութեան չորսներէն շատ բան պարտական է Աւետիք Խահակիսնին:

Յ. ՊԵՏԱԿԱՆ

փառակ արարութիւն՝ նախագահութեամբ Ամենապատի Ս. Պատրիարք Հօր: Պատարագեց Պատ, Փախանորդ Գեր: Տ. Գէորգ Վրդ: մանակեան:

\* 11 Ապրիլ Եղ.՝ Հակումինի քարոզեց Ս. Արուոյս Գերը: Լուսարարապետ՝ Տ. Նդիշէ Վրդ: Տէրտէրեան, Հայր Արքահամայի անկարպիտթեան համառող հաւատքի մասին, եղակացնենով թէ տեսանելիին հաւատացողը մարդ մըն է միայն, հարեւիին հաւատացողը մեծ մարդ մը, իսկ անհարեւիին հաւատացողը մեծագոյն հաւատացեալ մարդու աշխարհի:

\* 13 Ապրիլ Եր.՝ Բառ սովորութեան և Ազգային իրավանց, այսօք Ս. Սաղկազարդի նախատակին առիթավ, երեկոյեան հըրաշափառով հանդիմաւոր մուտք ունեցանք ի Ս. Յարութեան Տաճար: Արարութեան կը նախագահը Ամեն, Ս. Պատրիարք Հայրը:

\* 14 Ապրիլ Կիր.՝ Սաղկազարդի տօնին՝ գիշերային և առաօտեան ժամերգութեաններ կատարեցան Ս. Պատարագ մատուցուեցան մեր վերանամատան մէջ Ապա, Ս. Գերեզմանին շուրջ կատարուեցաւ երազարձ հանդիմաւոր թափօր, համազային հած բարձութեան մը մէջ, հետևողութեամբ Պատոց և Ասորոց:

— Երեկոյին, Դիմքացէի մեծանոնչես արարութիւնն, Ս. Թակորեանց Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Ամեն, Ս. Պատրիարք Հօր, Յետ-ժամերգութեան, Ենթէրկուոյ զիմանար երկու մուտքերու առջև զետեղունցան դանձանակները որոնց մէջ բարեկապահ ու իմաւորներն են հաւատացեան լինեցն լումաները՝ ի նպատականիկը Բուժարանի մեր աղքատիկ հրանդակուուն: Այս հանգանակութեանց հոկցին Ս. Մրուոյս Միքանաներին Հոգ: Տ. Տ. Ներսէս, Միքան և Տափակները:

\* 18 Ապրիլ.՝ Աւագ Հինգօարքի, օրն ի բաւն, Անկիւնագրաք մաշտամունքի բոլոր մասերը կատարեցան կանոնաւորութեամբ: Առաօտեան ժամերգութիւն, ապաշխարօղաց կարդ և հաշու հակումնէուր պատարագ, որը մատոյց Գերը, Տ. Նդիշէ Վրդ: Այս հինգօարքին պատուի կարսել Հայոցակեան ինքուսական հասերը կարգացուեցան Ս. Պատարագի միջացին՝ Երեկոյին՝ ապասերիչ վեռիւթեամբ կատարաւուեցաւ Յոնանուայի խօսերութեամբ: Երես դասերն ու առանց զարտաւութիւն էին բարձրաստիւնն միջազգային հիմքերէ, որոնց պահպանան բավ ու հիմացումով կը հետեւէին արարութեանց Ամրոշը Ենթէրկուունին և վերնատան կից մատունները լիցուած էին առաջարկութեամբ: Նայ սիմառութեամբ:

— Խաւարման վեհերուան ժամերգութիւնը կատարաւուեցաւ նոյնպէս ինքամիահարեւոր վեհանութեամբ: Ս. Պատրիարքէն մինչև սիմառութեամբ մատունները ապար մազունութեամբ, երգեցին «Տարածակ» միարեան, մանելով իսուց այդ առաջարկած այլին առերգութեան հորուցըին: «Փառք ի պարմանաէն վերջ, արարուց Ս. Աթոռոյս Լուսարարապետ հայրը, Գերը, Տ. Նդիշէ Վրդ: Տէրտէրեան, Ցի-

սուսէի գիտակից տառապանքին մասին։ որուն  
անդրադարձ պատկերը տեսաւ մեր ժաղավորոցի  
պատմութեան մէջ և կեանքին վրայ։

\* 19. Ապրիլ. — Աւագ Ուրբար. Ս. Թաշման ա-  
րարութիւնը կատարելեցաւ աւանդական չքե-  
զութեամբ, նախագահութեամբ Ս. Պատրիարք  
Հօռ.

\* 20 Ազրի. — Աւազ Շաքը. առաջոտեան  
ժամը 8.30-ին. Ս. Աթոռույս Հագերեան Բագդ  
Թարգմանէ եր Եսուսեղանիրավ ի կը մեկնի Ս. Յա-  
ռութիւնն, կատարելու Դուռ բանաւոր իրաւու-  
թի Գրգուռութիւնը ժամը 11-ին կը մեկնի Միա-  
տակական Քափօքը, զինաւորութեամբ Անն. Ս.  
Պատրիարք Նոր. Խախապատրաստական գործ-  
չութիւններ կերպ և ըստ Կարելյան Հայ Եմի-  
տաւուրներու տեղաւորութեամբ ետք, ժամը 1-ին  
հիւստրուեցաւ լուսահանութիւնը. շերմանանց  
ու ցծագին խանդավառութեան մէջ. Մեր լու-  
սահանն եք Հոգ. Տ. Սարէն Վոր. Քէմհանեան,  
որ բացակի արօնութեամբ Զաքար-քաք կրեց  
և Խանգանէն թափօքն. Ապա իշխնակմէն,  
Ս. Ցաքիրանց Մայր Խանարին մէջ մատուցե-  
ցաւ ծրագալուցի Ս. Պատրիարքը:

\* 21 Ապրիլի կիր. — Զաքիկ. Քրիստոն Ս. Գե-  
րեզմանին վրայ զատկանա Ս. Պատարագ մա-  
տուց Տ. Գերոյ Վրդ. որ և քարոզեց Ս. Փրկչի  
Յառաւթեան զալափարին, և անզ կեանքին  
տրաւած իմաստին ու արքէին մատին, ինչու  
առաջ այս պազիւնքներան մատին, որոնք չեն  
հարստութիւն փառաւուն և զկայութեանց, քանի որ  
իբրաւ կեանք կը տեսնաւին բոլոր Քրիստոնեայ  
Պատարացեայինը կոչմէ:

— Արեհայեան, վանքին մեծ բակին մէջ կատարուեցա հանդիսաւոր անգաստանը՝ նախազահութեամբ Ս. Պատրիարքի:

\* 28 Ապրիլ Կիր. - Նոր Կիրակի. յիշատակ  
բիւրաւոր նաևսակացն մերաց յընթացս համաշ-  
խարճային պատերազմին:

Թիշտառկի ու հանգստեան պատրաբ մատուցուեցաւ այսօր Ս. Փրկչայ վանքին նկեղեցւոյն մէջ, ի հանգիստ նախորդ մեծ պատերազմի ընթացքին ինկոն նահատակնեռու հայինեռուն:

Քարոզեց Հոգ. Տ. Միւլս Վրդ., Առաքեալ  
ները, ըստ Քարոզիչ, Քիմիասի Յարութիւննա-  
միայն ըմբռնեցին մարզկային մուլտ ըմբռնաւ-  
ներուն զէմ Անոր պայքարին ու ցաւտառնչը հի-  
ւանդութեանց քժկութիւններուն բուն արքէքը  
Նետառաւ մնեն, Անոր հետուղներո, պարտին  
հաւատաւ ոչ միայն Մեռուկաներո, առարութեան  
ըմբռնել թէ այդ երինային Կեանքին առանդիպա-  
մաաց կը սկսի մեր ծնունդը առաջին վարութեան

Այս ըստ ամենայնի առառածածեակոյ կեանքի մը  
ապրում է:

Ս. Գատարագէն վերջ, հոգինազոտեան պաշ-  
տօն կատարակեցան գերեզմանատան մէջ, կամա-  
ւորենու շիզոմին առէն: Աւը Հոգ. Տ. Գրիգոր-  
Պաղ. Խօսնաւ առ մը, զոր Կը դնենք հոս իր  
ամփոփ գիծերուն մէջ:

ծրէկ տօնեցինք մեր կրօնքին ու հաւատքին  
Չստիլը. այսօր կը տօնենք մեր ցեղին Զատիկիր։  
Նսիախնամական կարգադրութեամբ մը կար-  
ծես. այնքան նման է մեր ցեղին ամրոց պատ-  
մութիւն, մեր հաւատքը հիմադրի կեանքին պատ-  
մութեան։ Խօռաւ է Ներթափանցեց այս զավանի-  
րուն բայց իրողութիւնը այս է որ մեր րազանքակա-  
լեանք նեղ է խաչի Կարմիր ճամբար մը, որուն  
Յարութիւնը զողովրայէն աւելի շատ հեռու է զե-  
տեղուած։ Տառապեր, լացեր, կորորուեր, բայց  
կուռաւ ենք շարունակ մեր զոյութիւնը սեւակա-  
նոցնելու, և անոնց պայմանագործ մեր արժէք զե-  
զցելութիւնները ապահովելու համար։ —

Աւորայր ու Եւարչան իրենց Կարմիր Վար-  
դանով, Արարան իր ափ մը. բայց աննկուն քա-  
շերով վերջապէս՝ մեր օրերուն, Էնընդարծիւն ռազ-  
մաշար, Կոլիսան փէշէրն միմյան սիրոր Գեր-  
մանիս, հոն՝ եւ մենք, մեծերու կողքին, թթինք  
ասինքն մին առնախոն ծննին։

Սիսիան այս չէր հանձնութելուն մեր կեանքին Քրիստոսի կեանքին հետ։ Ան իր զողոբայէն վերց ունեցաւ իր զերեգմանը։ Վերց աստեղութեանին տուապահութեռուն, իրեններուն արցունիքի ու կտիժի սպառներուն ներիւ։ — Մենքը այս, մեր զողոբայններէն վերց ունեցան մեր զերեգմանները։ ուր մենք նախատակ զաւակիներուն շախացախուած մասունդներ ամփափուեցան, բազուղակ ցեղին սուզիր եւ կոծերս ներբեւ։ — Դժբախսարար, այդ զերեգմաններն շատերը կը մնան ալյայս մեզին։ — Բայց, ինչպէս ս Քրիստոսի կանան մեր հաւատոր և սէրը չեն ներեց մեզի ըմբանել Քրիստոս առ անց իր զերեգմաննեն այնպէս այ ազգային մեր խոնմանուրը, չէ կրցան հանդարտի մեր բիւրաւոր մեսեկիներուն, անզերեց ման մասցած լլալուն զազափառով։ Եւ կանգնած անոնց յիշաստին, ինուղոններ։ իրեւն զազափառակ կան զերեգմաններ, մեր անզերեզման նահատակներուն։ Զատ ունինք այսպիսի Յուղազմաններուն գանձնի մնութենիքր։

— 8 —  
Всюжароманнібрп мбрп ѿсаимірїхієнн бн, ѿбо  
ап. ѿїнн рашнажауковд аланыг фарж . бїл мбрнр ѿваир  
бнр мбрп ѿтушароманнібрп.

Рајж շарориенілкбнр ташкайтїн — Өрхисупи  
кѣрбашағып һілкәпінрп һїр қайрақмаланпі, ѿратпітї  
аудау . Այниірін կәрінн կбашарпнн եկау, զародын  
аафәржын համար . ബіл բүткисанէзакаңн мбрп հաւտар,  
կ'ուսուցանէ մәғи թէ Өрхисупи, Գәрбәզмадыл տар  
мілефեան եւ արցаңнрп վայр մը չէ այիշ . Өрх  
տарի Յարориթիւнр յարթиаңақи է һїр պայарփы  
мәңгірнн ပ. այս աշխабарդ չաр սибірпн ղէմ.  
զәрбәзмалнрп . ամарпн այդ յаңғұртіштвн . Өрхисупи  
ակалн եկбәлгүйн այդ Գәрбәզмадынн առғын ғындырілі  
եңді . սілні մірж . ബіл мбрп Յարориթիւն շәршака

ները յաղթերգութիւններ են արդարեւ : — Այսպէս են նաև մեր ալ զերեցնանները . հակառակ որ անոնց ներքեւ կը հանջյն ոսկորները մեր բիւրաւոր սիրեցինքն ։

Անցալ երեսնամեակը մեր պատմութեան , Ապրիլնան մեր զողովան . իրեն պատօն ներկայացնաց ալ է մեզի : Եւ մենք ըքեր ենք յիշատակութեակը այդ կարմիր դէպրին սպահանդէններ կազմակերպիլու :

Թայց ժամանակը եկած է այլեւս որ մենք դղորին յարէ : Արտասաւըր նահատակներու զերեցման ներուն տաշիւ , տկար եւ պապային վախոց ժողով զողովաններու ուղարկէ է : Ազգերը են ենք քանին փոխարքին իրենց սուր ուրախութեան եւ նայիլ հասսատ ու յոյսով պապային : Ապազան սեփականութեանն է ուրախութեան : Այսօր մեր սուր ուրախութեած է շնորհած թեան , եւ արտապատճենն ուրախութեան : Վասնգիր ինչպէս յարուցեալ Փրկիչ Կերպաններն այնպէս այսօր մեր զերեցմաններէն յարութեան շունչ մը կուգայ : Մեր բիւրաւոր նահատակները ամրոշուորի են այսօր . կը նարենք ցնծատօն Անոնք կարծէք , կը հճարինք զմեք եւս . մեզ՝ վերապարուները եւ աննոն զաւակներ : զարդեցնել մեր լավը իրենց համար . եւ մասնակցիր իրենց ուրախութեան , յազերեց իրենց հնու , իրենց եւ մեր այսինքն բովանուի ազգին յարութիւն առինք :

Մեր զերեցմանները մեր յաղթանակի ամրոցներն են : Այս ըրբունումն ապրիլին սպասաններու փոխարքն ունինք ցնծատօն ունինք յարթակն . ունինք ուրախութիւն : Որովհետեւ կորուուծ էինք զոնուցեանք մեռած էինք յարութիւն առինք :

Թայց այդ ուրախութիւնը . աւելի իրաւունք մը մերն է , մանաւանդ այս օրերուն . երբ նոր արշարույնն էր բացուին . մեր զարաւոր երազներ եւ փափարներու հորիզոնին վրայ . Մեր աննան ձարբնիքն այնինք կը լուսին . ձանինք հրաւելիք եւ յոյսի . Սփիւրոքի կայրերուն մէջ ապրու իր որրացած զաւակներուն : Մենք կը նահատակը որ այդ արշարուները պիտի չմասն քամուած հնուաւոր հարգաններուն , այլ աննին շուսով պալիք բարձրանան մինչեւ զէնիքը , մեր երազներուն :

Այլ այդ բոլոր արդիւնք են մեր հաւատքին , ու մանաւանդ անոր Յարուցեալ իննապրին . եւ անոր նահատակներուն . եւ մեր զերեցմաններուն :

Ան թէ ինու երէ ցնծութեամբ տօնեցինք Քրիստոս Յարութիւնը , եւ այսօր նոյնան ցնծութեամբ հանգնած այս Յուշարձանին առջեւ կը տօնենք մեր ծեղն Յարութիւնը :

Հսենք Բանաստեղծին հնա՞ :

Յարութեան ունինք է ահա , շարակառ Ազգոր իմ , Հարգանքն ծայր տաւած որ կը փէտ մարմար վրայ . Անաւարին լուրին . . . օրօց չէ այլ շրիմ երկիրն ամրազ ուր երկի դան շարջաւցա անինքայ :

Հսենք մեր եկեղեցին հնա՞ :

— Փառ հետավառ յարութեան են Տէր . . . :

Փառ հուկ ուր ալ յարութեան՝ Ազգ իմ սիրելի ։ . . . :

\* 4 Մայիս Շը . — Արեկոյեան Հըրաշափառակի թագորք Միաբանութեաններ մասւար դործեց Ս. Յարութեան Տաճարը , եւ տանեց Նախօրեակը և Հայուհամատանն առնին , Նախօրագանութեամբ Ս. Պատրիարքարք Հօր :

\* 5 Մայիս Կիր . — Կամաչ կիւրակի , կամ Յօն Ավարանանան . զիշերային և առաւասնան ժամագործ թիւնենքը կատարուեցան Ս. Յարութեան մեր կերեամատառն մէջ : Ազա Ս. Պատարաց մատուցուեցաւ Ս. Գերեզմանին վրայ . Դասուրագեց Պատրիարքական Փոխանորդ Կիր . Ճ. Գեորգ Վորք . Ճանաչեան , համեալ բանակուլ . ուր յայնին իսկ մեծ է խռոխութ Աստածութեան մատասնան , ու ենեցան մատմեալ , արցագան նոցալ . յայնեցան հրեասկաց , Խարզեցաւ ի հերանսան , հաւատաբնի եղան լաւարին իւ վերացան վասուան : Բացարեց Անաբառնին պին , ու աշխատացան անհետ կիւնը իւ լաւացոյն զաւեր հանել ամէն անոնց որոնք մարդ են . ու Քիստոնեաններ մանաւանդ : Յոյց առաւ թէ ինչ ինչպէս Քիստոնեաններ պիտք է թափանցն Աստածութաշատութեան խօրութիւնն , իրենց մէջ լայլ յայլեցնեն աստուածայինք առաւել չափով . ըլլայու համար գիւղութեան անօթներ և արժանաւորներ թիսուսի փառքին , որ Յարութեան փառքն է , փառքը արքայութեան :

\* 19 Մայիս Կիր . — Ս. Խաչի Եթեման առնին առթիւ հանգասար Ս. Պատարաց մատուցուեցաւ Ս. Ֆակորք Մայր Տաճարին մէջ , խօսեցաւ Ս. Աթոռու Վորք . Լուսարարացեան Հայրը , Խաչի գաղափարին շաւը , եղբակացնելով թէ Խաչին զգացումը ասեղնապարձութեան դպացումն է առաւելապէս :

—

ՊԱՅԾԾՈՒԱԿԱՆՆՔ ԵՒ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆՔ .

\* 10 Ապրիլ Գլ . — Ամեն . Ս. Պատրիարք Հայրը Ներկայ զնանւեցաւ Պաղեստինի Նախկին Բարձր Գամիսէր Խանցագ . Հօրու կորթի համար Անգլ . Մայր Տաճարի մէջ , խօսեցաւ Ս. Աթոռու Վորք . Լուսարարացեան Հայրը , եղբակացնելով թէ Խաչին զգացումը ասեղնապարձութեան դպացումն է առաւելապէս :

\* 22 Ապրիլ Բլ . — Ամեն . Ս. Պատրիարք Հօր յնորհաւորութեան եկան , Պաղ . Անգլ . Բարձր Գամիսէր Բաղէ Թիկապահու Պաղ . Դիմաւու քարուացարին կողմէ Վահմ . Բահմ Գէյ , Անգլ . Գիրք . Եղբակացոս և Ամեր . Եղբակացուական Եկեղեցւու Ներկայացուցիչ Վիրք . Պաւսկուս ւ Երաւանակի Կառավարաւատան Տրց բաժնի ընկն . Տեռու առէք . Թայան . Աստամի Արարիոյ ընդէ . հերապատուք . և Խոսաց Միաբանութեան Հոգ : Տեռու առէք իւ Կետակողներով :

\* 23 Ապրիլ Գլ . — Ամեն . Ս. Պատրիարք Հայրը

ընկերակցութեամբ Միաբան Հարց, չնորհաւորա-  
կան այցելութիւն առաւ Յաւնաց Գտարիարքի  
Փխանուրին, Ֆրանչիսկեանց Մեծաւորին. իսկ  
փոխազգած այցելութեան հետա Յաւնաց Ա. Գտա-  
րիարք Նոր Գոխանորդը իր հանձնողներով՝  
Այցելեց Նաև Երուսաղէմի Վաեմ, Կտակապրիէ  
Պոլ. Գոյուց.

\* 24. Ապրիլ Դշ. — Ամեն. Ա. Պատրիարք Հովհաննես Առաքելութեան այցելութեաններ տուին կը պատց. Առաւուց և Հապէջաց Տեսուչինները իրեց կեռեաւ արգիլորդ. Ֆրանսիականց Միաբանութեան Մեծաւորք իր հետապնդերեց. Խուանօս Գիք. Ապահանական առաջարկանք:

\* 25 Ապրիլ էլ, — երանակայի Յանաց Հեծ։  
Հիւղաստ այցելեց Ամեն. Ս. Գառիքարք Հոք,  
Ամեն. Ս. Գառիքարք Հայրը՝ Ընկիրակցու-  
թեարք Հոք, Հայոքերու, Հայութագահն այցե-  
լիթին առաւ Հատիկաց Ամեն. Ս. Գառիքար-  
քին

Պատր. Փայմանող Ներ. Տ. Գէորգ Վրդ. Ճան-  
ողքան նկերպահութեամբ Միաբան Հայրեա, Հա-  
յակական փետապահ այցելութիւն ուսու-  
ազաւութեամբ, Առաջան, Հայէլշար, Հայ և Յայն Կաթո-  
լիկ Միաբանութեամբ Տեսանինեան:

\* 15 Մայիս ԴՀ - Ամեն. Ս. Գառըի արք Հայրք  
փոխադարձ այցելութեան զնաց Ֆրան-ական  
Բնոց. Հետապողին:

\* 28 Մայիս ԳՀ-ում Ամեն. Ս. Պատրիարք Հայոց՝  
այցելեց Փառ. Վարժարան և Ընծայորան, և  
նախագահութեց Ս. Յարօնեան խորհուրդին Նուբր-  
ուած Գրական նուենաթին:

A P P L I C A T I O N S

Սպառութիւն է դարձած Զամական շրջանին ունենալ եռուզեն մը ույսառուներու, ամէն ցեղի ու հասակի, Երտսաղեմի պարապներէն ներս, ու առնեց մէջ ճանե կարտանենք Հայերու, Այս ու այլ հետաքրքրութիւններ աւելի, Հայ ույսառուները մղուած կին կրօնական զգացումներէն եւ տոնիկի աւանդութեանը բարեկանացնեն, Ու շատեր, Հայրենիփ վերադասնալու իրենց աւրիներու երազներն ու յուները՝ իրականութեան փասերով խանձարուած, բերած կին նուրբագործեցու նողեկան ժայռութիւններով սրամարերու,

Եղիպտոսն, Արքայական, Լիբանանին, և  
Պաղտակն ու այլ և այլ ձեզերեն եկած մօստ-  
ուռուցի հազարինեցներից ուխտառեներին հազարը իրացնալուցան Ս. Յակոբեանց  
Համբակն ենրւ, Ս. Արքույն Միարանութեան  
հոգասար ճրեցնեն ու գինողութիւններու շր-  
ենուին, ու երեք ջարաբներու ուխտառական  
շշամին, բայց իշոնական պաշտառելիներին  
որնեց եերկան գտնեցնա անխափան, մասնա-  
ւոր կարգութիւններով ու Վարդապէտ Հայ-  
երու զիանուորթեանք առաջնորդուցան Արք-  
ուազուցերեն ու պատեական վայրերը, ոչ միայն  
այստեղու իրենց ուխտերը, այլ և առենու  
զգային իրաւաց մասին սոյզ ու լիազար  
պատեական տեղերութիւններ։ Այցելեցին նուև  
Տեղեան Սոյ և Յորգանան Գետ, ուր կատար-  
ուեան յօրինինի արարուութիւն։

Երկ չլրցին իրենց հայրապետ այն համարուստ է պայմանները որոնի անհրաժեշտ իրեն, որին առկա մեր կարելին ու տրամադրեցին մեր ուժնախառնությունը:

Նորին Ամենապատութեան հայրական կայրական  
խաղարքութեամբ, ուխտառներու առջեւ բաց-  
ուեցան այն ամենը՝ որ այս Արդոյ միայն  
ուխտառներուն կը յօժարի գոկիզ. Հայրենիք  
Երաշանալու հաստա հաւատքն ու ներախո-  
թիւնը ամեցուցած էր անոնց ները հոգեկան  
կայրենիքի « Երևասչիկ կարօքը, եւ արդեն  
արքեա այ յեր երնա ուսա»:

Վասնի ենք թէ մեր բարի եւ շետևանի  
ոխառուները տարին իրենց հետ Հայկական  
Միոնիկն, հոգեկան խանդի աննուած կայծը,  
ինձնեց համար իրենց ընտանիկան խորան-  
իւրուն վրայ, եւ անով լուսառուած՝ կենա-  
ու մերձաւոր ապազայի գեղեցիկ օրերու դի-  
ւաց, որուն հաւատնով ապրե՛ են մեր պա-  
յարք, ու կ'ապրիին մենք բոլոր այսօր.

# ՎԱՐՉԱԿԱՆ ԱԶԴ

ՍԻԾՆ -ի Խմբագրական Մարմինս կը խնդրէ բոլոր յարգոյ բա-  
ռանորդներէն ու զործակալներէն, որ համեմ փոքրացնել վճարումը իրենց  
շետեալ պարտուց:

Բոլոր այն բորակցութիւնները, որոնք կապ ունին ՍԻԾՆ քերքիս  
կամ Ս. Արքուոյս Տպարանի Գրատան նետ, պէտք է կատարուին յետ այսու  
ուղղակի ՍԻԾՆ -ի Խմբագրական Մարմինի կամ Տպարանի Տեսչին նետ:

Հասցէն կը գտնէի ՍԻԾՆ -ի կողմին եւկրորդ եւեսին վրայ:

## "ՍԻՐՆ" ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Արարագիշեն

- Հոգ. Տ. Եղիշէ Վրդ. Տէրտէրեան՝ Տիար Բարունակ Թովմասեանին (Պէյրութ)։
- Հոգ. Տ. Աւրովրէ Վրդ. Խանուկեան՝ » Հայկ Բախչի Աւնին (Հէլիօրոլիս)։
- Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդառեան՝ » Կարապետ Իղանեանին (Հալէպ)։
- Բրձ. Մանուկ Սարգաւագ Սմբատեան՝ » Յովսէփ Սմբատեանին (Պէյրութ)։
- Ուրաքակիր Տրց. Միհրան Յովհաննէսեան՝ » Ա. Պովելիչեալին (Հալէպ)։
- Տիար Գառնիկ Գալայճեան՝ » Մտեփան Ասիլեանին (Դամասկոս)։
- » Կարապետ Բացախեան՝ » Յակոբ Քացախեանին (Նիւ-Լորք)։
- Դեղագործ Տիար Յակոբ Արսէնեան՝ » Օննիկ Եսայեանին (Ամերիկա)։
- » Լեւոն Զաքարեանին (Ամերիկա)։

Ա. Հ. Ռ. Հ. Ե. Հ.

- Որիորդ Խանըմ Աւրգիսեան՝ » Մարտիրոս Գարբիէլեանին (Ամերիկա)։

Երասուշին (մշղում մը)

- Ժառնդ. Ան Պօղոս Մնապեան՝ » Անդրանիկ Ուրֆալեանին (Քէպուսիէ)։

## Մ Ա Մ Լ Ո Յ Տ Ա Կ Ի

ԱՐԱՐԱՂՈՒԹԻՒՆ  
ՄՐՈՅ ՊԱՏԱՐԱԳԻ  
ԵԿ  
ԿԱՐԴ ԱՂ ՕԹԻՑ  
ՀԱՆԳՍՏԵԱՆ ԺԱՄՈՒՆ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՅՈՒՐԱ  
ՄՐՈՅ ՅԱԿՈՎԵԱՆՑ  
1946